

keyfig  
35

18959  
18955

18956  
18957

G. E. O. D. 1910

891.99  
SP-31



Հայոց պատմութեան համար և պատմութեան համար  
ՀԵՆՐԻԿՈՍ ԵՒ ՄԱՐԻԱՄ

ՀԵՆՐԻԿՈՍ

ԳԼՈՒԽ ԱԹԱԶԻՆ

Հենրիկոս և Մարիամ կը գտնեն իրենց հայրը :

Գլուխ Աթազին 100-1  
Պատմութեան արիասիրտ և հաստաբառ  
դուկն Արէսի գաշտը ապառաժի մը վրայ նատած  
առանձին, գլուխը ձեռքին վրայ յեցեալ, իւր խորին  
մոտածմանց անդնդախոր ծովուն մրրկալից ալիքնեւ  
րէն ելելու հնար կը մինառէր : Քանի որ աչքերը  
կիսամեռ երիտասարդ նահատակաց արտասուաց հու  
սանքներուն վրայ կ'ու զզէր, իր սրտին խորը գթուա  
թեան և բարկութեան ներհակակիր պատերազմ մը  
կը բացուէր : Հարիւրաւորներ մէկ վայրկենի մէջ  
մահաբեր գործիքներուն ցասմանն ենթարկուելով,  
գետինն իրենց մշտնչենաւոր քնարան կընսորէին . և  
ոմանք իրենց մահագուշակ վէրբերուին՝ որ աշնան  
անթիւ և անհամար տերեւներուն իրենց ոստերն ու  
բունը ծածկածին պէս բալոր մարմիննին պատած էր,  
օրհասական տագնապին հետ կը մարտնչէին . զուր  
տեղը թափելով արտասուաց մարդարտանման կա  
թիլներն անողոք Վտրուլպէին, որ ինացէ իրենց կենաց  
թելը մկրատելով անդութ գաղանաց կուր ընելու :

Այն ինչ ցորեկուան շքեղ լուսաւորն իր վերջին  
հրաժարականը տալու համար՝ նուազ ճառագայթ  
ները վերանց բարձրաբերձ գագաթներուն վրայ մի  
այն քիչ մը թողուցած, և քիչ ատենէն բոլորովին



Ժողմելով մթնոլորտն երեկոյեան սեւալժոյր վարագուրով ծածկելու կը փութար : «Վհ , կ'ըսէր , միթէ ասիկայ իմ կենացս պատկերը չէ , որ ծաղիկ կեանքս աշելով՝ անոր տեղը ուրիշ մը կը յաջորդէ . կենացս ծառը տերեւալժափ բլալու վայ է . գուցէ , ով գիտէ , յուսոցածէս յառաջարի ընկերներուս պէս իմ կենացս աստղն ալ ասուպի մը նման յաւիտենականութեան մէջ ընկզմի . բայց ուր . . . հայրենիքէս եւ սիրելի ընաանիքէս հեռու . ահ , գուք սիրելի որդեակը իմ , արդեօք ուր էք , և ինչ վիճակի մէջ . . . ա

Աչքը երկից շափիւղեայ կամարին , ոսկեփայլ շքեղութեամբ կռաց գտաշը ծածկունին գործունելով . «Վկ ոուրբ և անմահ Դակ , կ'ըսէր . հայրենեաց սիրոյն համար արիութեամբ կռուող ու ինկող մարտիկներուն վարդագոյն ձապաղեաց հետ , որոնք երկիրն անկողին և երկիրն անշուշտ հրաշակերութեան տիտղոսը չեմ ուղեր ծակտիս վայ կ'ըկլ . բայց . . . ահ . Հենրիկոս և Վարին ամ , որոնց սէրը սիրոս գրաւածէ . ասոնք են ահա , որ իրենց անյաղթէլի խանդակաթմ սիրով վիս երկը չու և անզօր տղայ կը դարձունեն : Քանի որ կը յիշեմ զիրենիք , անկարելի կ'ըլայ որ այս ցաւագին և անոնց տեսութեան կարօտէն շննթահար սիրոս արտասուաց ջերմ կաթիլներ հասելով քիչ մը հանգչ . ահ , սիրոս . . . Տէր իմ . սիրուն զաւակներս գուցես երկու քոմերա առած , իրենց դեռ թութովախօս լեզուով զիս կը կանչեն . Հայր հացը , ինայէք քու անձիտ . զի ձեր կեանքը մեզի անուցանելու համար գեռ պիտի աշխատի : Վստուած իմ , տարածէք քու ամենաբաւական բազուկի մեր վայ . թէոր դուն ովաշտական չըլլաս , անշուշտ անդութ բազգը զիս և մայման հասացառ գետինը կը թաւալէ . և դու ,

Երկիր , մի պատրաստուիր քո գիրկդ ամփոփելու մարմինս , մինչեւ ընտանեացս գիրկը չմերադառնամ :

Վիշերը՝ խոնջ և գմբազդ մարդիկներուն մեծ բարիք մի է . բայց սաստիկ ցաւ մը այն ինչ մշտակեր անդոզի մը պէս մէկու մը սիրաը մոնէ , ալ անոր ծոցը գէշագէշ կը պատառէ : Վյապէս երբ վերջնալուսոյ առաջին ստուերն զգիշերը բերելու սկիզբ կ'ընէր , Գյրանսուալաֆօրէզ իր վրանը քաշուած կը լսէր իր տաժանաքիրտ անդամոց հանգիստ տուսղընց ստիպիչ ձայնը :

Բայց , ով էին Հենրիկոս և Վարին , և ով Գյրանսուալաֆօրէզ . որ նյոյն գաշտին վայ իւր բախ դին խստութիւնը մեղմելու համար առ Վստուած աղօթելով իր տչքերէն արտասուաց կաթիլներ կը հսեցնէր :

Հարաւային Վերմանից ներսի կողմերը պղտիկ գիւղաղաղաքի մը մէջ համեստ ընտանիք մը երջանիկ ու հանդարտ կեանք կը վարէր : Վյագերդաստանը կազմող անդամներն հարուստ չեն . և չեն կրնար վայելլ . կենաց այն քաղցրութիւնները՝ զորս շատ մարդիկ կը վայելն . առանց Վստուածային նախախնամութեան շնորհակալ ըլլալու : Բայց չէր իրնար աղքատ և գմբազդ լսուիլ վասն զի մէկը երբէք աղքատ չակալուիլ՝ երբ սէտք եղած բաներն ունի և գոհ է իր ունեցածովը միայն ստահակ մարդիկներն են որ իրավէս գմբազդ կ'ըլլան : Վյա ընտանիքը որուն վայ կը խօսինք ունէր այն ձշմարիտ գանչ ձերը որը են բարեսլաշտութիւն , առարինութիւն , և գոհունակութիւն :

Գյրանսուալաֆօրէզ իր հայրենեաց իբրեւ զինուոր ծառայած էր օրինաց համեմատ , և իր լսւ ընթացքով և քաջութիւններով յիսնապետի պատիւ

ընդունած էր պատերազմի դաշտին վրայ : Որուսի ց յիշատակաց արժանի պատերազմին ատենները Վլրանսուա | աֆօրէղ գաղղիական բանակով յառաջ քաղեց, վասն զի իր իշխանը՝ Վարովէնի դաշնակիցներէն մէկն էր :

Վուկուայի սոսկալի պատերազմին մէջ, | աֆօրէղ զօրաց հրամանատարի ժաղաւէնները միանդամայն և պատուոյ խաչի նշանը ընկալու, որ ան ատեն այն չափ քաջերու կուրճքին վրայ կը փայլէր :

Վիշտ սովորութիւն ունէր ըսելու, “ իմ իշխանս ինձ հրամայեց իր դաշնակիցներուն համար կուռելու, կը պարտաւորիմ հնազանդիլ իբր հաւատարիմ հպատակ և քաջ զինուոր . քաղաքականութիւնն իմ գիտնալու բանը չէ ” :

Պատերազմին վերջը | աֆօրէղ պատու աւոր վերքերով պատած՝ սահմանաւոր արձակուրդ մը ընդունելով, իր հայրենիքը դարձաւ :

Վնչպէս իր սիրու կը բարեխէր՝ երբ հեռուէն կը տեմուէր իւր.քաղաքը, որուն մէջ ծնած էր. իր սրբատի յուզմունիքը.քանի կ'երթար կը զօրանար, անանկ որ ստիպուեցաւ հին կառնիի մը շուրին տակնատիլ և ակամայ դառն արցունիքներ հոսել իր աչքերէն : Երկիւզը և յոյսը կը յուզէին իր սիրու . թէ արդ գեօք պիտի գտնայ իր սիրելի կողակիցը | արդուհին, նոյնպէս իր երկու գեռաբոյս ծաղկիններն չենրիկո սրին և Վարիամը, զօրոնք սպիտուած էր հսն թող տալ պատերազմի դաշտը աճապարելու առեն . և թէ՝ պիտի գտնայ զանոնք քաջաւորջ վիճակի մէջ : Խնդզինքին ասանի հարցմունիքներ կ'ընէր կաղնիին տակ, ան յադաբար իր նայուածքը իւր ծնած ցանկալի քաղէ քին վրայ սեւեռած :

Յանկարծ տեղէն ցաթկելով իր ձամբորդութեան գաւազանը ձեռքը առած սկսաւ արագ արագ յա-

ռաջ տանիլ իր քայլերը : Գրեթէ հարիւր քայլ հեռու առաւի մը քովերը պղտիկ տղայ մը և պղտիկ աղջիկ մը տեսաւ երկաւքն ալ գեղեցիկ, որոնք մանուշակ և ասոր նման ծաղիկներու վունջեր ժողվելու և պսակներ հիւսելու կղըալէին : Յոր վրայ՝ Վրան սուայի սիրով սկսաւ սաստիկ բարեխել, որովհետեւ իր տղան և աղջիկը այս տղայոց հասակին չափ էին. ոչ, արդեօք իմ սիրուն գաւակներս են, կըսէր :

Եյս ըսելով սկսաւ վազել և հասաւ առուին եւ զերքը, այս օտարականին յանկարծականներկայութիւնը, արագ արագ վազքը, իր դէմքն ու զինուորական ձեւը կը սոսկացնէին վտղայքը, որոնք թող տալով իրենց ձեռքէն ծաղկի փունջերը, անոր չփաթած դէմքին կը նայէին :

“ Ի՞նչ են ձեր անունները իմ պղտիկ բարեկամները, հարցուց անսնց Վրանսուա սիրալիր դէմքով մը. և անզգուշաբար կոտելով պղտիկ աղջիսն մազին մետաքսեայ ժապաւէնը :

— Եսիկայ Վարիամ, և ես չերինկոս կը կոչուինք պատասխանեց պղտիկ տղան, քիչ մը քաջալերուելով հարցնողին համելի ձեւերէն :

— Ենրիկոս և Վարիամ, պոռ այս օտարականը, արտասուաց կաթիւմը իր աչքերուն մէջ փայլելով Ձեր մայր Վարդուհի կը կոչուի, ձեր հայրը Վրանսուա | աշորդուհի կը կոչուի, ձեր աշորդ այնուվ մը գորէղ, այնպէս չէ, յաւելցուց սրտաշարժ ձայնով մը

— Եյն, ստոյգ է, կը կնեց չենրիկոս իր քոյրին բաղկացը վրայ ինալով, վասն զի գեռ երկիւղը անոր բաղկացը վրայ ինալով, վասն զի գեռ երկիւղը անոր սորտէն բոլորովին չէր մերժուած : Վի վախնար Վարիամ, բատ անոր, այս մարդը վեստ մը ընել չու զէր, կը տեսնեօս որ սիրիկայ քաջ զինուոր մ'է մեր հօրը պէս, զըր միշտ կը սիրենք . և որուն համար մայրենիս արդէն յիշեցուց մեզ իր մօտաւոր դարձը գուցէ այս զօրականը զանի կը ճանչնայ, և կուգայ

մեղ աւետելու իրեն բերկրավիր լուրը :

Պիրանսուա չկրցաւ ալ աւելի համբերել, սեղ մեց իր երկու զաւակները սրտին վրայ, և իր բազ կացը մէջ առնելով ծածկեց զանոնք իր հայրական համբոցներով . և գոշեց “Ես եմ, Ես ձեր հայրը” :

Այս երկու մատաղահասակ տղայք որ երկարա տեւ բացակայութենէ մը եաքն յանկարծ իրենց օխ բելի հայրը գտնելու բարեբազդութիւնն ունեցան . ալ կրնան սիրելի ընթերցողք մակաբերել որ նոյն մի ջոցին Հենրիկու և Արթուրի բնէ ասամբան ուրա խացան :

Բւատի տղայք՝ իրենց խանդակաթ հօրը փար լւած, ուրախական ձայներով օղը կը հնչեցնէին : Ամէն մէկը հայրերնուն ձեռուըներէն բռնած այն պէս մասն գիւղը . և ճամբան պատահածնուն աւետելով կը գոչէին . “Հաւատիկ, նորէն գտանք մեր սիրելի հայրը, և կը տանենք մեր սիրելի մօրը” :

Այս միջացիս Արդուհին, տան հոգերով զրա զած լսեց ասանց ձայնը և գուրս ցաթէեց իր հիւ զէն, առանց գիտնալու ինչ որ եղած էր : Ավելան կութիւն . . . ինչ ատեն տեսաւ՝ իր սիրելի ամուսինը երկու որդւոց մէջ տեղն, իր չափազանց ուրախութիւնը քիչ մնաց որ զինքը անդդայ գետինը պիտի թաւալէր . և գունատ ամսկ մը իսկոյն ծածկեց երեսը, հաղիւ կարողացաւ արտասանելու այս բառերը . “Պիրանսուա, իմ սիրելի Պիրանսուաս” :

Աէկէն ամուսնոյն բաղկացը մէջ նետուեցաւ, որն որ խանդակաթ սիրով ընդունեց զանի . և տղայք իր լւենց մօրը ծնկացը պլատած՝ ամէնքն անշարժ և լը ուութեան մէջ, իրենց սրտերն մէծ ցնծութեամբ կը լցուեին, լեզուները բազը խօսեր առաջ բերելու տեղ՝ աչուըներէն ուրախութեան արցունքներ կը բղիւին: Ետքը բարեպաշտ Արդուհին լուութին

ԲԵՐՈՅԱՎԱՐ ԲՆԴՄԻՋԵԼՈՎ ձեռքերը դէպ ՚ի Արկինք, գուեց, “ով սիրոյ և բարեբարութեան Կատուած . . . , Բնչպէս կարողանամ յայսնելու քեզ՝ իմ ամէն երախտագիտա կան զգացմունքներս այս երջանիկ վայրկենիս համար, փառք քեզ Վըրկինք, վառք . . . ” :

Տղայք նոյնպէս միացուցին ջերմեռանդութեամբ իրենց փափուկ ձեռքերը, ինչպէս սովորութիւն ու նէին ամէն անգամ այնպէս ընելու երբոր իրենց մօր աղօթելը տեսնէին, նոյնպէս Պիրանսուային սիրոր սաստիկ շարժած, ըստ անոնց, “Այս . ամէնքս ու շնորհակալ ըլլանք Կատուծմէ, վասն զի բոլոր երջանե կութիւն և օրհնութիւն միմիսյն անկէ կը շնորհու ին մարդոց . և ես մահս ակներեւ կը տեսնէի ամէն վայրկեան տչքիս առջեւ: Ահ, Բնէ սարսափելի բան էր երկու կազմի թշնամեաց իրարու զարնուելով ին կած ատենին ըրած հեծկոտանքնին, զէնքերու կը տրուանիներուն տատղներու նման օդին մէջ փայլելը, և վերջը հարիւրաւոր երիտասարդներ գետինը փուելը, ականներուն պայթիլը, անոնց երբեմն ետ մը զուիլը, երբեմն ալ մղելը . . . ո՛հ ան Բնէ սոսկալի տեսարան էր, երբ արիտափրտ զինուորականները մերկ թուրը ձեռուընին, յառաջ քալեցէք, մի վշատիք, հայրենեաց պատուցն համար է, կը պոռայինո :

Աւ բաւական է, կ'աղաւեմք հայր, ըսին տղայք, վերջացուցէք ձեր աղեկէզ պատմութիւնը, “Խոկ վերջացուցէք ձեր աղեկէզ պատմութիւնը, “Խոկ կրինեց Պիրանսուա, կրկին էր իմ վիշտու, արտաքին վէրքերս այնչափ չին ազդեր, որչափ ձեր կարութեան բացուած ներքի վէրքերս . վառք Արխանսամութեան որ լսեց արտասուալից աղաւանացութէ ինքն պաշտպան ըլլար, անշուշտ անգութիւնը բարդ զիս կերակուր ըրած էր գիշակեր գաղաններունք Արջապէս այս չորս բաղդաւոր արարածները մը ատն իրենց հիւղին մէջ . ուր որ չբաւորութիւնը

կը տիրէր . բայց կարգաւորութեամբն ու մաքրութեամբը բարեկարգ տեսքը մի կ'ընծայէր :

Դժբաղդ Վ արդուհիս , ըստաւ ան ատեն՝ Ֆրանսուա . իմ բացակայութեանս ամեն՝ անշուշտ շատ վիշտեր կրեցիք , մանաւանդ այս գաւառներուն մէջ , ուր թշնամիքի գործ դրին իրենց անողորմաւերմունք ները . բայց աշխատութեամբ ամեն բան կը պսակի . երջանիկ եմ ձեզի վերստին ողջ և առողջ գանելուս համար , նյուպէս ես ալ առողջ եմ և ձեզի համար աշխատելու միշտ պատրաստ . շուտ մը Վոտուծոյ օգնութիւնով մէր պղամիկ գործերը ձեռք առնունք . ըստ հնարագիտութեամբ արդարգրելու և մանդալ գործածելու . եղանակը գիտեմ : Յօժարութիւնը և փոյթեռանդն աշխատութիւնը՝ աւելի աղեկ է քան թէ ծուլութեամբ ձեռք բերուած գանձը :

Յիրաւի մէկ ասրուան միջոցին մէջ Ֆրանսուայի հիւղը զարդարուեցաւ կահ կարասիքներով և ընտիր անօթներով . իւր չափաւորութենէ և խնայողութենէ յառաջ եկած արդիւնքներէն ուրիշ զանազան բաններ կը գնէր . և իրեն աշխատութիւնով կը բաւեր տան բոլոր ծախքերուն : Օւերունի վիճուորը յառաջուան պէս մշակ եղած էր , հարուստ վարձակալները զինքը մէծ հաճութեամբ կը գործածէն , վան զի վրտահ էին որ իրեն յանձնուած գործը եռանգեամբ և խոչքի մաօք պիտի կատարէր , և իր օրինակ կը բաջալէրէր ուրիշ օրսական վարձորները :

Աիրակի օրերը՝ իր վիճուորական նշանազգեստը կը հագնէր , գեռ խիստ մաքրուր . և վրան կը կրէր սպայութեան պատուս խաչը . անտառեն ամեն մարդ անոր ակնածական յարդանիք կը մատուցանէր . իրենց քաղաքապետը զանիկայ Տէր Պաշտօնակալ կը կոչէր , և շատ անդամ Պ . քաղաքապետը վարձոր Ֆրանսուային հետ մէկտեղ գինուոյ ըմպանակներ կը պար-

պէր , և անոր կ'ըսէր . « Ձեր կենդանութեամբ , Տէր Պաշտօնակալ » . ասիկայ կը զուարձացնէր աղնիւ Ֆրանսուան . և շատ կը նսղաստէր գիւղին բնակչաց առջեւ զանի պատուաւոր ընծայէլու :

Իայց հասարակ օրերը աշխատութեան մէջ դործաւորի զգեստ հագնելը՝ Ֆրանսուա երբէք նախատինք չէր սեպէր իրեն և խոնարհութեամբ յանձնառու կ'ըլլար տաժանելի աշխատութիւններու , « Արբէք աշխատութիւնը անպատիւ ընէր մէկը կը սէր : Ընդ հակառակն անոր պատիւ կը բերէ . մանաւակը : Ընդ հակառակն անոր պատիւ կը բերէ . մանաւանդ իմ ալզուուհի կողակցիս և իմ սիրելի տղայոցը պիտոյիցը համար չէ որ կ'աշխատիմ : » Հենրիկոս և Վարիամ ալթէպէտ գեռաբոյս տիոց մէջ սակայն սնդողը չէն իրենց կողմէն : Վրգէն քաջ գիտէին որ այս երկու մոլութիւնները՝ ծուլութիւնն ու ուրտութիւնը , յառաջ կը բերէն բոլը զղուելի պակասութիւնները . և խիստ երջանիկ էին իրենց ծնողացը օգնել կը նախնուն համար : Վրիստոնէական վարդապետութենէ և դպրոցէ դարցած ատեննին՝ ուրդապետութենէ և գալոցէ գործ մը խռնդութիւնը իրենց մօրմէն . և անոնց յարմար գործ միշտ անպակաս էր : Երբէմն զանոնք մերձակայ անտառին մէջէն՝ այրելու համար թուփեր ժողվելու կը զբարեմն ալ կ'զբաղէին գէշխոտերը խլելու պղոփիկ պարտէմն մէջ պարունակուած տունկերուն ու բանջարեղէններուն մէջէն . ուստի այսպէս իրենց պարապէտակար ըլլալու կուտային ժամերը՝ իրենց ծնողաց օգտակար ըլլալու կուտային Վշունն իրենց ուրիշ զբաղմունքներ կ'ընծայէր ցորենները ժողվելու : Բարեպաշտ ու աղնիւ մշակներն Վոտուծոյ ու աղքատներուն վրայ մօտած ելով , ինամբ կը տանէին հայթայթելու կարօտելց բաժինը : Ան առեն տղայը մէյմէկ քսակ հարեցին , միատեղ կերթա-

յին հասկաբաղ ընելու , կարծես Աստուած ալ կամենալով ձեռնատու ըլլալայս փորբիկ հասկաբաղներուն , հունձքէն ետքը գետինը մնացած հասկերը մեծ և լիալիր էին : Դիւզացիք ասնց ուրախ և բարեպաշտ աչքով կը նայէին . « կերեւի , կըսէին . որ Աստուած կ'օգնէ աղքամներուն . լաւ , նոյնպէս օգնենք մենք ալ . » և թող կուտային որ գետինը մաս մը հասկեր իյնան :

Ամէն տարի այս երկու տղայք այսպէս կը բերէին սունըքաւական հունտիւաւ պաշտիներ . վասն զիյօժարակամ կը խոնարհէին գետինը թէ փորբիկ և թէ լեցուն հասկերը ժողվելու համար , և ետ կը դառնային իրենց քսակը լեցուն : Որչափ ախորժահամ կը թուեր այն հացը զոր իրենց մայրը այս մեծ աշխատութեամբ ժողվուած հասկին ալիւրով կը գործէր : Ո՛հ , արդարեւ անիկայ բոլոր աշխարհիս տղնիւ խմուրեղէններէն աւելի գերազանց էր :

Յաւելունք ըսելու նաեւ իրենց կերակրոյ մէջ ունեցած պարկեցութիւնը . այս աղքատ ընտանեաց անդամներն՝ երջանիկ և գոհ որտիւ մեղաննը ատելին և ելելին յառաջ կ'օրհնէին և շնորհակալ կ'ըւլային Աստուծմէ , զիրենք կերակրելուն համար : Այս սրբազն պարտաւորութեղ զանցառութիւնը՝ խիստ յանցաւոր ապերախտութիւն մի է նախախնամութեան առջեւ :

Գ Լ Ո Ւ Թ Ք .

Դժբաղլութիւն տուայոց .

Երբ երկու տարին իւր շրջանիր հազիւ լրացոց ցած էր իրենց տուն դառնալուն , յորս աշխատութեամբ խիստ երջանիկ ապրեցան , Երկինք զանոնիք փորձելու համար ցաւալի գիտուած մը խաւրեց : Աստու մը երբ արեգակը իր տուընթեան ու կեձոյլ գոները բանալու կուգար , հայրերնին իւր սովորութեանն համեմատ մշակի մը տուն աշխատելու գնաց . իսկ քանի մը ժամ ետքը՝ պատգարակով մը տուն բերուեցաւ , թալիացած և գոյնը խոյս տուած և վան արեամբ ներկուած :

« Ո՞ի վախնաք , Վարդուհի , ըսին պատգարակը բերող երկու մարդերը , դիպուած մը պատահեցաւ ձեր ամուսնոյն , բայց , վանք Աստուծոյ , դեռ կեն դանի է » :

Ազնիւ Վարդուհին կարծես թէ շանթահարեալ չկրցաւ պատախաննել երբ տեսաւ իր սիրելի Ջրան սուաննորհաղիւ կրնար շունչ առնուլ , հեկեկախառն արտասաւօք պոռաց . « ով Տէր երկնի , ինչ դէպք որ . . . . աւաղ . . . . » :

« Կատաղի ձի մը , զոր Ջրանսուան՝ Վարաջախտին տունը կը տանէր այնպէս սոսկալի պքաց մը տուաւ կուրծքին , որ նոյն վայրկենին գետինն ինկաւ արիւն վախելով , առանց մէկ բառ մը արտասանելու : Վարաջախտը վերաբոց մը վինտուելու ելաւ մօտ աեղեւը , բայց մենք զայն ձեզի բերինք , ինչու որ այն ձեղմէ աղէկ մէկը պիտի չգտննայ զինքը խնամելուն : »

Այսպէս խօսեցաւ վիրաւորեալը բերողներէն մէկ . Արդէն աղնիւ Վարդուհին քացախով կը շփէր

իր էրկան քունքը, բայց ձեռքերը կը դողար և իր սիրտը ուժգին կը զարնէր։ Ծուտ մը Ֆրանսուա բացաւ աջուրները և առաջին տեսածը իւր սիրելի կողակիցն եղաւ։ բայց անկարսղ դեռ խօսելու։ «Ֆրանսուա, իմ սիրելի ամուսինս, ինչպէս էք ո հարցուց, անոր սկազու ուռածած ձեռուլներն իր կուրծքին վրայ սեղմելով։ անիկայ գոտոն վշտաց մէջ ընկ կրղմած աչքերը դէպ ի՞ երկինքը վերցունելով։ հառաշանք մը ըրաւ միմիայն իւր սկստափաննը։

Իսկոյն իր բարեկամները, դրացիները լեցուեցան հիւղին մէջ։ վասն զի բոլորն ալ կը ջանացին այս առաքինի գերդաստանին օգնելու։ բայց այս միջացիս մէկը չէր կրնար անոր բան մը ընել։ Հենրիկոս և Վարիամ արձակուեցան դպրոցէն, արդէն իրենց ականջը հասած էր հայրերնուն գժբաղդ լուրը։ Վայն պէս կարելի է նկարագրել այս տղայոց վիշտերը և յուսահատական աղաղտիները։ Երբ տեսան իրենց սիրելի հայրը՝ այս ցաւալի վիճակին մէջ, զանիկայ արդէն մեռած կարծելով, դառնապէս կ'ազրացին սրբառածմիկ ձայներով։ Երկուքն ալ կ'ուղէին իրենց սիրելի հօրը հետ մեռնիլ։ Վայն սրտաշարժ տեսարան նը՝ այն աստիճան ազգեցութիւն ըրաւ բայց հեղեղներուն, որ ամենին ալ աչքերնէն արտօսառաց հեղեղներ դուրս կը թափէին։

Գրեթէ մէկ ժամ անցած էր՝ մարտաժախտը վիրաքուժին հետ եկաւ, որ պատկառելի ծերունի մըներ և իւր արհեստին մէջ խիստ ճարտար։ ինզրեց որ թող տրուի իրեն հիւանդին քով առանձնանալու։ Իսկոյն ամէնն ալ հնապանդելով դուրս ելան։ Վէցը բացաւ և զգուշութիւնը. քննեց, և բոլոր կարելի եղած դարմաններն ի՞ գործ դրաւ. այս վիրահատական փորձը կ'երեւար թէ դժբաղդ Ֆրանսուային՝ կան փորձը կ'երեւար մի միջէր մահաւան անձկութեանց հետ։ յանկարծ արեան հեղեղ մը բերնէն վաղեց, և մահն իր անողօրմ ձիրաններով անզգայ ըրած իր սրաը, յաւիտենակոնութիւնն գիրիլ ձգելու կ'աշխատէր։

Հյանձգական շարժումներ ունեցաւ, և ուղեց շատ անգամ մէկդի տանել վիրաբուժին ձեռքը։ Նիկայ ցնցեց գլուխն, որ դողացուց գորտվալիր Վարդուհին, որով սիրար շարժելով ներքին ցաւոց սուրբ սիրտը թափանցեց։

Վրան սպեզանի դրաւ վիրաբոյժը և խիստ հանգարանութիւն պատուիրեց։ խոստացաւ քանի մը ժամէն վերատին գալու, միանգամայն իրեն իմաց տալ թէօր գէջ նշաններ երեւնան։ Վայն ատեն Վարդուհին ընկերանալով անոր՝ մինչեւ փողոցին գաւոր, հարցուց դողդոջուն ձայնով մը թէ վտանգը մեծ էր։ Իսկ անիկայ ձեռքը սեղմելով հեռացաւ առանց բերանը բանալու։ Վայն ատեն հասկցաւ ալ իւր դրժբաղդութիւնը, ուստի արտասուօք ծունկի վրայ իշնալով տանը մէկ խորշին մէջ, և դողդոջուն ձեռաւըներն երկինք վերցուցած՝ կ'աղօթէր, և զօրին կամացը կը յանձնէր ամէն բան ըսելով։ Հայր Լորենտուորի քու կամքդ ըլլայ և ոչ իմուքու սրոշմանդ գէմ չեմ կրնար գանգատիլ միայն թէ շնորհք ըսեկք ինձ համբերելու զօրութիւնը դաւն փորձի մը համար։ Վլեւս շատ սրտառուչ խօսքեր մինչ կը միմնէր՝ առումնոյն առանձնութիւնը սմափեցուց զինքը։

Եւ ապա դարձաւ դէպ ի՞ ֆրանսուային պատկած տեղը, որուն քով տեսաւ իր երկու զաւակները ոտքի վրայ շփոթած ու գյոներնին նետած։ Վայն վայրիկնին որ հիւղին սեմը ոտք կը դնէր, իր ամուսնոյն վրայ շարժմունք մ' երեւեցաւ, որ նոր ձեռքերը կուրծքին վրայ ոլորելով՝ ակտանց կը միջէր մահաւան անձկութեանց հետ։ յանկարծ արեան հեղեղ մը բերնէն վաղեց, և մահն իր անողօրմ ձիրաններով անզգայ ըրած իր սրաը, յաւիտենակոնութիւնն գիրիլ ձգելու կ'աշխատէր։

«Հենրիկոս, վաղէ վիրաբուժին, ըստ Վարդու-

հին սղօրմելի ձայնովմը, փաղէ . որ եռեւէն հասնիս, հեռու պիտի ջըլսո առկէ՞ ։ Հենրիկոս հնազանդեցաւ . և քանի մը վայրկէնէն եռքը բժշկին հետ մէկ տեղ երեւեցաւ :

Վիհանափիկ առոր համար երկիւզով պաշարուած էի, ըստ բժիշկը և ինչպէս որ կը կարծէի՝ երակներէն մին կոտրած է: Ուսովի ինքզինքնուգ երկէր, սիրելի տիկին, և մատածեցէր որ ձեր զաւակներն հարկաւորութիւն պիտի ունենան իրենց մօրը:

Յառալի վիճակ՝ Վարդուհին ոչ միայն ըս կարս զայտաւ պատասխանել, այլ և իր երեսը նսեմասարւ ւեր ամսկ մը ծածկելով վարդագոյն այտերը տժգուռ նիւ սկսան: և սասափիկ ցաւ մը օձի նման սիրախն մէջ սողալով, անոր ծոցը պատռելով դուրս ելիւլ կը ջանար: Խելցն լանջացը վրայ հանգչեցուց Հենրիկոսը և Վարիամը, և իր հենքելախտուն արտասուաց բիւր կաթիւները խառնելով այս սղօրմելի տղայոց ջերմ արտասուաց հետ, կընծայէր առ Վասուած և առ Վմենասուրը կոյսն Վարիամ, որպէս զի եթէ կարել լի է՝ անցնի այս դմնդակ մահուան ժամը, որ մերձ էր տիրելու իւր տղիւր Գրամնասուային վրայ: Եւ անոր մահն անշուշտ վերենք վերստին պիտի դահու վիմէր աղքատութեան յատակը . . . :

Բժիշկը, ձեռքը հիւանդին երակոց վրայ դնելով անոր շարժումները մատադրութեամբ կը զննէր: որնոր ծանրաշարժ ժամացուցի մը նման խիստ համը կը զարնէր և կամաց կամաց վիճը կենաց սահմանէն կը հեռացնէր: Յանկարծ հիւանդը լինքինքն եկաւ: և իւր տառապեալաչքերը իրեն զաւակունքն եկաւ: և իւր կողակիցը կը փնտռէին, և անոնց անանկ շփոթած կենալի տեսնելով՝ ինքը գոհ երեւեցաւ, եւ թած կենալի ուրախութեան ճառագայթ մը անցաւ երկնոցին ուրախութեան ճառագայթ մը անցաւ:

ԱՌատ աղէկ, ըստ մարած ձայնովմը կողակցին ասոնք քեզի պիտի մնան: չխոսորիք երբէք ձեր երկնուոր Հօրը շաւզէն: մոքերնիդ բերեք զիս, ալ պիտի ջըլսոմ ձեզի հետ . . . մնաք բարեաւ . . . :

Ուզեց գեռ եւս խօսիլ, բայց իւր պուկունքները ձայն մ՝ անգամ հանելու ոյժ չունեին, դրաւ գար ձեալ գլուխը բարձին վրայ, անգամ մ՝ ալ գարձուց աչքերն իր ընտանեացը վրայ անպատճելի սիրով մը, որ իր ուրախութեանը մասնակից և արտմութեան ժամանակ երկինքն յուղարկուած իրեւեւ միմիթաշ րիւ հրեշտակ մը եղած էին: ուստի խորին հառա չանք մ՝ ալ արձիկեց և գոցեց աչքերը յաւխունա կանութեան մէջ բանալու: և դազրեցաւ տակնապէ:

Են ատեն սաստիկ և տիսուր ըսութիւն մը թագաւորէց պղափիկ հիւզին մէջ, տղայոց հեկեկանքներէն զատ ուրիշբան չէր ըսուէր, որոնք իրենց մէծ կարուստին վրայ երկբայելով անանկ կը կարծէին որ իրենց հայրը նուազած է: Ճիշէն, առաքինի Ջրան սուային գլխուն վրայ ծաելով ականջ դրաւ անոր շնչառութիւնը լաւրու: յետայ ըստ Վարդուհւոյն աջպարհները այս սենեամէն դուրս տարէք, սիրելի տիկինն: Հնազանդեցաւ, բայց շուտ մը նորէն մէռելոյն անկաղնոյն քով եկաւ, ուզելով որ իրմէն զատ ուրիշ ձեռքը մը իրեն սիրեի ամուսնոյն վերջին պարտաւորութիւնները չետառը: ու գոցեց անոր աչքերը: Են կարեւոր ոյժը զոր Վասուածմէ իննդրած էր երբէք իրմէն չմերժեց:

Պատկառելի բժիշկը, ցաւով կարեկից ըլքալով սյրեցին ու գովիլով իր բարեպաշտութիւնը, միայնական ձեռք կարկառելով հեռացաւ անկէ: այնաւ հեռաւ իրեն օդնութիւններն անօդուած էին: Արկու աղպարհներն ալ տան մէկ անկիւնը քաշուած գտնելով, խոհեմութեամբ անմաց խմացուց իրենց

կորուսամին մեծութիւնը և ազաշեց չվասացունել իւրենց մօրը սիրտը աղիողորմ ճայներով . և տաւնէն դուրս գաղտուկ տեղմը երթան լան , անոնք ալ ըստ որում հեղե խոհեմ էին՝ սիրով ունինդ իր ըլլալ խոս ասցան :

Խակոն երկուքն ալ եկան նստան՝ պղտիկ այծեւ տերեւի կամարաձեւ ձիւղերուն տակը , զոր հայրերնին տնկած էր իրենց համար պարտիզին ներսի դին , և հսն ժամերով արցունք թափեցին : Ետքը Արքիամ , որ երկու ապրի իր եղբօրմէն մեծ էր , ըստ անոր :

Այս ժմ , մեր մայրը մեզմէ զատ ուրիշ միմիթարութիւն չունի երկրիս վրայ , հետեւաբար մենք ալ կը պարտաւորինք խոհեմ ըլլալ և միշտ հնազանդ :

—Ահ , այս , սիրելի քոյրա , ովատասխանեց Հենրիկոս արտասուագին , ասկէ եւքը կը պարտաւորինք այդպէս վարուիլ , և անմիջապէս իր հրամանները կատարել , իրեն թեթեւ վիշտ մը անգամ չպատճառ ուելու համար :

Ես բարեսրաշտական որոշմունքներով քիչ մը հանդարտեցան . վասն զի բարեպաշտ ոբոշում մը՝ այս կենաց տաժաննելի նեղութիւններուն ու վիշտերուն մէջ մեղմացուցիչ սպեզանի մ'է :

Եզնիւ Գրաննուային՝ յուղարկաւորութեան հանդէս՝ շատ փառաւորութեամբ կատարուեցաւ և արժանաւոր պատուով թաղուեցաւ : Քաղաքին բոլոր բնակիչները կ'ըսէին . Այսիկայ քաջ մարդ մ' էր , բարի քրիստոնեայ , աղնիւ ամուսին ու գորովագութ չայր . երանի թէ մեր մահօւանէն եաքն ալ այսչափ խօսքեր զրուցեն մեզի համար :

Իր դագաղին վրայ պատույ խաչն , ու իրեն սռւրը կը շողար : Աերձակայ գիւղերէն շատ հին զօրականներ եկան ներկայ գտնուելու անոր յուղար

կաւորութեան հանդէսին . հրացաններ պարպեցին իր գերեզմանին վրայ պատերազմականներու սովորութեանց համաձայն : Եւ քաղքին բնակիչներն իւրենց կողմէն սեաւ խաչ մը կանգնեցին՝ վրան ճեղմակ գրերով դրուած , այս առաքինի մարդուն անունըն ու պատույ ասախմանը :

Ո՞հ . հիմայ ո՞րչափ առանձին ու տիսուր կ'երեւէր խեղջ Վարդուհւոյն հիւղը : Վ. չուլները կարմրցած էին թափած արտասուագին . և երկու տղայքներն ալ նոյն ատենէն որը մնացին :

Յիսաննուային տիսուր դամբանին վրայ սգոյ խաչը կանգնած օրուան իրիկունը , Վարդուհւին գնաց իր փոքրիկ պարտէ զը՝ քանի մը վարդի սատեր կտրելով պառակ մը շնեց . ու իր աղայքներով մէկտեղ գերեզմանատառն գնացին :

Այսիկայ Յուլս ամսոյ գեղեցիկ գիշեր մ' էր , որ լուսինը՝ իր արծաթաձանն լուսովներինց կամարին վրայ շողալու սկսած ըլլալով , այս գործողութեանն ատեն իրենց շատ օգնեց , որոնք առանց աշխատութեան դտան անոր դամբանը , որուն մէջ իրենց սիրելոյն մարմինը ամփոփուած էր : Վարդուհւին ու իր տղայքը ծունկի վրայ եկան նոյն բլոցին վրայ երկայն ատեն լուսութեամբ աղօթեցին : Եւ ապա ոտք ելլելով Վարդուհւին իր աշուլներէն թափուած արտասուագով թրջուած վարդեայ պատկը՝ կախեց խաչին թեւերէն . և մեղմեց իր երկու զաւակներն իր մայրական սրտին վրայ , ու ըստ :

Վնոստացէք ինձ , հոս ձեր հօրը դամբանին վրայ , խոստացէք ինձ խոհեմ և բարեսրաշտ ըլլալու , ինչպէս ինքն էր , և միշտ Աստուծոյ շաւդին մէջ ըլլալու :

Զերցաւ աւելի խօսելու , վասն զի արտասուաց հեղեղ մը ընդմիջեց իր ձայնը : Հենրիկոս և Արք

ամիրենց ամենասիրելի մօրը գիրկը լինալով, խոռտացան անոր հաստատապէս միշտ պարկեշտ և բարեբարց ըլլուլ:

Վատուած ընց անոնց՝ իւր երկնային աթոռէն, ու պարզեւեց անոնց շնորհը ու զօրութիւն, ան կեղծութեամբ պահելու համար իրենց խոստմունքը:

Վատ ատենէն եաքնալ, իրենց տարերը բաւական առած ըլլալով՝ զեռ չէին մոռցած այս սրբազն այցելութիւնն իրենց հօրը դամբանին. և այս քաղաք յիշատակը կը զօրացնէր զիրենք իրենց առաքինի որոշմանց մէջ. վասն զի այս տեսակ յիշատակներն ու տպաւորութիւնները զիւրաւ չեն եղծանիք յիշողութենէն :

### Գ Ա Ռ Խ Թ Գ.

Չու. իրենց հայրենի զիւլէն

Ջրանսուային յուղարկաւորութեան հանդէսը շատ սուզի նատաւ, բան մ' ալ չէր մնացած հիւզին մէջ: Պէտք եղաւ քիչ ատենէն եաքը՝ նորէն գնաւած կահ կարասիրը ծախու հանել, վասն զի ձեռքերնին բան մը չունէին, որով հոգալ կարենան իրենց կարեւոր ծախօքերը: Վարդուհին ընկճուած այս սոսկալի հարուածէն վտանգաւոր հիւանդութեան մէջ ինկաւ, անանի որ վիրաբոյքը չհամարձակելու զիրենը համոզեց որ քաղքէն ճարտար բըմիշի մը բերել տան: Վասի կը նատէին բժիշկն ու գեղերը, այնպէս որ չէր կընար առանց սոսկալու մը սածել իր ատառնին, և որքան նախատեսութիւնն աւելի հեռուն կը թափանցէր՝ այնքան վարագոյը կը հասանար և կը մժնար:

Յիրաւի, իր բարեսիրս գրացիներն իրենց պարաք մը սեպոծ էին աղաց կերակութերն իրենց տաւներնէն բերել. հազիւ Ա արդուհին քիչ մը ուժը վասն եկած՝ և սկսոծ էր իր սավորական աշխատաւթիւնները ձեռք առնուլ, ստէպ ու սոսկալի փոխութիւններ տեղի ունեցան, և որուն յաջորդեց անընդ հատ յորդ անձրեւններ, որ իր աշխատելուն մեծ արքելք կ'ըլլային, այնպէս որ մերձակայ գետերը կոխեց, գիշեր մը մանաւանդ ջուրերը արտաքայ կարգի բարձրացան այնպիսի արագութեամբ, որ այս գիշզաքաղաքը բոլորովին ողողեց: Աւ քանի մը ժամնուան մի ջոցին ջուրը բոլոր գետնին երեսը ծածկեց նոյնպէս բոլոր տուններուն գետնայարկին հետ մէկտեղ. և տարաւ բոլոր հունձքերը, արջառ ու խաշինք, և պատուհանները: Վսիկայ գէպ ՚ի կէս գիշերի ատենները տեղի ունեցաւ որ ատենն տմեն մարդ անցը քնոյ մէջ էր. և տիսուր գիշեր մ' էր, որ ահարկութութիւնն մը բոլոր այս տեղուանիքը պաշարած էր. թանձրախիտ ամսիքը միժնոլորտն առաւել զարհութելի ընելու համար, իրարու վրայ գիշուած, բոլորովին անհետացուցած էին արծաթափայլ լուսինը. որն որ գիշերն իր մօրը ծոցէն ելլելու ատեն շքեզագէմ կալիստինման՝ անհկարագելի վեմութիւնը կ'աւելցնէր կը ինից կամարին վրայ, և իրեւ հըրամանատար մը իր բանակին գլուխն անցած յառաջ կ'երթար Վրեւելքէն գէպ ՚ի Վրեւմուտք:

Իսլը թուջուններն, սովորնները, ու զանազան կենդանիքնութեան բարկութեանը զոհ ըլլալու համար՝ սահմանիւր իրենց բնակարանը քաշաւած էին. ոչ գորտերուն կոկուալը, ոչ բուերուն վայնասունը և ոչ ալ գիշերային ճպուան երգը կը լսուէր . . . . Իսկ արագածոց գերագոյնը . . . . ամեն հասակի անձնիք խայս տուած էին ՚ի սկզբան, որ բնութիւննը

ըութեան խաղալիկ ըրած ստէպ քչելով վահնդը  
կշտապէր . մէկ կողմէն ալ զսնգակին տիտուր ձայնը  
որ բնակիները արթնցունելու կը ծառայէր , շան-  
թընկեց սրոտմանց և փոթորկին ձայներուն միացած  
աւելի ահռելիք կը ընծայէր ականջներուն՝ մահուան  
հրեշտակի մը հրաւերին նման : Այս միջոցիս ողոր-  
մելաց բնակարանը կ'սկսէր տատանիլ եղեգի մը  
պէս : Ո՞նչ այս մինչ ոյն վտանգը կը ծանրանար , և  
խեղդամահ պիտի ըլլային միւս բնակչաց մեծ մա-  
սին պէս : Աւստի շուարեալ , գոչեց , գմբազդ մայր  
և ողորմելի տղայք . . . այսպէս , զոհ պիտի ըլլաք  
ջրոց բերանը . . . Այս ըսերով աչուըները երկինք վե-  
րուցած սկսաւ արտասուս հեղով միփթարուիլ :

Վեկէն սմթափեցաւ Վարդուհին՝ մերձենալով  
վերնայարկի լուսամուտին , և նախկին փորձէն ան-  
յաղողակ , բայց ոյժ տուաւ մայրական գութը իր  
տկար ձայնին դարձեալ օդնութիւն կանչելու , բայց  
ի դուր , վասն զի փոթորկին ահռելի շալիւններն  
ի դերեւ կը հանեին իր աղլիողորմ աղաղակները . և  
ոչու մէկը կարողէր անսնց բարերարութեան ձեռք  
կարկառելու : Այսու ամենայնիւ , նախախնամու-  
թեան անհուն գլութիւնն յիշելով անմիիթար սիր-  
ութ յուսով ամրացուց : Ազոթենք , զաւակներս ը-  
սաւ բարեպարու մայրը , ահաւասիկ մեր վերջնն վայր  
կեանը , յանձնենք զմեզ Ամենակարողին կամացը ,  
գուցէ աղաղատութեան մէկ հնարք մը մոքերնիս բերէ :

Գոդցես հրեշտակ մ'էր որ կ'աղօթէր , ամէն մէկ  
շարժմունքները՝ բարեպաշտութեան պատկեր մը կը  
ներկայացնէր , և իր ուժաթափ բազուկներն Արկինք  
բարձրացուցած ատեն , տղայք ալ իրենց գոլդոջուն  
ձեռուըներն անոր կը յարմարյնէին , և անոր աղօթք-  
ներուն ձայնակից եղած սրտարուղիս հառաջանքով և  
բիւր արտասուտոց կաթիլներով սկսաւ ըսել :

իր սպառնալեաց կայծակները սահեցնէ ամէն կողմը  
և դուրս տայ իր բարկութեան որոտմունքները . Բաղզ-  
րիկ հողմն ու հեղտաշունչ զեփիւռը բոլորավին հեռա-  
ցեր էին այս սահմաններէն , ու անսնց տեղն յաջոր-  
դած էին ահռելիք հովերը : Օքանիքներուն մրմունջը  
որ իրեն անցնելու արդեւք ըլլովներուն դէմ կը մը-  
սընչէին , առիթ եղու դմբազդ բնակիները սոս  
կումով քունէն արթնցունելու . և ամէն մէկն սկը-  
սան վագել իրենց տղայց ատաստանարան մը գտնե-  
լու տան վերնայարկներն ու մինչեւ տանիքներու  
վրայ . և ատեն տաեն փայլակին ազօտ լուսով՝ օրօ-  
րոցներուն մէջ հեղեղով յափշտակուած անմեզ ման-  
կիկներուն անցնիլ կը նշարուէր : Վարդիկ իրենց ըն-  
ամնիքը թաղ տուած նաւ վիճուելու գացած էին . այս  
տրասարց կարգի վասնգին մէջ՝ ամէն անհատ իրե-  
նը կը հագար . Պրանսուան , աղչկար հոն , որ իր ըն-  
տանիքն աղատուելու հոգ տանիք : Վակայն Վստուած  
ներկոյ է ամէն տեղ , և կը հսկէ իւր արտարածներուն  
մասնաւանդ անսնց որոնիք հաստատյուսով իրեն ա-  
ղաւինած են :

Այս ինչ յորդանիքն ահագին գոռումով հէք այ-  
րւցն սենեկին դրսն բախելով , և բացուած ձեղ-  
քերէն ներս թափանցով ջուրերուն սարապիեցու-  
ցիչ ձայներէն արթնցու Վարդուհին , և տեսնե-  
լով վասնգին ահագնութիւնը մէկէն անկողինէն վար-  
ցատկեց և շտապաւ պէտք եղած հանդերձները ժող-  
վելով տղայ ըները բագիացը վրայ առած զանոնք վեր-  
նայարկը փոխադրեց և հոն հաղիւ կարող եղաւ հա-  
գուեցնելու քանի մը բողէէն . այնպէս որ ալ չէկին  
տկամաց կը մրցէր ջուրերու զօրութեան դէմ որ տնձ-  
նատուր ըլլաց . բայց ի զուր , վասն զի ջուրը շարու-  
նակ կ'աճէր քանակութեամբ . և կը բարձրանար :

“Ո՞լ անսահման շացր բարութեան . և հեղիւնակ ողբրմութեան . որ երկինքն ես և միանգամցն տեսն աեզ . քու ամենաբաւական բազկացդ զօրութիւնը՝ ամեն տեղ կազդէ , թէ որ կամենաս . . . ինչպէս ծովան անդունդին մէջ , կետին փորբ՝ իր անհնաղանդութեան զսէ եզած Վարդարէին ձայնը լուցիր , և զինքն ազէախց մմութենէն հանելով վեր ջաղէս խաղաղութեան լուսոյ մէջ դրիք : Վհ . Տէր քու հզօր ձեռքդ մեր վրայ ալ տարածէ . և մի թուզութ տարաժամ մահուամբ՝ անողորմ հեղեղին ալ եացը մասնուիլ . մանաւանդ գթաւ այս անմեղ մանկանց վրայ , որ իրենց կենաց արեւը մահուան և վրշաց մէջ տեսան ո : Դեռ եւս շարունակել կուզէր , բայց ո . . հին յիշատակ մը իր սրտին մէջ գառնութիւն հեղում՝ արդիվեց իր ձայնը . և մէկէն իր ողորմելի տղայքները արտասուօք թրջելն ետեւ սեղմեց իր կուրծքին վրայ , և նուաղած գետինը ին կաւ , և մահատառեր ամսի մը գրաւեց անոր շնորհագեղ դէմքը . մինչ զի մեռած կը կարծուէր :

Յանկարծ լսեց իր խոր թմրութեան մէջ հիւղին վերէն ՚ի վայր ճայթիլը , և անոր երերիլ զգաց . մէկ վայրինի մէջ գրեթէ խախուտ շնորը հիմն ՚ի վեր պիտի տապակէր , և գմբազդ ընտանիքը պիտի կորտէր . բայց բարեպաշտ Վարդուհին՝ ուզեց քրիստոնէալայցել կերպով մէռնիլ , ուստի իրեն և իր զաւակացը մահուան գող մը շըջապատած սկսան եռանշ դետմք հոգեվարաց ազօթքներ ընել , և ինքզինքնին կը պատրաստէին Վատուծոյ առջեւ ելլելու . բայց ահաւասիկ ձայն մը իրենց կը կանէ : “Վարդուհի , Հենրիկա , Վարիսմամ” ուր էք ո :

Տարեբարին Վատուած , լսած էր այրուսն և որբոց աղօթքները , և խրիած էր իրենց օգնութեան՝ մաքանակար , որուն գործոյն մէջ Վրանսուան ընդու-

նած էր մահայու այն հարուածը :

Վայս ճարպիկ , զօրաւոր , և աներկիւղ մարդը , ելաւ մարդասիրութեամբ իր անձը հայրենակցաց աղասութեանը նուիրեց , ինչպէս որ արդէն շատերը աղասելով ապահով տեղ մը փոխադրած էր : Վայս այս սուղ վայրկենին հարցուց իւր սպասաւորացը թէ հոգ տարուեցան Վրանսուային ընտանեաց վրայ . բայց երբ անոնք լուսութեամբ պատասխանեցին թէ ոչ , մէկէն ցատկեց իր նաւակը՝ և փայլակ ներու լուսով տռաջնորդուած և փոթորկին գէմ մարտնչելով հասաւ հիւղը . այն ատեն ջուրը այն չափի բարձրացած էր որ իր գլուխը լուսամատն մէջ գնելով , կանչեց զանոնք , Վարդուհին նոյն ձայնէն սիրտ առած գոչեց , Ո՞լ Վատուած ողորմութեան , . . ոլ է ան , կ'աղաւէմ , գննէ զաւակներս աղատեցէք :

Վայս լսելով իր սրդիքը մի առ մի լուսամուտէն անցունելով մարաջախամին ձեռքը յանձնեց . և ինքըն ալ զուր տեղը կը փորձէր այս նեղ լուսանցքէն ելլելու :

“Վայաւեցէք , աղատեցէք զաւակներս , լսաւ բարի մայրը , և թուզուցէք զիս կորսուիմ” . խկ տըզայքն կ'աղաւէին մարաջախամին որ իրենց մայրը վտանգին մէջ ըթողու : Վնիկայ մէկէն թիակի երկու հարուածով խորտակեց լուսամուտը , և Վարդուհին ալ իր նաւակին մէջ առաւ , ու թիավարէլով անհաւատի ու ժգնութեամբ մը , խկյն հեռացաւ հիւղէն : Հաղիւ նաւակը քառասուն քայլաջափ տեղ հեռացած էր , անդէն խրճիթը հիմն ՚ի վեր կործաննեցաւ , և հեղեղը տարաւ անոր մնացորդները :

Վարսաջախամն այս գմբազդ ընտանիքը՝ բլակի մը վրայ տանելու բարեբազդութիւնն ունեցաւ , ուր կը գտնուէին միաւորուած բոլոր այս քիւզաքաղաքին բնակիչները :

Եյս վասնգալի նաւարկութեան ատեն, և արդուհին ու իր զաւակիները՝ որոնց պատու իրած էր մաշտախոր նաւակին մէջ պառկած մնալու, անդադար կ'ազօթէին, և ցամաք եւսծ ատենին ծունկի վրայ ինկած՝ շնորհակաղ եղան Վասուծմէ . որ այնպիսի ճգնաժամու մը մէջ աղասարար հրեշտակ մը յուշարկած էր իրենց :

Ոսրաջախար շատ վտանգի մէջ ձգած էր ինքզինքը խաւ արջուտ գիշեր ատեն զանոնք փնտուելու երթարով . կ'ուղելին զոնի արգելել, ըստ որում ոչ կորսուած կը համորէին զինքը, և արդէն իր յանդգանութիւնը կը բամբասէին, իբր թէ զւտուած փորձել ուղած էր : «Եյս, բարեկամք իմ ըստ մարածախոր, այն ատեն զւտուած փորձելէ, երբ ինքզինքը վայրադար վտանգի մէջ գնէ մէկը, և ոչ թէ իւր ընկերն աղասելու համոր եղած ատեն» :

Հնծութեան և աշխայժ ինդակցութեան ձայներ բարեւեցին քաջ մարածախոտին վերադարձը: «Բաջ գիտէի պատասխանեց անիկայ գարձեալ թէ՝ լաւ բանի ձեռնարկութեան մէջ ինքինքս Վասուծոյ և սուրբ կուսին պաշտպանութեանն յանձնելով գրեթէ յաջողեւթան սնաւարտակցու կը յուսամ» :

Վարդուհին և իր զաւակիներն աղաս էին, բայց մուրալու չափ աղբասացած . իրենց վրայ ունեցածէն ուրիշ բանի մը տէր չէին: Պետին ջուրերը օշրէ որ շատնալով, պէտք եղաւ խոյս տալ անկէ: Ըատ ընտանիքներ սկսան իրենց վերաբերեալ տեղեր երթալ . Վարդուհին ալ իր երկու տղայց ձեռքէն քանելով հեռացաւ տուանց գիտնալու ուր երթալը, բայց քաջայցու էր որ Վասուծած ամէն տեղներկաց է:

Վարդուհին, այս գաւառը թողելէն յառաջ, ու ուրուն մէջ խոկ ծնած էր ինքը, վերստին ձգեց իր ցաւը:

Քիչ մը յառաջ բնչպէս ծաղկած, և ողբան երջանիկ ու . . . Եյս վայրինիս մէջ արեգակն առջի նշյլնելը կը լուսաւորէին այս սարապիելի և սրտարեկ տեսարանիը, և չի արդուհին արտաստելով հեռացաւ անկէ տղայցոց ընկերութեամբը միայն :

Երբ որ քանի մը ժամի չափ բարած էին, «Վայրիկ ըստ շենքիկաս, անօթութիւնը խխատ կը տանջէ զիստ թշուառ մայրը չղատախանեց անոր . բայց միայն հառաջանօք մը, վասն զի չունէր պատառ մը հաց անգամ անոր տալու:

«Վայրը, չպիտի կարենամ ալ աւելի յառաջ երթալը, և յոգնութենէս գետինը կիյնամ», ըստ Վարիսամ վայրինէ մը ետքը: Յիրաւի, արեւն իր կիզիւ ճառագայթներն ուղղակի իրենց մերկ գլխուն վրայ կը զարնէր :

«Ճգայքներս, ջանանք հովանաւոր տեղ մը հանելու . հոն պիտի հանգչնիք», պատասխանեց տըրտմութեամբ մայրը, և իր օրսին մէջն կ'ըսէր, աչքերը երկինք բարձրացուցած . «Ու չայր կրկնացին, գթալիր աշուշներդ մեր վրայ ալ գարձունելու հաճութիւնն ունեցէր, և շնորհը ըբեր կտոր մը հաց տղայցոց համար» :

Ի վերաց այօր ամենայնի սպառու եղան եւս հարիւրաւոր քայլերով յառաջ երթալ, և ծառի մը շուքը վայելիրու բարերազդութիւնն ունենալ: Վինչդեռ իրենց նակատակին հասան, գտան հոն համբորդ գործաւոր մը, որ իրեն լեցուն պարկին վրայ գլուխը դրած բնութեան գորգին վրայ քաղցր կ'քաւն մը տած էր :

Տղայց գետ կ'ծառը վաղելով հանա խլզըլու ցներէն արթնցաւ գործաւորը, և նստաւ աչքերը շիկելով միանգամայն զգալի հաճութեամբ մի նկատել, սրոնք իրեն քննյն արգելք եղած էին: Հար-

յնցքաղցրութեամբ սոյն ճամբորդը . “Երիտասարդ բարեկամներս , ուսկից կուգաք :

—Ահ , Տէր իմ , ներեցէք , ձեզ անհանդիստ բրինք գոցէ , բաւ երկշոտ Վարիամը , որ մէկէն ՚ի մէկ չլրցանք տեսնելու :

—Բան մը չէ , կրկնեց Երիտասարդը . բաւական քնացայ և աղջկ ատենն է ճամբաս շարունակելու , որպէս զի համար գիշեր չեղած այն տեղ , ուր կը փափաքիմ պառկիլ :

Այս խօսակցութեան ատեն վրայ եկաւ մայրը՝ որ կամաց կամաց կը քայլէք . և երբոր տեսու ընկեր մը՝ որ ընտանեբար կը խօսէք իր տղայոց հետ , առանց վախնալու ինքն ալ նստաւ դալարեաց վրայ քիչ մը հանգչելու համար :

Դն ատեն ճամբորդը բացաւ իր պարկը , հանեց քիչ մը հաց , ովանիր և խողէնի երշիկ , և սկսաւ ախորժակով նախաճաշիկ ընել : Ողորմելի տղայք չու փաղանց քաղձած՝ կը ամենէնի այս ամէնը . և որչափ երջանիկ եղած պիտի ըլլային թէ որ միմիայն կտոր մը հաց ունենային , բայց որովհետեւ երբէք մուռացած չէնի աչք ՚ի խոնարհ նստան մօրերնուն քով : Վրդեօք ովլի կարողէք նշանակելի նէոր կանցնէք մայրական որտին մէջ ողորմելի Վարդուհոյն . վամն զի տղայոց ցաւալի տեսարանը սաստիկ ցաւոց շանթեր սիրու կը միտին , և ողորմութիւն խնդրելու ամօթն ալ միւս կողմէն կը տանջէք զմնքք : Վերջապէս երբ տեսաւ որ Երիտասարդը կը ժողվէք իր մնացած պաշարը Երթալու համար , ինդուուկ ձայնով մը բաւ . ալ զնիւ պարոն , ձեր ծոցը վեհանձն սիրու մը ունենալիդ կը յայտնէք , զաւակներս անօթութեննէն մը մեռնին , կալաշէմ . . . հաձեցէք կտոր մը հաց կը մեռնին , կալաշէմ . . . հաձեցէք կտոր մը հաց տալու , և Վաստած վարձատրէ զձեղ , վասն զի դըմ :

—Ահ , սիրելի տիկինս , ինչու յառաջ ըսկիք պատասխնեց Երիտասարդը : Խիստ կը ցաւիմ պաշարիս մէկ մասը սպառած ըլլալուն համար , կը փափաքէի բորբն ալտալու որովհետեւեւ կինայի գիւրութեամբ մերձակայ գիւղէն գնոյ առնուլ . ՚ի սկզբան չկրցայ գուշակելվունի ձեր կերպարանկը զիսխաբեց : Վ. յո ըսելով բացաւ ծրարը՝ ինչ որ կը գտնուեր գլրաւ բորբն ալ անոնց առջեւը , որոնք մեծ շնորհակալութեամբ ընդունեցան :

Տեսնելու արժանի էք , տղայոց չերմ ախորժակով ուտեկին , և կաղաչէն մօրերնուն որ ինքն ալ նախաճաշիկ ընէ , բայց անիկայ խիստ տիրութեամբ համակուած երբէք սիրու չեր բերանը բան մը գնելու :

—Վ. յո բարի անձը վայրիեան մալ հանգչելն յետոյ հանեց գրպանէն հինդ ֆրանդնոց արծաթ մը դրաւ Վարդուհոյն ձեռքը և անոր շնորհակալ ըլլալու ժամանակ չժողովարագ քայլերով հեռացաւ , քիչ մը բացակայած՝ անոր դարձաւ իր գլխարկը շարքի մելով ողջանի և մնաք բարեւի նշան ըրաւ :

“Վմենակարող Տէրն է որ յուղարիեց մեզի այս մեծանձն գործաւորը , բաւ բարեկաշտ մայրը , այս յո , սիրելի տղայքս վաստիկ եղիք միշտ օրհնելով Վոյացածային հայրական բարերարութիւնը , և մեզի անխնամ պիտի չժողով երբէք . և արդէն շատ ան գամ փորձերը տեսած եմ” :

Տղայք ուտելէն ետեւ գայլին մերձակայ աղքիւ . ըէ մը իրենց ծարաւնին անցունելու , մայրը որն որ արեի կիզիւ վարութենէն արդէն ծարաւութեամբ կը տանջուեր , հետեւեցաւ անոնց , և երեքնին իրենց ափովին սաստիկ ծարաւնին շնչուցանելն յետոյ , շարունակեցին իրենց ճամբան :

## Գ Ա Թ Ի Խ Ֆ

Պատահարք ուղիւորութեան

Այրեար վերջնալրուսց առաջին ոտուերն զգիշերը բերելու սկիզբ կ'ընէր, մեր ուղեւորները կը գտնու են նոյն գիշերը բաւտկան մեծկակ գիւղի մը քով։

Հինք ֆրանքնոցը զբր մարդասէր ընկերակիցը ու զրմութեամբ շնորհած էր՝ Արդուհւոյն, կազատէր զանի այս անգամ մուրալու դժբաղդութենէն։ բայց քնոյն և ճամբորդութեան տաժանաքիլտ յոդ նութեան ձայներէն ստիպեալ զարկին առաջին դու ու բնակութեւն մը խնդրելու համար։ Այս տանը ներսէն ուժեղ ձայներ կը լսուէին, վասն որս ստիպուեցան չորս հինգ անգամ կրկնելու։ Եւ յետոյ մարդ մը քստմնելի հոյհոյութիւններ ընելով բացաւ դուռը։ Եր հասակին ձեւը ու ժանատեսիլ կերպարանքը սոսկացուցին տղայքը, որոնք իրենց մօրը քով ապաստանեցան։

«Վշէ, ինչ կ'ուղէք, հարցուց խիստ ձայնով մը, երերուելով, կակազելով, վասն զի գինով էր։ Ի՞նչ կ'ուղէք, կրկնեց ճրագը մօտեցնելով։ Արդուհւոյն երեսին։

—Տէր իմ, այս գիշերուան համար բնակութիւն մը միակութիւն մը, մհ, այս մուրացկան մ', է, որ եկած է հանգստութիւնս շփոթելու։ դուք չար մարդիկ կ'երեւեք, գիշեր բարի։ կրկնեց նոյնը նախատական ծիծաղով մը, և գոցեց դուռը։

—Շնորհակալ եմ Վաստծմէ, որ այս չար մարդը մեզ ձգեց գնաց, ըստ Արիամ, մհ, մայր իմ։ չարբարոյ անձ մը երեւցաւ ինձի։

—Մսիկայ դժբաղդ մ', է, որ ինքը զինքը գինուց

բմակ մնակներ սկարսկելու գերի լրած է, որուն վրաց հարկ է գթալ պատասխանեց մայրը. եկէք, զաւանկներս, գուցէ խիստ բարեսիրտ մէ կն այս գիւղազարարին մէջ գտնելու բարեբաղդութիւնն ունենանք ո։

Այնատարած սեւաթոյր ամսերս մէջ երթեւեւ կող սրծաթափախայլ լսւոնին լուսովը առաջնորդուած հասան աղքատ խրճիթիմը առջեւ. ուր ճրագի ըստ չըր երեւար, բայց միայն չորս սատերէ բորբոքուած տոկայծ մը, որով հաղիւ հնար էր նշանիկ հոն եւ զողները. գուռան ալ զգուշութեամբ գոցուած չըր ասանկով մեր ուղեւորները կրցան առանց գժուած լութեան ներս մօնել։

Ա առարանին առջեւ, ծերունի կին մը յարդէ աթոսի մը վրաց նատած կը չեռուցանէր իրեն խորշմած ձեռքերը։ Այբոր աեսաւ այս օտարականները, ընդ յառաջ երթալով հարցուց իրենց թէ ինչ բանի կարօտութիւնը ձեր քայլերը գեղ ՚ի հոս առաջնորդեցին։ Եր հեղ և բարեխործ ձայնն զգալի վասահութիւն մը կ'աղդէր, և Արդուհւոյն ամենեւին ըստարակուսեցաւ անոր իր նպատակին յայտնելու։

«Վմէն ինչ որ ունիմ իրճիթիս մէջ ձեզի ծառաւ յելու պատրաստ են, սիրելի ամիկնն, պատասխանեց բարի պառաւը։ Այս գաւառէն չէք դուք, վասն զի ճանշամ բորդ այս շընակոյ գիւղին բնակիչները կը զգեղ երեք չեմ տեսած. ուսկից ալ բլագ հոգ չ բարի եկած էք»։

Ա արդուհւոյն առանց վարանելու պատմեց անոր իրենց պանդխատութեան պատճառները որուն վէպութէպէտ սկարզ, բայց այնպիսի սրտառուց ձայնով մը կարեկցաւթեան շարժեց վկինք ընդունելու։

«Վատ ուրախ եմ, որ բարեբաղդաբար իմ խրճիթառ հանուհակար, կրկնեց աղնուասիրտ պատաւը».

թէեւ խիստ աղքատ եմ, բայց յօժար սկզբ մ'ու նիմ, և կը սիրեմ իսկ ունեցածիս մէկ մասը աղքատ ներուն բաժնել:

Այս գիւղաքաղաքին մէջ շատ չարաբարց և բարյականնին խանդարուած մսրդիկներ կան, որոնք ագահութենէն գրգռեալ մաքսանենդութեան գործով կ'զբաղին. և շատ ատեն գիշերային մթութիւնն իրենց օգնական առած՝ ապրանք կը փախցունեն առանց սահմանեալ տուբըր վճարելու. այսպէս երկրիս իշխաննին ու տէրութեան հարստահարներն են. Այս սկատժապարտ արուեստը կը խանդարէ սիրու և յառաջ կը բերէ ամեն աեսակ մոլութիւններ. Իսկ ես բարեբաղդաբար բարեսպաշտ ծնողացմէ դաստիարակուած երբէք չուզեցի կցորդ ըլլու այս ապօրինաւոր շահուն, որ անատեն ինձի շատ դիւրին էր, ուստի աւելի աղբէկէ հանդարտ խիղճով աղքատ մը.քանթէ խղճմատանքի խայթոցէն տանջուող հարուստ մը. Այս բարի պառաւեր իր հիւրերը զբօսյնելու համար՝ այս և այն պատմութիւններով.քիչ մը ժամանակ անցուց որպէս զի տղայք լաւ մը ջեռնուն, ուստի եւլաւ վառարանին մօտ աղքատիկ սեղան մը պատրաստեց թան մը. խոտերէ և խոզի ճարպով պատրաստըւած, հաճարէ համեղ հաց մը, և պանիր, այծի կաթէ շնուրած, որոնք ախորժակով մը սկսան ուաել:

Հարեսիրտ ասպնջական Վնանն՝ պառկելու միջոցնին իր հիւրերուն նոր շնուրած խոտեզէն անկողին մը պատրաստեց. ըսելով, « ասիկայ աւելի օգտակար է, քան թէ ասուէ փափուկ անկողինը. վասն զի այս տեսակ ծովային խոտերէ շնուրած անկողինը ամառ ատեն զով կը պահէ և ձմեռ ատեն բարեխառընն. ու ուստի այս մեր պանդուխաները չդանդաղեցան ընդունելու քնոյ ստիպիչ հրաւերը, որ իրենց

կրկորդ օրն՝ առաւոտեան աղօթքը կատարել յետոյ, մաքր ու տղայք կաթով և հացով նախաձաշիկ ըրած միջոցին՝ զարմացմամբ դիտեցին սենեկին չորս պատերը, որոնք զարդարուած էին ծաղկեայ պլասկաներով: Վասնք խոտերու փունջեր էին, որնց համար Վնեան այսպէս խօսեցաւ: « Այս ձանշամ ըստ այս գաւառին գեղական բայսերն: Պայծառ և գեղեցիկ եղանակի ատեն, կերթամ ամեն օր վնարել այս բժշկական խոտերէն դաշտերուն ու մերձակայ բնուներուն վրայ, որն որ ժողվելով խուրձեր կը կապեմ ամեն մէկն իրենց տեսակով, և կը կախեմ զանոնիք չամար, մէկ քանին սենեկիս մէջ, ինչպէս որ կը տեսնէք, և ուրիշներն ատիկ դուրս, վասն զի անոնիք սուր հոտ մ' ունին և հետեւաբար օդն ապականելովը կը խանդարէն առողջութիւնս: Վրբոր բաւական մեծ պատրաստութիւն ունենամ, ան ատեն կը զետեղեմ սայլակի մը վրայ և կը տանեմ գեղավաճառաց: Վսիկայ ինձի կը բերէ շաբաթը եւ րեք չորս ֆրանքի եկամուտ մը, այս գումարին մէկ փոքրիկ մասն ալ խնայողութեամբ ձմերուան պէտքս հոգալու համար կը պահէմ. վասն զի ձմեռը տան ներբին գործերով ժամանակ կանցունեմ, փառք Վուտուծոյ, գեռ պատահած չէ ինձ առանց ընթրելու քնանալ»:

Աւ ապա պառաւն առաջնորդեց իր հիւրերը դէպ ՚ի փաքրիկ ախտո մը, յորում տղայք սքանչոցան նցյողուէս՝ տեսնելով լաւ հոգացուած երկու գեղեցիկ այծերը և անոնց գառնուկի պէս հեղութեան վրայ:

« Վհաւասիկ, կրինեց Վնան ցուցնելով իրեն այծերը, ծերութեանս սնունդներն են, իրենց կաթն անշելի է, և նաեւ օգտակար առողջութեան. ասքանշելի է, և նաեւ օգտակար առողջութեան. ամէն անդամ գաշտէն վերաբառնալուս գերեկ մի լաւ

բըսու միհշեւ անդամ անդամն կենդանեաց ։ :

Վարդու հին չուզելով այս բարի պառաւէն ընդունած երախտեաց չափը անցունել պատրաստուեցաւ երթալու , ներկայացնելով անոր հինգ ֆրանք նոցը , և շարժած սրբավլ մը ըստ անոր , “ ընդունեցիք , աղնիւ ապնջական , ասոր մէջէն որչափ որ արժան կը համարիք , և հաճեցիք մնացեալը դարձունել ինձ կը ցաւիմ որ ամէնը չեմ կրնար թողուլ , վասն զի այս է բոլոր հարսութիւնս ։ :

Ենայի գեմքին փայ բարկութեան նշաններ լու կան երեւալ . “ ինչ տարօրինատկ դատողութիւն ըստ , ձեզ հիւրնկալցի միթէ շահն համար կարծեցիք . ոչ այնպէս , այլ քրիստոնէական զգացմամբ միայն . իսկ ձեր ինձ հասուցման խօսք առաջարկելլ յանդիմանութիւն մի է : Պահեցէք ձեր ստակը և մայիկ լրիք ինձ , հաւանական է որ հեղեղը ձեր կարծածին չափ աւեր և սպականութիւն լրած քլաս , և կարելի է որ տակաւին քիչ մը բան ունենաք հոն , ինչպէս որ միաք ունիմ երթալ ստուգել անձամբ : Եւ սրովհետեւ գեղագործն բայսեր կը պահանջէ ինձ մէ սրոնք կը պարագաւորիմ գտնել այս կողմերը՝ վասն որոյ հարկերը միայն քանի մը հարիւր քայլ աւելի հեռուն երթալ ձեր գիւղաքաղորդը հասնելու համար :

Ենացէք հոս մինչեւ որ ստուգեմ , և կը թողում ձեզ բաւական հաց , նոյնպէս այծերս կը նուիրեն իրենց կաթերը , և պիտի գտնեք բանջարեղեններ ալ իմ փոքրիկ պարտիղու մէջ :

Վարդու հին զուր տեղը փորձեց հակառակ ելլերու վեհանձն առաջարկութեան աղնուուհի պառաւտիկնոց . որ իր տհօրէնութեանը վայ հաստատուն հետեւեալ օրը ճամբայ ելլերու պատրաստուեցաւ , իր հիւրերուն օրհնութիւններով :

Երրորդ օրը զիշեր առեն վերադարձաւ , բայց

իր քայլերը դանդաղ և երեսին վայէն իր բնական ուրախութեան նշոյները բոլորովին խոյս տուած , և անոր աեղն կ'երեւէր տրամութեան խոր նշաններ :

“ Ձեր տեղը դառնալու ակնկալութիւն բնաւ չերեւակայէք առ այժմ , բաւաւ , այս բարի պառաւը կործանու մը ստոկալի է , խեղճ բնակիները հաղիւ կորպացէք են իրենց կեանքը աղատելու : Վլիքներն ամեն բան իրենց հետ տարած են , և ձեր գիւղաքաղաքն հաղիւ կինայ տասը տարուան մէջ իր վերակեն դանութիւնն ստանալ . . . և դեռ վեց ոտք բարձրութեամբ ջրոյ մէջ կը լողայ . մէծ մասամբ ստուները կործանուած են . ստատի սիրելի հիւրերս , խելացութիւն չէ դառնալ այն անապատացեալ և թշուառութեան աեղը , որուն մէջ բան մը պիտի չկարենաք գտնել որ ձեր առջի վիճակին առաջնորդէ : Վրդ , թէ որ կարելի է , ներեցէք ինձ որ պիտի աղացեմ հոս ընկերութեամբ միասեղ ապրելու :

— Վիսն , խեղճ ամումնցս սուց խաց , անշուշտ ջուրերու ալիքներէն յափշտակուած պիտի ըլլայ . . . Ոօրն այս խօսքին հառաջեց Վարիամ , իր աշքրուն շրջապատը արտասուաց բիւր գոհարներ շարուած և իր սրոնին խովիսութիւնը չյացունելու համար , եւ բեսն երկու փափկասուն ձեռացը մէջ առած մինչ դեռ կ'արտասուէր՝ կրկնեց Ենա , աւելի աղեկ է սրտերնուդ մէջ կանգնէք այն խացը և անոր պատւանդանին տակ հանգուցելոյն յիշատակը միշտ բարեգործութեամբ կենդանի պահէք , քան թէ այնպիսի շինծու տեպին կորստեանը այսպէս չորաչար ցաւիք , ասոր նման միմիթարական շատ խօսքեր սրտաւանելէն յետոյ մէկղմէկու բարի գիշեր մաղթելով անկողին մտան :

Պատգամաբեր արշալցան իր ընթացքն սկսելու ասեն՝ չքեղ գեմքը մեղմով ամենուն ցուցընելով

Հրաշէկ գլխէն իր զուարթ ճաճանջները երկրիս վրայ սփռելով, շնչաւորն ու անշունջը կը կենդանաւ ցնէր, Վարդուհին այս առաջնին վայրկենին ցատկեց իր անկողնէն, նոյնպէս տղայքն անոր հետեւեցան. Իրենց առաւօտեան գոհաբանական աղօթքը երկինք զրկելին յետոյ պատրաստուեցան ճամբայ ելելու. բաժանման կէտը խիստ դժուար եղաւ, վերջապէս իրարու ձեռք ուղմելով մնաք բարեւներն վերջացան շնորհակալութեան ձեւերով. Կնան չկրցաւ արցունիք չմափել անոնց այսպէսէրթալը տեսնելով, հուսկ յետոյ ըստ, “Կատուած ձեր ճամբորդութեան մէջ ընկերակից ըլլայ” :

Պահ մը եաքը, զանոնք թող տալուն զղջաց և իր տարիքին առաւելութիւնը մնոցած՝ կայտառ և աշխայժ երիտասարդուհիի մը պէս անհաւատալի արագութեամբ իսկցին ճամբայ ելաւ, անոնց շփոթ հետքերը առաջնորդ առած, բայց երկրերան ուղի մը իր արագ շարժումը կեցուց, և չը գիտէր ո՞ր կողմն արդեօք իր նախատակին կարօղէ հասցունել: Դըժ բաղդաբար հակառակ կողմն հակելով չկրցաւ գլունալ: Արդէն վերջալոյն իր բոյրը գորութիւնը կը կորնացնէր ստիպուեցաւ Կնան առանձին ու տիսուր իր խրճիթը դառնալու, և մտածման մէջ ընկղմած կըսէր ինքնիրէն:

“Արդեօք նախախնամութիւնը ասոնք պանդըիս տութեան մատնելով նեղութեամբ իր սիրոյն չերմացնել, և ո՞գիտէ ուրիշի ալ օրինակ և օգուտ քաղելու պատրաստած ըլլայ, վասն զի տերեւք անդամաւանց հրամանի չեն շարժիր” :

Պ Լ Ո Ւ Խ Ե.

Անտառին մէջ անցուցած գիշեր մի.

Լորինք, երբեմն այլ և այլ վատեր կը խրկէ մոր գուստ վրայ անոր արիութիւնը ու առաքինութիւնը աւելցնելու համար :

Եյսպիսի աղլուտալի գէսլքեր այս առաքինի ընտանեաց յաճախ կը պատահէին, անոնց խաղաղ կեանքը խոռվելու առիթներ տալով:

Վարդուհին առջի ճամբորդութեան մէջ ողորմասիրտ երիտասարդէն ընդունած հինգ ֆրանքնոց մասիրտ կարութիւնը մը օր հարկ արձաթը գեռ կը պահէր. որով քանի մը օր հարկ չկար մուրալու, լոկ հացով միայն ապրելով: Արշափ պիտի ընդունէր աղնիւ. Կնան տիկնոջ առասիրով պիտի ընդունէր աղնիւ կարութիւնը մասկ ջարկութիւնը եթէ կարող ըլլար բարեկեցիկ մշակ ներու քով աշխատութիւն մը գտնել որ կարողանան իրենց բրտամիթը հացերնին ուտելու. ուստի որու որ իրենց բրտամիթը հացերնին ուտելու համար ըստած էր այս առաջարկութիւնը աշխատելու համար ըստած էր նէ փոխարէն մերժողական պատասխան արուելով ընակութիւնը փոխել հարկ եղած էր:

Շաբաթ մը ամբողջ ուրիշ գիւղերու մէջ ալ իր նողատակին չասնելով, ստիպուեցաւ մուրալ և ուրուն որ գիմեցնէ ծոյլ ու թափառական համարերուն կիւնիքը կ'սպառնային բանտարկելու: Կոյն գիւղով զինքը խիստ ու դաժան մէ կը ըլլարով զինքը անոնց անցագիրը տեսնել երբոր չըլլար սոսուց գեց, մեկէն պատասխանեց. “Չատ աղէկ ուրեմն կը պարտաւորիք բանսո երթալ:

Բանտ, մեր բարի մայրերնին. “Գուշին արդայք սրտաբէկ ձայնով մը, և կը պլուէին իրենց բաղկօք մըրը ծնկուլմէրուն:

“ՎՀ. սիրելի պարոն, բառւ ան ատեն Ամրիամ՝  
արտասուաթորմաջը և աղախնաց ձեւով մը, գլ  
թացէք մէր տառապեալ մօր, գեռ երբէք մէկուն  
գէշութիւն չըրաւ, սյնալէս մենք աղ. մէր մուրաց  
կանութիւնը անօթութիւնէ ստիպեալ է, այնալէս  
սր չենք կրնար անոր համբերելու. բազ ի հացէն ու  
րիշբան չենք խնդրէր :

Վզչկան այս ցաւալի խօսքերէն սիրալ շարժած  
խոյս տուաւ առանց բառ մ՝ արտասանելու. Վար-  
դուհին ալ իր աղայքներով մեկնեցու անկէ, ա-  
ռանց գիտնալու ինչ ուղի բոնած ըլլալ :

Վնասհման և անեզը ծովու նման անտառի մը  
մէջ մտան, որուն մուտքը մարդ գիւրաւ, բայց ելքը  
հաղիւթէ կրնար գանել, այսու ամենայնիւ երկնա-  
բերձ եղեւիներով ափուր գէմք մը կ'ընծայէր :

Վարդուհին ուղեց հան պարսպարտելու տեղ  
մը գանել. վասն զի այլ եւս չէր համարձակէր գիւ-  
ղի մը մէջ մտնելու. Յանկած շփոթեցաւ՝ տեսնե-  
լով այնալէս ամսից տեղ մք. ածուխի կառը մը այս  
անտառին մէջէն կ'անցնէր և գրեթէ ըստ բաւակա-  
նին լեցուած՝ փայտահարի և ածխագործի ընտանեօք:  
Արոշեց ինքնիրեն որ առաջարկէ իրենց տանը մէջ  
աշխատութեամբ ապրելու. Վարդէն համոզուած էր  
որ ընդհանրապէս աղքատներն աւելի գթած են  
քան թէ հարուստները. վասն զի այս վերջինները  
փորձով չեն գիտեր թէ՝ աղքատութիւնը որչափ ցա-  
ւալի և դառն է. բայց չհամարձակելով, դարձեալ  
ըստութիւն սրահեց :

Ուստի անտառին խորերն սկսան երթալ քանի  
մը ուտելու պատովներ գանելու՝ տղայոց և իր քաղ-  
ցը յագեցունելու համար, միանդամայն անոնց  
տեղ մը ապրասամնարան պատրաստել:

Վնասն հան և բաւական լայն ձամբայ մը գանե-  
լով յառաջ գացին, և տեղ տեղ օձակտոյտ ձամբա-

ներ, մէկ կողմէ բարձրաբերձ ժայռերը, և միւս կող-  
մէն ստուերամած անտառն՝ աւաղակաց բնակարան  
ըստութիւն. և կամ մարդախառչ խմբի մը ժողովատեղի  
ըլլալու յարմար էր. ուր հազիւ երբեմն երբեմն աս-  
դիէն անդիէն արեգական նշոյլ մը կը թափանցէր.  
Բայց տղայք չափէն տւելի յոգնած ըլլալվ, իրենց  
փափուկ անդամներն հանդառութիւն կը խնդրէին,  
և գեռ կը շարունակէին իրենց քայլերն յառաջ վա-  
րելու, անօթութիւնն ալ արդէն վրանին բռնացած  
ըլլալվ ալու ժաթափի իրենց աչքէն շողուն արցունկ-  
ներ և առաստ հոսանքներ կը վազէին. մինչ զի մայ-  
րենին որոշեց տեղ մը՝ ուր բնութիւնը կանանչա-  
զարդ գորգերով զարգարած, և զով ականակիստ աղ-  
բիւր մը նոյն տեղերուն գեղ և վայելութիւն սրի-  
ոած, և ջրին սաստիկութեամբ բղիսօծ տաեն երկինք  
թռչուազ փափիլուն կաթմիները, մէկէն տղայոց միտ-  
քը գրաւեցին և իրենց յոգնութիւնն ու քաղցը մոռ-  
նալով, սկսան անով խաղալ և իրենց մօրը հետ բը-  
նութեան չեղինակին փառք տալ երգելով.

“ՎՀ անսահման ձարտարապետ,

Վհձեռագործ վայրքս անձկաւէտ.

Օարթուցանեն կայծ սրտերուն,

Վեղ նուիրել բիւր գոհութիւն :

Շատ հարուստներ պալատներուն,

Կերպաններով տան գարդ և գոյն.

Բայց չեն շամեր ըզմիրտ մարդոց,

Գոմել զիլր ին նոր ինորոց :

Եւ անոնց մէջ բնակելու,

Վասնաւորներ են այցելու.

Խակ բնութեան վեհ շէնքին մէջ,

Վմէնքն ունին միշտ ելեէջ :

Վա աղբիւրին կարկաշն ու ձայն,

Օաղկանց մէջէն պայսան երկայն.

Ո՞րչափ կ'օգնեն տիսուր սրտից ,  
Ե՞րբ կայր բաղդին են թեւակից ,  
Ի՞նչպէս թռչնոց այս դայլայլիկ ,  
Ե՞օրհնեն իրենց Տէրն աւասիկ .  
Ո՞խբերան մեկտեղ ժողվուած ,  
Հանդոյն կուգան Եկեղեցեաց .  
Ո՞յն գոյնզգոյն գորգըն շքեղ ,  
Ենմահ Են սուրբ և անմեղ .  
Իրենց առոյգ երեւցովով ,  
Ե՞նհերելի փաստ տան փութով .  
Եռատագութ մեր Երարչն ,  
Ո՞րայ դնենք յոյս մեր սրտին .  
Օ՞ի Նա պաշտոն է մեր կենաց .  
Եաւ ազգիւր բոլոր բարեաց ,  
Թակեւ ի նոր ձախորդութեան ,  
Ո՞նք անձերն իյնան համայն .  
Չըսոանք տեղի գմբոհութեան ,  
Օ՞ի առ մեղք է միանդամայն .

Երբ բնութեան Հաստցին նուիրեալ ինքնաբուղս  
Երդը բաղըր եղանակաւ վերջացուցին , արդէն սկը  
սած էին զգալ ճաշելու հարկը . ուստի Վարդոհին  
պատուիրեց տղայսց հանդարտ կենալ տեղերնին .  
Նոյն ատեն որ պիտի երթար որոնելու այն անտառին  
ներսի դին թթենւոյ պատուղներ կամ ելակներ . Խոս  
տացան անսնք պատուերը պահելու . Վարդոհին  
անոնց դիւրանաց հեղութեանը վրոյ ապահովը քա-  
նի մը հարիւր քայլ հեռացաւ .

Հաս մը լսւ և խոջը թութեր սեաւ ու կատա-  
րեալ հասուն , և քիչմը անդին մեծ տանձենի մը ,  
գտան որուն պատուղները թէպէտեւ ոչ այնչափ հաճոյ  
բայց լսւ կը ծառացէր գոհ ընելսւ ոլորմելեաց ահօ-  
թութիւնը .

Եյս ծառին վրայ ելլել յառաջ , ուղեց բերել  
իր տղայոց կողովմը թթենւոյ պատուզ : Եյս կողովը  
աղնուուհի Եննան էր շնորհած : Երեւակայեցէք մէկ  
մը թէ՝ տղայք որչափ հաճոյքով բաժնեցին այս պը  
սուղներն իրենց մէջ , զոր իրենց մայրերնին սփոեց  
դալարեաց վրայ :

“Որդեակիք , ըսաւ անոնց , պիտի երթամ դար-  
ձեալ որոնել ձեզի համար աւելի զօրացուցիչ պը-  
սուղներ , բայց կը պատուիրեմ ձեզ նորէն չհեռա-  
նալ այս տեղէն : Հանդարտութեամբ կեցէք հոս  
ուտելով ձեր թութերը . պիտի չյապաղիմ ետ դառ-  
նալու :

—Վէ , մայր , հարցուց Վարիսամ , մեզի վերստին  
կուզէք թողուլ , թէոր գիտնայիք որչափ երկիւղ մեզ  
պաշարեց , բոլորովին առանձին այս անտառին մէջ :

—Ալ կարծէք որ բոլորովին մինակ էք , չէք գիտեր  
որ Եստուած ամէն աեղէ ձեզի հետ . պատասխա-  
նեց մայրերնին՝ սիրով նախազգացութեամբ և տիսրու-  
թեամբ լեցուելով :

—Վէ , Վայր , ըսաւ Հենրիկս , աակայն և այնպէս  
տար մեղալ քեզի հետ , երկիւղմը պատեց մեղ .  
բայց երկիւղմը :

—Երկիւղը խիստ գէշէ ձեզի , տղայքս . գիտնալով  
որ շատ հեռու պիտի ըըլամ ձեզմէ : Զեմ կընար զիւ-  
ջնիլ որ դուք ինձի ընկերանաք , ինչու որ այն տան-  
ձենին որ գտայ , ներքեւը փալից ու գետինը ճախ-  
ճախուտ է , և գիտէք որ չունիմ պահեստի , ոչ ներ-  
քին և ոչ արտաքին փոխելու զգեստը . որուն հա-  
մար կ'ըսեմ , հանդարտ կեցէք հոս , մէկ քառորդի  
մէջ ետ պիտի գտանամ :

Հնազանդեցան տղայք , և մերժեցին իրենց մը  
տաց հորիղոնին երկիւղի սեաւ ամպերն՝ սւտելով  
այս քաղցրահամ թթենւոյ պատուղները , բայց քանի

մը վայրկենէն ետեւ Ուրիսմին ականջին դարկաւ ազմուկ մը մօտ տեղէ . ապա ճիչմը , և իր մօր ձայնը շենրիկոսին բոլոր մարմինը սարսափ մը պատած՝ աշկանջ դրաւ , և ըստաւ ցած ձայնով մը իր քսրին . « Ե՞ս մեր մօրը ձայնն է , ո՞չ , թնջողէս իր գոռայ կը գոչէ . » Ու դեմկը իմ , ողորմելի որդեակը իմն ,

— Ինձի կ'երեւայ թէ ձից դտիւնն մ' է , և ո՛վ կ'ուղէ մետել մեր մօր՝ որ խիստ բարի է :

— Ե՞ս , այն անգութ մարդը՝ որ զանիկայ պիտի քանարկէր այս տռառու անցագիր ըսւնենալուս համար , միթէ այն է դարձեալ , բայց կը թուի ինձ թէ անտառի մը մէջ հարկաւորութիւն չ'ունի , ան ըսւստ չկրնոյ արդիւլ մրգեղիններ ժողվելու , ու գոնք կ'աճին մացառներուն վրայ , որ թուըւններու կերտկուր պիտի ըլլոն :

— Երծեմ որ մայրերնիս հիմոյ կը դառնայ , ըստ շենրիկոս վայրկեան մը լուութենէն ետքը , թէ այս անդամքելէ մը աւելի ուշացաւ :

— Ե՛ւ չենք ըներ արդեօք , երթայինք գանելու վնարը , ըստ Ուրիսմ , որ կ'սկսէր խոտիլլը :

— Ոչ , Ուրիսմ , անհնազանդութիւն մը պիտի ըլլայ , և միւս կողմէ ձանեթան խոտորելով ինքովնք նիս վտանգի մէջ պիտի դնենք . այն ատեն չենք կրնար ոչ մեղք և ոչ մենք զինքը գանելու :

— Իրաւանք ունիս , որ յայտնապէս խրառեց մեղասկէ չարժելու , ջանանք ուրեմն հնազանդութեամբ խոհեմութեամբ յաղթելու այն երկիւ զին որ մեղք կը նեղէ :

— Հանդարտեցան , առկայն մէկ վայրկենի համար , ինչու որ անտառին մէջէն դզրդում մը լուեցաւ եւ կարծեցին որ իրենց սիրելի մայրը կը վերադառնայ . ուստափ նախ մեծ ուրախութիւն մը զգացին , բայց արամաւթեան սեաւ ամպերն այս ուշա-

խութեան նշալը շուտով ծածկեցին :

« Ոիսյն թէ իր շաւիղը կորուսած չըլլայ , ըստ շենրիկոս . Ե՞ս և առանց նման իրենց մասցը մէջ յուզուած խորհուրդներն՝ թռչոց արշաւանքի մը նման ասդին անդին կը թռչուեին անհանգիստ ու անհանդարտ . այսու ամենայնիւ իրենց վերջին որոշումն մի արիւնին սառեցուց իրենց երակներուն մէջ չ'ու մուտքին անգամ առանց խոսորելու գտաւ իր շաւիղը , գուցէ այս անգամ չիրցու գանել , պէտք է զանի կանչել մեր բոլոր զօրութեամբ , այս բանին համար մեզի չ'արգելեց ո :

— Վուածին անգամ առանց խոսորելու գտաւ իր շաւիղը , գուցէ այս անգամ չիրցու գանել , պէտք է զանի կանչել մեր բոլոր զօրութեամբ , այս բանին համար մեզի չ'արգելեց ո :

Կրկուքը միաբերան սկսան յուսաբեկ ձայնով պոռալ . հարիւր անգամէ աւելի կրկնելով . այն քաղցրը անունը . « Ո՞յր , մայր , ետ դարձէք ո : Վրձաւ գանցնին միայն կը պատասխանէր . բայց աչ իրենց սիրեցեալ մայրը :

« Ե՞ն ատեն յուսահասութիւնն սկսաւ գրաւել իրենց հոգին : Շենրիկոս ծնկի վրայ գալով փարբիկ իրելու մը վրայ՝ գէպ ՚ի ազբիւրին մօտ մամուռով հուրական մը աւել մը , եւ երեսն երկու ձեռացը վանաւորուած աւել մը , եւ երեսն երկու ձեռացը մէջ ծածկելով՝ հեծեծանօք դառնապէս կ'ողքար , քանի որ Ուրիսմ , սաքի փրայ անոր քով ձեռքերը միասարած կ'ազօմէր տու Վասուած , որ սիրելի մայրենին իրենց դարձունէ :

Վրդէն ցորեկուան չքեղլուսաւորն իւր սպաշտոնը կատարած , ալ իր վերջին ձառագայթներով բարձրաբերձ ծառոց գագամիներուն հրաժարական բղջոյն մը տալու համար , կարծես թէ զանոնք վերէն ոսկեթել հանդերձով զարդարած եր , և գիշեային վեհատեալ իւր բորբերով կը պատշերային այս կազմերուն ամբաղետել . և զուարթարաստուէր այս կազմերուն ամբաղետել (սըլլումըլկ) . աերեւաղարդ ուստոց ասար սարեակը (սըլլումըլկ) . աերեւաղարդ ուստոց ասա-

բարաշարժ մողեղը (քէնթէնքէլէ) ծերպերուն ու քարայրներուն մէջ կը մտնէր և արդէն բուն ար ։ Եղնջեան թշնամիները խաւարչուտ մենակեաց բնաւ կութենէն դուրս կ'ելլէին։ Խոկ տղայք բարպովին հանդարտութիւննին կորանցուցած, և իրենց չերմ արիւննին սառած, երակներուն մէջի երթեւեկութիւնն ու շրջանները դադրած էին. վերջապէս մէկ երկու աղէտից խօսքով լուսւթեան քօղն մէկդի առին, և սրտաձիկի ձայներով սկսան օդը երերել։ “Ութ գիշերը մեր երկրագունդը կը պատէ. մարդարաշար շաղմը կանանչ դաշտերը կը ճածկէ. զով, սիրուն հովմը գլուերնէն կը սահի կ'երթայ։ Ուր ես սիրելի մայր, անձկալի մայր, հանգչելու ատենը կ'անցնի, բայց մեր աջքերն զքեզ, սիրելի մայր, չեն տեսներ, ուր ես. մի թէ զքեզ վշտացունելու առիթ տուինք, բիւր զղջումներ յեղյեղելու. չենք դանդաղիր. անձկալիդ մեր՝ երեւցուր քու սիրուն և գորովալից դէմքդ, որ հանդշն խեղճութեան հշաւակ սիրտերն մեր, այսպէս պիտի թողմուս յուսահատութեան անմատչելի վհերուն մէջ գահալի մել, և պիտի թողմուս որբ և անպաշտպան եզկելիքս վայրենի գաղանաց կերակուր ըլլալ. ահ, բոլոր թըրուտնք իրենց ձագերը ինմամելու դարձան գիշերային երկաթեայ գաւաղանին տեւողութեան ատեն. բայց դուն, ինչու մինչ ցարդ չես վերադառնար զաւակացդ քով, որ չերմ սիրով կը սեղմէիր կուրծրիդ, չե, չենք կարծեր որ դուն այստափ անդութ սիրտ կ'ըրես, դուցէ անօրէն Վարովակէն աարաժամ մահուամբ քու կենացդ թելը միրատեց . . .” Այս մահուամբ վրայ ունեցած երկիւղնին, այնչափ գէշ աղդեցութիւն ըրաւ իրենց սրտերուն, որ աղ չկրնաւլով օդ շնչել, նուաղեալ ինկան գետին, և լուսութիւնը մահուամբ գունով ծանրացաւ. իրենց չըթանց

վրայ և բոլոր անտառին մէջ։ Ովին և ահսուելի գիշերը պատեց ընդարձակ անտառուն, որ ամպերու լայնատարած քօղմը ոչ լուսնի ոչ ալ աստղներուն լուսոյ կայծ մը տալու կը ներէր. և սեաւ գիշերը կուգար սառեցնելու փարէր անդամներն այս ողբրմելի տղայոց։ Գիշերը պահ մ'ացած էր հաղիւ՝ արթնցան իրենց երկիւղի զարհութանաց թմրութենէն, և մէկ կողմէ քաշուելով մէկզմէկու պըլլուած մէկէն իրենց մօր արկուը յիշատակն առջեւնէն անցնելով. քիչ մ'առաջած արտասունքներէն կարմրցած սիրուն աչերուն շրջանակները նորէն ողղոկց. և ընդ միջած ձայրուն հով կը կննեցին. “Ո՞չ մայր, սիրելի մայր ուր ես, օ՛ն վերադարձէք” . Վւանդ որ իրենց մայրերնին չեր լսեր այս ողբրմ ձայները։

Հուսկ յետոյ, տաժանումէ և մոտաց յուղմունքներէ ընկճուած, և միանդամայն բնութեան չիրնաւալով գէմ գնել ծանրացան աջուլներն և թմրեցան դարձեալ և քնոյ վարագուրին տակ խառնիխուռն երազներ մէրթհաճէլի և մէրթ զարհուրելի, զանոնքան հանհանդիսու կը ընէն. մինչ զի հեծկլուանօք արթնալով հանհանդիսու մը ետքը, տեսանորդեռ օրը մթութեան հետ վայրկեան մը ետքը, տեսանորդեռ օրը մթութեան հետ կը մրցի, ծնկի վրայ եկան իրենց աչքն ու սիրով երկու վերուցած, աղօթքներն ու պաշտամնքներն կինք վերուցած, աղօթքներն ու վաղատանքներն այսպէս զգրին առջեւ դնելով սիրութիւն այսպէս զգրին աղօթքներն, որ այս նոր ալեկոծ շաւղին մէջ անփուձ մաղթեցին. որ այս նոր ալեկոծ շաւղին մէջ անփուձ պահէ վասնդներէն, և այս սպառեալ շեմը կը պահէ վասնդներէն փուկից։

## Պ Ա Ռ Խ Զ .

Ի՞նչ բան պատահեցաւ Վարդուհայն իր տղայքներց  
թող տալէն յանոյ:

Ուր սիրելի ընթերցողք պիտի յիշեն որ Վարդուհին միւսանգամ ետ դարձած էր գեղ ՚ի տառապ  
տանձենւոյ մօտք, որմէ կուզէր պտաւ զներ ժողովել  
իր աղայոց համար :

Հան կողմլը տանձտվլէցունելէն յետոյ՝ մինչդեռ  
պատրաստուեցաւ նորէն միանալու իր աղայոց հետ  
այս միջոցիս տեսու որ կողմնակի ճամբարլ երկու ձի  
աւորիներ սանձարձակ կը վազէին: Այս մարդիկները  
վրանին քանի մը զէնքեր ունեին, այնպէս որ Վարդուհին թէեւ շատ անգամ խիստ քաջանիսո էր՝ բայց  
այս միջոցիս վախցաւ: «Ո՞չ, Կատուած իմ, ըստ  
ինքնին, միայն թէ ասոնք տեսած ըրլոյին դաւակներու,  
և իրենց շարիք մը չհասնէր»: Իր մասց խոռվխութեան  
մէջ անկարելի եղաւ ծառին քով կենալու, որն որ գի-  
տեց անոնց գաղակի նայուածքնին: մայրակոն գու-  
թը կը գրգէր գեղ ՚ի այն կողմն ուր թողուցած էր  
իր աղայքները :

Այն առեն ձիաւորք տեսան ու քննեցին նցն  
տեղաւանքն, և ապա իրենց արտագարծ նայուածքը  
նին ըստ կողմն նետեցին՝ ստուգելու համար որ տես-  
նող մը չըլոց: և վար իջնելով ձիերնեն գոցեցին ճամ-  
բառ գողդովան Վարդուհւոյն, անոնց այս շարժու-  
մէն՝ իրեն տեսակ մը երկիւղ պատճառեց, այնպէս  
որ երեսին գոյնը շրջեցաւ մեռեալի պէս, և չկրցաւ  
քայլմ՝ առնուլ փափաջելու համար: «Ճիկին, ինչ  
կ'ընէք հոս, պառաց այս երկու օտարականին մէկը  
բեւեսելով անոր վրայ իր թափանցիկ աշուրները:

Կատուած իմ, սիրելի պարսն, եկայ ժողովելու

վայրէնիւ պտուղներ, պառասխանեց գլխավին դողդու-  
զալով:

Վարդուհին առանձին էք հոս, հարցուց միւս  
ձիւուորը: Վարդուհին թէպէտ պիղծ կը սեպէր որ-  
տութիւնն, ՚ի վերայ այսր ամենայնի ինքնիրեն որո-  
շեց ստելու, վախնալով որ իր տղայքներն չայտնուի,  
ու ըստ չփամած գէմքավմը: «Ե, յա, բոլորսվին ա-  
ռանձին»:

Վարդուհի աղէկ, կրկնեց առաջինը, մեր ետեւէն  
պիտի գաս:

Չեր ետեւէն գալ, աղաղակեց Վարդուհին  
զարհուրած, ձեր ետեւէն, ահ, գլխութիւն, ո-  
գորմեցէք ինձ, ինչ ըրի որ աղասութենիւ զրիուիմ: Այիթէ  
արգելք մը կայ ժողվելու այս անատանին մէջ  
քանի մը պտուղներ՝ անօժաւթեան ծախիչ հուրը  
շինուցանելու համար:

Խենդ ես գուն, ըստ երկրորդը, մոլեգին ծի-  
ծաղով մը, պահէ զանոնք թէ որ կ'ուզես, և կ'եր  
եթէ կը հաճիս, բայց պիտի տանիլք քեզի կամօք  
կամ բռնութեամբ:

Այս ինչու, Պարտնայք ինչ կ'ուզէք ինձմէ: Ո՞չ,  
կ'աղացէմ, թողուցէք զիս, ըստ Վարդուհին ծըն-  
կի վրայ իյնալով անոնց առջին, ողորմեցէք ինձ սուտ  
մը խօսեցայ ձեզի, առանձին չեմ, վարն այս մացա-  
ներուն ետին երկու աղքատ աղայք ունիմ, որոնք  
գիրազդ որբերը, հայր ըւնենալին զատ երեսի վրայ  
ձգուած են բոլոր մարդիկներէն, չունին ուրիշ նե-  
ցուի մը կամ պաշտպան բայց կ'ստուած միայն և  
զիս անհանգիստ պրոտվ իմ վերադարձիս կ'սպասեն:  
Հրաման տուէք ինձ գառնալու անոնց քով: Այսպիս-  
սի անգութ կատակ մը շատ մի երկիցները:

Ախտակ չէ ըստնիս, ոչ, արդարեւ այս բոլորը  
ձեր բարեացն համար է, պէտք էք գալ մեղի հետ,

որ հարկաւորութիւն ունիք ձեզի նման անձի մը  
Վանկտեացդ համար ալ սուտ չէ ըստածնիդ, կրնան  
տռանց քեզի ելել այս անտառէն, Երթանկը, շուտ  
հեծիր ձիուս վրայ, ապա թէ ոչ համն առնել պիտի  
տամքեզի կապարեայ գնտակներուու: “Եղի ժամուն  
հանեց ծոցէն ատրճանակ մը և ուզզեց ծայրը Ա ար-  
դուհւոյն կուրծքին վրայ, բայց հազիւ մէկդի առաւ,  
աւելի մեռած էր նա քան թէ կենդանի մը:

Չարագործները ժամանակ չկորանցնելու համար,  
մէկէն բռնելով հէք արին դրին ձիուն վրայ. Երկու-  
քէն մէկն ալ տնոր ետին հեծնալով մէկ ձեռքը զա-  
նիսայ ուժավ բռնելու կը ծառայէր և միւսն ալ ձիուն  
սանձը. այս օրինակ թշուառ որսենին առած ձամշ-  
բայ երան: Այս միջոցիս դժբաղդ. Ա արդուհւոյն վր-  
այ թմրութիւն մը պատելով, գույց բարձրաձայն.   
“ՎՇ զաւակներս, թշուառ զաւակներս”:: Այս մի-  
այն կարող եղած էին լսելու Հենրիկոս և Արիամ:

ՎԵԿ ժամու մէջ կրցան անտառին մէջէն ելել  
բայց միշտ ձիերը վաղցնելով. և ապա ամսյի տեղ  
մը վար իջան, որոնք բնականապէս կը ճամնչային նոյն  
տեղուանիքը, և հանելով կենդանեաց սանձերը և  
խարազանի հարուած մը տարվ բախն. “Դացէք ուր  
որ կուզէք, ալ հարկաւ որութիւն չունիք ձեզի”::   
“Եղի բոպէին աներեւոյթ եղան կենդանիները. վասն  
զի մարգագետնէ մը յափշտակուած էին. իսկ Վար-  
դուհւոյն գալով ըսին. “ՎԵՐ երկուքին մէջ տեղէն  
պիտի քալեսոյ: Հուսկ յետոյ սոխուեցաւ հնապան-  
գիլ անոնց սպառնալեացը: Եւ իր աչքերն երկինք  
վերցունելով, ըսաւ ան ատեն. “Հայր Երկնաւոր  
քու կամքդ ըլլայ: և քրիստոնէաբար ամեն բան Տի-  
րոջը յանձնելով զօրացոյց իր հոգին:

Հարկ եղաւ մէկ ժամու չափ ալ ոսկով մացա-  
սուտ տեղերէ անցնիլ գրեթէ անկրիս և վայրենեաց

որջերուն մէջէն: Եղջերուներն, այծեամները սար-  
սափած կը փախչէն ահագին վարաղ մը ելելով  
կ'ապառնար, բոյց Երբ տեսաւ որ իր վրայ յարձակելու  
նշան մը չըրեւիր, անցնաս թողուց անցնելու. վեր-  
ջապէս հասան հարիւրամեայ կազմներով զարդա-  
րուած բլոփ մը վրայ, և որմէ անդին անտեսանելի էր  
ճամբան ստուար մացառքներէն. հնն ասոնցմէ մէկը  
սուլիչ գործիքով մը ձայն հանեց. որուն արձագան-  
գը բառական հեռու գնաց, և միւսն իր ականջը  
գետնի վրայ գնելով լուռթեամբ մոիկ ըրաւ:

“Ա աւ, ըսաւ, շարժմոնկնին կը լսեմ”:: Ա ար-  
կենէ մը յետոյ, մացառքները ձեղքեցան ու մար-  
դու գլուխ մը երեւեցաւ:

“Կանուխ ետ դարձած էք”, ըսաւ այս մարդը.  
և տեսնելով գողգոչուն Ա արդուհւին, յաւելցուց  
ժպտելով. “Վհէ ժողվեցիք այն տեղէն”:: Այս ըսե-  
լով դէպ ի ետքաշուեցաւ որսէս զի իր ընկերները  
կարենան իրենց որսին հետ մանելայն նեղ և նուրբ  
անցքին մէջ:

“Տիկին, առջեւնէս բալէ. ըսաւ չարագործներէն  
մէկը, և մի վախնար. ինքինքդ լսւ ընկերութեան  
մը մէջ պիտի գտնես”:: Հնազանդ եցաւ Ա արդու-  
հւին բոյլոր ընդիմութիւններն ի զուր երթալէն  
յետոյ: Քանի մը վայրկեան գացին այս ստորեկրեայ  
օճապտոյտ խիստ սեաւ ճամբէն, յետոյ տակաւ առ-  
տակաւ ընդարձակուելով հասան լայնանիստ խարը  
մը, ուր տեղ ասոնցմէ ուրիշ հինգ անհատներ կա-  
տաղի կերպարանօք ընկողմանած էին գետնի վրայ: Ա Ե-  
կէն աչքերնին բանալով իրենց ընկերակից Պերտոլով  
և Ջէրտենանտի շուտ ու երջանիկ գալուստնին շը-  
նորհաւորեցին:

“Ըստ աղէկ, ըսւ գործքեր ըսիք. Արէայն տա-

կաւին չկախուեցաւ ո : Վանք եղան իրենց առաջին խօսքերը :

“Աչ, միշտ կայտառ և շատ աղէկ է մեր աղեղարդ՝ Վարայիմք, պատասխանեց Պիրտոլա, և ութ օրէն պիտի հանդիպինք անոր վաճառատունը մեր արծաթթ դրամները փոխանակելու, մեր գործարանին բաժանորդաց ինչպէս յայտնի է, հարիւրին՝ յիսուն կը զեղջենք . զարմացաւ անիկայ մեր թալեռաց ու սոկի դահեկանաց կատարելու թեան վրայ, որ դիւրութեամբ կարելի չէ զանազաննել սույզ ոսկիներէ :

—Խիստ լոււ, բայց ի՞նչ պիտի ընենք այս տիկինը, հարցուց մէկ ուրիշ գրամմանենք մը . (վան զի հոն այս անարժան արհեստն ՚ի գործ կը գրուէք) :

—Ի՞նչ խօսք է այդ, մէկէն պատափանեց Պիրտոլա, մեր հինաւուրց տնտես պառաւ Վշիզան՝ իր կենաց ընթացքը կատարելէն ՚ի վեր աղաւեդութեան մէջ կ'ասպէինք, ստամբուլուս յարմար կերակուրներս. պատրաստութեան համար խոհանոցն այսպիսի տի կնոջ մը կը կարօտէք :

—Աչ, հասկցայ, պէտք ենք խոստախանիլ որ դուն ճարտարամիտ ես, և ամէն բան կը խորհիս . ուրեմն մեր ստորերկրեայ կայսերութեան թագուհւոյն պատուաւոր պաշտօնը պիտի վարէ ” :

Վայ միջոցին բոլոր խմբին գինւոյ բաժակներ լւեցուեցան այս բարեբաղդ դէպիքին համար խմելու, ուրիշ բան չէին մատածեր բայց միսցն երկու ընկերաց վերադարձը տօնել, որոնք զուարթագին կը պատմէին անոնց իրենց ճամբորդութեան դէպիքին երբէք երբէք ալ բարձրածայն ծիծաղերը : Բայց չը մոտցան Վարդուհւոյն նուիրելու բաժակ մը գինի ճերմակ հացի մը կեղեւով . խոկ նա անտառին մէկ կողմը առանձնացած՝ իր տղայոց ողորմելի վիճակ չէ :

արտասուաց հեղեղներ կ'իջեցնէր, և կը մերժէր բան աւտելը :

“Տիկին թագուհի, ըստ անոր երիտասարդ մարդ մը յանկուցիչ զէմբով, որ Վիյեօմ կ'անուանէր, աւ մենեւին իրաւունքը չունիք սաշափ վշտանալու, կը նար հոն աւելի գէշութիւններ պատահել ձեզ. բայց մենք ոչ աւողակ և ոչ հարստահարիչք ենք, այլ միայն բաղդերնիս ամօքելու կ'աշխատինք, որոր միշտ իր քմայն համեմատ հակառակ կը վարուի մեջ զի հետ, ոմանք մեր մէջէն աղբասութեան մէջ ծընած են եկեղեցւոյ մուկերուն պէս, ուրիշներն ալ գմբազդութեամբ կրանցաւցած են իրենց ունեցած նին : Վարդուհւու ծոյլ չ'ենք, կ'զբաղնիք թալեռներ հընարելու որ մեզմէ կը պակւէին . և այժմ քաղցր և ուրախարար կեանք մը կը վարենք :

—Թօչուառականներ, պատափանեց արիութեամբ Վարդուհին, զուր տեղը կը ձգնիք պատճառանոք հանդպատճեցունել խղճերնիզ, ինքպինիք այնպիսի ծանր յանցանիքի ներքեւ կը ձգէք, որ օրէնքը կը լուծէ նաւարանի աշխատութեան մատնելով. այնպէս որ անդնդի մի ծոյրը կը գտնուիք, ուր ուշ կամ կանուխ ամօթալից մահ մը կ'սպանէ ձեզ. ի՞նչպէս կը համարձակիք բաւելու որ քաղցր և ուրախարար կեանք մը կը վարէք :

—Պայզ կը խօսիք ովկին, կրկնեց Վիյեօմ, յառաջադպոյն մայրս այս խրամներն իմ առջեւս դրաւ, բայց երբէք անոր ունինդրութիւն չմատուցի :

—Այրուր արդարութիւնն յափշտակէ զձեզ, եւ երբոր գահձին տապարը բարձրանայ ձեր երիտասարդ գլուխն վրայ, այն ատեն մօրդ տուած պատուէրին յարգը կը ձանինաս :

Վինչդեռ այս խօսքերը Վարդուհին կ'արտասանէր հասաւատուն և անաշառ ձայնով մը, մէկէն դեւ

զին ամսկ մը ներկեց այս երիտասարդ մարդուն այտերը, և արտասուաց կաթիլ մը օրոշեց բիբերուն շրջանալը, հեռացաւ իր յուղմունքը ծածկելու համար, յետոյ գոչեց մեծաձայն. «Ճակատագիրս զիս հոս նետեց, ուղեմ չուղեմ պէտք է ետեւէն երթալու»:

—Ալ սխալիք, կրկնեց Վարդուհին, ամենեւին չափագիր ձեզի հաստատուն մնալու չարութեան մէջ առաքինութեան պողաստայն փակուած չէ մէկուն, կրնաք գանել ձեր վիրութիւնն երբոր խնդրեք զայն:

—Ո՞չ, ասիկայ կ'ակսի գաստառը ըլլալ մեր վրայ, ընդմիջեց խօսքը Վարթէն. լրէ տիկին, աւելի ազէկ կ'ընէք չքանչը ասանկ խօսքեր, հոս քարողաստեզի չէ: Ո՞չ, ինչ գէշութիւն կայ խառնուելու համար քիչ մը փողերանցի տեսչին պաշտամանը, հերեք է որ մենք ալ իրեն պէս յաջողակ ըլլանք, յաւել ցուց ուրիշ մը:

—Եմիկայ պատժապարտ յանցանք մ'է, ըստ օրինի բոլոր ազգաց, պատասխանեց Վարդուհին:

—Ենթատ բարբաջմունք. մռմռաց Վարթէն ըլլիսին պատասխանելը. լեցուց իր բաժակը և խմեց երկու երեք անգամ, որպէս զի իր արթնացած խղճի խայթոցը չներգործէ որտին:

Իսկ Պերատը որ խմբին գլաւառորը կերեւէր, ըստ անոր, «ցորեկները միայն պիտի հանդիք, վաստն զի թէ որ ցորեկը խարսյկ վառենք՝ անոր մուխը կը մատնէ զմեղ», Վիմիայն ձեր պաշտօնը պիտի ըլլայ կարգադրել ու մաքրել մեր բնակարանը, և կերակութեներ պատրաստել ինչ որ բերենք քեզի, որ պէս զի երեկոյեան ժամանակ սկսիս եփել. յետ այնորիկ կրնաք հաճութեամբ ընդունել ձեր քենոյ հրաւերը: Վերջապէս քու և մեր աշխատութիւնը գիշեր, միջոցին է, ուստի մենք ստակ պիտի շննենք իսկ գուն մեզի լու կերակութեներ պիտի պատրաս-

տես, որուն շահը քեզի հետ եղաօր պէս պիտի բաժնենք: Եթէ գիպուածումը մէկը քրիշնից և կամ սպանայ քեզ առանց ականջ գնելու երբեք չպատասխանես, գու քու գործիդ պարապէ, և պիտի տեսնես փոթորկին անցնիլը գլխէդ՝ առանց իննալու քու վրադ: Շայց քու պաշտօնդ անթերի կատարելու համար միշտ փոյթ ունեցիր, և ՚ի վերայ այսր առեն նայնի զգոցը եղիր ապաշխարութիւն քարողելու մեզ Այսայն և այնպէս խիստ երջանիկ պիտի ըլլաս մեզի հետ:

—Ո՞չ, դժբաղդ զաւակներս, գոչեց Վարդուհին, մէկ կողմ քաշուելով:

—Ո՞սպէ է, տիկին, որ թող սուիր երկու գաւակներդ անտառին մէջ, հարցուց Պերատը, աշուլները անոր վրայ գարձունելով, կարծեցի թէ ասիկայ կեղծիք մ'է համոզելու համար մեզի որ արձակենք զքեզ:

—Եմիսն, երկու խեղճ տղայ քներս, կրկնեց Վարդուհին հեծեծանօք. ոչ հայր և ոչ մայր ունին, և առանձին մնացին անտառին մէջ երեսի վրայ ձգուած գուցէ ով գիտէ այս միջոցիս գէշագէշ կերուած ըլլան վայրենի գաղաններէն:

—Երդարեւ ասիկայ դժբաղդութիւն է, ըստ Պերատը խօսքը կորելով, բայց ինչ կ'ուզես որ ընեմն շանդարսէ տիկին, ո գիտէ քու կարծածէդ աւելի երջանիկ պիտի ըլլան գուցէ:

—Երկինք պաշտամնն ըլլայ որբերուս. ըստ այս դժբաղդ տիկինն ու լուեց:

Այսպէս օրեր անցան, ամիսն ու տարին ալ անոնց հետեւեցան. բայց հէք այրուցն գաւոն հեծեծանաց և ոգեխիլ հառաջանաց՝ վերջ մը չկրցան ընորհել Ըատ անգամ, մանաւանդ՝ գարունը բոլոր ընութեան կենդանութիւնն տուած ատենիր հանդըստութեան ժամերն անտառին մէկ կողմն առանձնա-

ցած աղօթքով կ'անցունէր, ուր ծառերն իրենց կանանչաղբարդ նորաձեւ զգեստներով պահեալ գիշերաշին դով հովն հեղիկ կը շնչէր, միայն տերեւոց առաւիւնը կ'աւրերբնութեան վրայ ախտող այս խորունկ լութիւնը. որոց մէջ ծնկան վրայ դաղով աչքերն ու ձեռքերն հանդարս խղճով վեր բարձրացուցած կ'սկսէր արտասաւաթոր աչօք և մեղմ ձայնով երգելով, զօրութեան լուսաւածն ու գթութեան շեղին օգնութեան կանչելու . . . :

ԱՇՐԵՒՇՔ . . . աւրեն ժամեր խաղաղ,

Ուր բերկրութեան իմ օրեր . . .

Ուր զայն վանեց հողմին ճիւաղ,

Եւ աւր աղայք իմ անսէր . . . :

— Երբ կը փայլէր արեւակողմ,

Ուրոտ լուսաւոր էր արդէն.

Լոյց զեփիւոք շնչէր ինձ մեղմ,

Նշնպէս բերանս վասոք յինէն:

— Եյն ինչ սիրոց հեզ առարկայն

Բաղդն սիսերիմ չէր առած,

Եւ հրանուանք մեղբնական

Եւ իբարձանց էր եղած :

— Ե՞ն, ճիւաղ դու ամող արտամութեան,

Ոյնչեւ երբ յեթեր իմ.

Պիտի իշխէ քու գաւազան,

Եաւ, աղներէ, սիսերիմ . . . :

— Դանէ անդամ մ', ալ տեսաւթեան

Երժանանալ գիսպէր ինձ,

Ենոնց զերեան թրւել համայն,

Ե՞ն, կատարէր այս իմ իղձ :

— Տէր զօրութեանց քեզ կ'աղաւեմ

Խել հաձէ հերսո ձայն .

Բաղկացըդ տակ արդ կ'աղերսէմ,

Օերծիւլարէն լեւ պաշտպան :

— Եւ մի թողուր երկար տեւէ

Գերութեան մեր խիստ զլթայն .

Երար տեսնել ահ, մեղ օդնէ ,

Եմէն բանի բաւական :

— Եմէ բաղդ մեր թոյլ տայ այսպէս

Բաժանում մեր երկարիւլ .

Հառաջանիներ յոյժ դառնապէս

Հնձեն օր մի կենաց թել :

— Ե՞ն, անդամ մ', ալ կարենայի ,

Տեսնել զերես զաւակացս .

Վ իշտերուս վերջալ կուտայի ,

Եմէ գաղանք չեն յօշած :

— Հայր դժբաղդից Տէր գլութեան ,

Հենրիկոս իմ մարդ արդեօք .

Եւ Վարիամ, մահուան ճիրան ,

Բայց ես . . . ապրիմ . . . ի մօրմնք :

Վ արդուհին մինչեւ հոս, այն աղետից՝ և իրեն հմտղ սրտին վրայ գահամիւմած լոռնաձեւ դէպքերը, բաւական հաստատուն ձայնով պազատախառն երգելն յետոյ ալ չկրցաւ տանել, այս վերջին ցաւով յիշատակէն և բիւրաւոր սինձկութիւններէն խորշումած դէմքը գոյցելով՝ թողուց երկու արտեւանունքն որ առաստ արտասուաց ծովուն մէջ լողան : Եմէն հոգի տանելսվ . . . « ո՞ն, խիստ քիչ ատեն, գարձեալ ոգէկործան արտամութեան և հառաջանաց սեաւ տանկերն ուրախութեան արեգակը շուտով ծածկեցին . . . ով ցանկալի յիշատակ . . . որ միութարութեան կայծ մը անդամ չթողուցիր հեր որսախ կեդրներ . բայց ձեր սիրոյ յիշատակն իմ սրտիս մէջ յարատոււ և անխուսելի է, մինչեւ դարեր անհաղիս գերեզմանիս մէջ գահամիւմուելէ եռքն

ալ . . . ահ , միացած աչերուո՞ւ լուսոյ երկու շարժանիթներն ալ անդութ և բռնաւոր ձեռքեր հաւ մարձակեցան անջատել :

Գիշերք յանրէոց կը տափնապեր խեղճն եւ , կ'ըրագեր այս խօսքերք :

Թողուցէք տեարք իմ . . . անդամ մ'ալ տեսնեմ . . . խիզ ունեցեք . . . բնէ . . . զատել . . . որ մէ . . . հոգիես , լաւ , բայց անհնցմէ անկարելի . . . ուր կ'ուղէք . . . ալ բաւական է . . . մի չարչարէք դժբաղդ մը . . . ձեղի հետ գալ . . . զաւակներս . . . ահ . . . զաւակներս . . . աւելի կ'ընտրեմ մեռնիլքան թէ երեսի վրայ թողուլ . . . մի , կ'ազաշմ . . . ու . . . աւաղ :

### Գ Ա Ռ Խ Ա Յ է .

Տղայք գուր տեղք կը փնտուեն իրենց մայրց :

Հետեւեալ օրն մինչդեռ աշնան՝ արեգակը հորելունին վրայ կը շողշողար , մէկէն Հենրիկոս և Ուարիամ արթնցան : «Ո՞յր , սիրելի մայր » . Եղան իրենց առաջին խօսքերն , վասն զի բարերար քունը բոլորովին ննջած էր իրենց հոգւոյն մէջէն գիշերային ձախող գէպքերուն յիշատակը :

«Միսնա , որ իրենց մօքքաղը ձայնը չէր պատասխանէր :

«Ուստուած իմ , ըստու Ուարիամ , կը յիշեմ , դեռ քունը աչքերնիս չդոցած անիկայ բացակայ էր մեղս նէ : Հենրիկոս , դու չէս յիշեր : Եյն , բայց պէտք

ենք որոնել զինքը և միանգամայն ախորժակնիս գոյն ընելու համար՝ նախախնամութեան անտառին մէջն ծառերուն վրայ սփուած մրգեղէններէն հաւաքելով ծառերուց մայրերնիս այն տեղուանիքը քնոյ մէջ թաղուած գտնենք , վասն զի մայրական գութը զինքը ուած գտնենք : Խեղճ որբերն այս խաբող յուս սովորած ձամբաց ելան :

• Քիչմը յառաջանալով շատ ուրախութիւն զգաց յին իրենց մօքքենուն պղտիկ կողովս տեսնելով , որ գետնի վրայ ձգուած էր կարծեցին թէ ինքն ալ մօտն է , այսպէս երկայն և զուր խուզպրկութիւններէն յէւ տոյ ստիլուեցան նատիլ տանձենւոյն մօտ , և յուսաւ հատութիւնը խիստ դառն ըրած էր այն պտուղներն որ անօթութիւնը բռնադատեց ուտելու :

«Ուստի հիմա ուր երթանք , հարցուց Հենրիկոս , դեռ եւս յառաջանանք անտառին մէջ . . . ինչ , Աստուած իմ , օգնէ հէք որբոցս և լսէ պաղատանացս , մեղ գարձունելով մայրերնիս . . . » :

Եյն , պատասխանեց Ուարիամ , « պէտք ենք յոց սերնիս հաստատ խարսխել առ Աստուած , վասն զի անոր առեսութիւնը խորհուրդ են , ինչպէս որ սորվեցանք քրիստոնէական վարդապետութեան մէջ . նյնպէս մայրերնիս ալ ասոք նման շատ դասեր ուրեւած է : Ուրարածք չեն կրնար իսելահաս ըլլալ թէ ինչ չու այսպէս կամ այնպէս բան կը պատահի , ասոք հակառակ պարտաւոր ենք վստահ ըլլալ նախախնամ մող բարերարին վրայ , որ կ'առաջնորդէ ամէն բան մեր երջանկութեանն համար » :

Հենրիկոս վայրիեան մը մոտծեց այս խօսքերուն վրայ , որ բարեպաշտքոյն արդէն իր տարիքին պահանջած կրթութիւնը լաւ սորված ըլլալով և ըսած ներն ալ արդիւնք գտան իրեն օրտին մէջ , որով հանգ դարտութիւնը տիրեց վրան :

Յետոյ ոսոքի վրայ ելմէլով կրկնապատկեցին իրենց ընթացքն գանելու նպատակաւ դէպ ՚ի անտառին խորերը այս անհարթ տեղուանքն և ոսոց արգելք ները կրկնին կը խսնջեցուցէր զերենք :

Վշրեմի յատակ ազգիւրէ ծարաւնին կ'անցունէին, և հացի տեղ ալ թութերը պաշտօն կը վարէին, որն որ բնութիւնը հոս առատութեամբ սփուած էր. բայց այս ալ այնչափ սննդաբար զօրութիւնն չունենալուն չէր ամօքէր իրենց քաղը :

Դիշերը, իւր բնական անդնդային վերարկուով ծածկուած՝ երբ տիեզերքին լուռ թեան կ'ըսպառնար, մէկէն արեւը սոհմանէլով լեռներուն եաեւր խոյս տաւաւ. դեռ այս խեզձերը՝ վարանեալ արձան դարձած էին, առանց գիտնալու անտառէն ելլէլու մէկ կերպը. վասն զի շատ խասորած էին, և իիստ հեռու կը գտնուէին այն ճամբէն ուրիշ կ'անցնին կառքեր :

Դիշերացին ցուրտ հովի ալ անդործ չէր, կը սու ու եցնէր ասոնց մարմինը :

Ո՞արիամ տեսնելով եղբօրը քըտին, մէկէն բարերազդ հնարք մը իր մոռքին մէջ ծագեցաւ, քաւա կան մատուռներ ժողվելու որն որ իսիստ առատ էր նոյն անտառին մէջ, և ասով անկողին մը ջեւացուցին հին կազնիի մը տակ, որն որ կ'ապահովէր զերենք հովէն : Հենրիկոս օգնեց քրոջը այս գործողութեան ատեն, այնպէս որ երկուքը միատեղ շուտ մը կրցան ահագին շեղակոյտ մը ընել, որուն մէջ նետուելով ծածկեցին վրանին այս մասնուռով :

“Կարծեմ, Հենրիկոս, որ պիտի շմունաս աղօթել լուսուծց, դեռ քուն չեղած, ըստաւ Ո՞արիամու Ռէ արդարեւ, չեմ մոռնար երբէր . վասն զի միշտ անիկոց խնամող չայր է, միանդամայն մոյրէր նիս ետ դարձունելու մեղնոյն այս գիշեր :

— ՚Ն, այս, ասիկայ անկարելի չէ, նոյնպէս կը վառթամես ալ խնդրելու այն շնորհը, և ասիկայ ՚ի գործ դնենք մեր սրտի խոր անկիւններուն մէջ, մինչեւ որ բնութիւնը ծանրանալով գոցէ բիրենիս :

— ՚Ն, ինչո՞ւ վատահութիւննիս յուսահատութեան տակ կ'ընկնէնք, ասով նախախնամութեան թէմ կը մեղանէնք . մեր Երարչին գութը մէծ, և բազուկը գորաւոր է . . . ստկայն թէ որ այս փոխադրական բաղդն երկրս վրայ մէյ մ՝ ալ զմեզ քովի քովլցերելու ըլլայ, անշնուշտ վերն, աստեղաց վրայ պատրաստեալ դարպասին մէջ կը տեսնուենք, նարայ սպատրաստեալ դարպասին մէջ կը տեսնուենք, նաև եւ արդէն իր կենաց արեւէն զրկուած սիրելի հայրենիս ալ հոն է, ուր աղէտք և ցաւ ամենուն աներեւոյթ կ'ըլլան ” :

Խօսակցութիւննին ընդմիջեց քաղցր քունը՝ փափուկ մարմիննուն հանգիստ տալով, և մամուռը կը պահանձնէր ցուրտէն : Ո երջադէս անուրջըին մէջ տեսան իրենց սիրելի մայրելնին, և իմէ խրատական իրենց լսեցին լի խանդաղատութեամբ, և բարեխօսքեր լսեցին լի խանդաղատութեամբ : Ո յապէս գիշերն իրենց երջանկուացուութեամբ թիւն պ սրեւեց որ ցորել կը վլայ ոչ էր :

Ո յն ինչ արշալայն քոքմափայլ, կը հրաւիրէր արածոց գերագունին ՚ի փառաբանութիւն . . . բարաձոց գերագունին ՚ի փառաբանութիւն . . . Եռաջին անդամայու հրաւէրն ընդունող թուզուններ արդէն բայներնին թողուցած, բարձրաբերձ ծառը, արդէն բայներնին թողուցած, բարձրաբերձ ծառը, աստերութիւնն վրայ իրենց գրաւիչ ներդաշնակուուցոց սատերուն վրայ իրենց գրաւիչ ներդաշնակուուցոց թեան գայլայլիկներով սրբինցուցին տղայքը . և նոյն թեան գայլայլիկներով թանձրամած ամպերով բեռնաւորուած երկնիքը թանձրամած ամպերով բեռնաւորուած էր, չդանդաղեցան ուժգին անձրեւի փոխութեած էր, մասնաւուանին շատութիւնը, ուր ընկողանած ընեւները և մամուռնին շատութիւնը, ուր ընկողանած էին՝ արգելեցին թողջուելու վտանգէն :

Օրը իւր կէս քջանն ըլլուծ՝ պարզեցաւ երկինքը.

անոնք ալ ելլելով թաղաց ցին իրենց ապաստանարանը ,  
չնորհակալ ըլլալով վատուծոյ զիրենք պահպանելուն :

(Օրուան մնացորդն ալ քայլեցին , միշտ վնատուելով իրենց մայրը : Ի՞այց երեկոյն լըսց անռնց պատի արփութիւնը , վասն զի խիստ տկարացած էին յոդանութենէ և ՚ի տիրութիւնէ պիտոյից . Այս գիշեր , նաև խընթաց օրուան պէս մամուռէ պատրաստուած անկո զին չկար , և ոչ ահուելի անտառէն ազատող բազուկ մը կը տեսնուէր . ուստի յանձնեցին զիրենք թշուառացելոց միմիացն ծանօթ՝ արտաստաց և հեծեծանաց ձեռքը , և միանգամացն հառաջանօք ըսել . “Վայրիկ , մայրիկ , ուր ես :

Իրենց այս օրուան գիշաղութիւնը զեզուն կ'երեւէր , անօթութիւնը մէկ կողմէ , ցուրով և անհանգատութիւնը միւս կողմէ իրենց կորուաոր կը փութացնէր : Ի՞այց բարեսէրն Աստուած , երբէք չը մոռցած զանանք . ինչպէս բանաստեղծ մը կ'ըսէ :

“Այն սուրբ էակը երկնից կամարին աստեղաց ընթացքն ընել կուտայ , և ծովու եղերբին վլայ եղած անթիւ անհամար աւաղը կը համրէ ու անոնց թիւր գիտէ , նոյնպէս մարդկան այնչափ բաղմութիւնը ձեռքէ չթօգուր . անոնց ամենուն կարօտութիւնն ու վիշտը ձանշնալով կը հոգայ ։ ուստի անակնկալ օգնութիւն մը յու դարկեց անոնց :

Լըբոր գիշերն ագռաւի գունով ամէն բան ծածկած էր , քանի մը մզն անդին տեսան լցու մը : Անառեն յիշեց Վարիամ որ իր մայրը լիշտակած էր այն ածխագործներու խրճիթները , որոնք անտառին եղերը կը գտնուէին . խորհեցաւ որ այս լցու կրնացը լուալ որ նոյն խրճիթներուն մէջէն է :

Ո՛կէն Վարիամ ոտք ելլելով ըսաւ , չենրիկոս , ոյժ առ , գագրեցնենք մեր արաստաց կաթիները . վասն զի Աստուած չուզէր ամենայետին անհառ մը

անգամ իր ողբարձութենէն զրկելու , քանի որ անօր Վախախնամութիւնն ու բանալու չափ կոյր միտք մը չկրէ :

Կարծեմ , ասոնք մարդոց բնակութիւննեւն են , կը տեսնեն այս վարի կողմը փայլող լցու :

Այս , կը տեսնեմ , “ պատասխաննեց չենրիկոս ։ Այս ըսելով երկուքն ալ գիշերացին մութը պատուող լուսամիւռու այս նուազ հետքը իրենց առաջնորդ առած ճամբայ ելան : Հուսկ յետոյ մէկուկէս ժամին ետեւ լսեցին շան մը հաջւանները , այն որ , սոյն վայրիենիս մէջ , աւելի գերազանց երեւցաւ իրենց ամէն ներդաշնակութենէ , վասն զի ասիկայ կը յանենէր այն տեղերուն մարդկան բնակութիւն ըլլուք . Յանկարծ տախարակ տեղ մը տեսան առանց ծառոց և հոնքին մը հեռուն խրճիթի մէջ վառարան մը կը բակով : Այսոր բոցն էր որ հեռուէն լցուի տեղ ըմբռունած էին : Ոիրաւերնին սկսաւ ծոցերնուն դէմ ուժգին զարնել . ուստի կը կնեցին բայլերնին աւելի շուտ հասնելու համար այս խրճիթը որուն մէջ կը յուսացին ապահով ապաստանարան մը գտնելու :

### Գ Ա Ռ Խ Ա Ը

Աջիագործին վճարանիբս :

Դեռ կիսագունով գիշերին սեաւ ասուերը չէր մերկացած , չենրիկոս և Վարիամ խրճիթին գուռը երեսի վլայ բայց դանելով , կրցան տեսնել մէջի երեսի վլայ բայց կ'ին ծեր և աղացք ամէնքն ալ զողները , որոնք այր և կին ծեր և աղացք ամէնքն ալ զողները , որոնք այր և կին ծեր և աղացք ամէնքն ալ զողները , որոնք այր և կին ծեր և աղացք ամէնքն ալ զողները :

զրեցին անոնցմէ անհանգստութիւն պատճառելիուն։ Այս տղայոց յանկարծական երեւոյթն անհարին վարմանք պատճառեց բոլորին։ Նոյն գերդաստանին հայրը որ խիստ մարդ մ' էր, ըստու, « Վհ, ի՞նչ . . . երկու տղայք ամստերէն վար գահավիժմած պիտի ըլլան այս ամսյի տեղւոյս մէջ : Ուսկից կուդաք և ուր կ'երթաք :

Տէր իմ, մայրենիս կ'որոնենք, որ կորսնցուցինք այս անտառին մէջ, պատասխանեց երկշոստութեամբ Ուրիամ :

Այդ կ'աղաքեմ, շնորհք ըրէք բնակութիւն մը մեզ այս գիշերուան համար, վասն զի մութէ և սաստիկ ցուքու անտառին մէջ, միանդամացն անօթութենէ կը մեռնինք . . . :

— Առ է, կրինեց այս մարդը, գուցէ անիկայ ձեզ մէ զերծ անելու համար սասանի հնարք մը ՚ի գործ դրած ըլլայ :

— Եմենելին, գուցէ Հենրիկոս, մեր մայրն աշնանկ բարի անձ մ' էր որ երբէք աշխարհիս բոլոր մեծութեան համար մեզի երեսի վայ թողուցած չէ :

— Ուրեմն, որ գաւառէն էք ՚ յաւեցուց ածխագործք՝ բոնելով Ուրիամին բազիէն կրակարանին մերձեցուց լու մը բոցին նշալով զննելու, մինչ գեռ իր զաւակներն՝ երկուքը շափահաս տղայք էին և երրդուքը աղջիկ մը գրեթէ Ուրիամին հասակակից, Հենրիկոսին բոլորտիքը շրջապատուած վերէն ՚ի վայր կը նայէին ապշած գէմքով մը, որպէս թէ նորանշան բան մ' եղած ըլլայ :

Հայր տան տիկինը, աւելի գիթած, գգուեց զանոնիքնատարանին վրաց հրաւիրելով իրենց ուռածած անգամնին ջեռուցանելու :

Ուժագործն՝ այն տեսնելով, սկսաւ քիմէին տակէն մը մնացէլ, « Հազիւ թէ մեզի բաւական հաց ու-

նինք, ահաւասիկ երկու մօլորած մուրացկաններ ալ եկան մեր ըազկոյը վրայ ծանրանտլու :

— Աղք առտու պիտի երթանք, կրինեց Ուրիամ, անոր տմարդութեանը վրայ վլուացած : Եւ երբէք չենք ուզեր բեռ ըլլալ ձեզի, միայն թէ այս գիշեր . . . որչափ որ քաղցած ենքնէ, բարերարն Ուսուուած վաղը կ'աջողէ մեզ ճամբու մէջ գանելու քանի մը մրգիկներ :

— Դէկ ուրեմն, պատասխանեց այս խստասիրտ մարդը . յարդէ անկողին մը կրնամ այս գիշերուան համար շնորհել :

Ան ատեն Ուրիամ և իր եղբայրը խորհեցան դարձեալ այն չքաւոր բաց սղորմած պառաւին խրճիթն երթալու, որ զիրենք շատ սիրով ընդունած էր :

Երբոր քիչ մը տաքցան, ածխագործն ըստու իր երեց որդեւոյն, կանթեզով մը առաջնորդէ անոնց ախուը, ուր յարդէ անկողին մը պատրաստելու նայէ :

Տիկինը, որ մինչեւ ան ատեն քիչ խօսակցութեան խառնուած էր, հաւանեցաւ անոնց նոյն տեղը երթալուն . դարձաւ իր երկանք երկիւզով մը ըստու . այժէ որ կարելի է եռ տանիմ, վասն զի անխոհեմ Յակոբը գուցէ կանթեզով հրկիվութիւն մը պատճառէ :

— Ի՞րե՛ ինչպէս որ կ'ուզես, պատասխանեց այրը խրճիթին ետեւելի կողմն անցնելով : Տիկինն երեւոյթ մը ընելով թէ՝ պահարանը կը կարդադրէ, և անկէ բան մը առաւ զգուշութեամբ իր գոգնոցին տակը պահեց . յետոց լապտեր մը վառելով ըստու Ուրիամին և իր եղբօրը որ իր ետեւէն գան հնազանդեցան անոնք ալ, վասն զի աիկինը վստահութիւն կը ներշնչէր :

Խրճիթին քովը պղափիկ աթու մը կար մամուռով ծածկուած, որ իրենց միակ կոմին գիշերային ապաօտանարանն էր, նոյնպէս իրենց չան : Այս երկու կեն-

գանեաց ընկերութեամբը Հենրիկոս և Վարիամ՝ կը պարտաւորէին գիշերն մնացորդը հոս անցունել.

Վծխագործին կինն ախոռը մտնելով դուռը գոյելն յետոյ, հանեց գողնոցին տակէն բաւական մեծ կտոր մը հաց, և երկուքի բաժնելով տուաւ այս խեղճ՝ տղայոց. ըսելով, “Կիրէք այս, զաւակներս, բայց մի խօսիք բան մը ձեզ տալս, վասն զի ամուսինը չըս չարացար.” կը բարկանայ ինձ” : Վնիէ աման մը առնելով սկսաւ կովին կաթ կթել, և բաւական քանակութեամբ ալ անկէ նուիրեց. Վինցդեռ Հենրիկոս և Վարիամ, այսափախ բարեսրութենէ շարժած կարտասուէին ուրախութիւննէն. անոր և միան գամայն Վստուծոյ շնորհակալ ըլլալով, որ իրենց այս ողբմատիրտ կնոջ ձեռօք սովու վոանդէն ազատեց :

“Առ այժմ, տղայքս, գդուելով լսաւ քաղցրութեամբ, քուներնիդ եկած ատենն հանգստացէք ասոնց վրայ, և մի վսինոք ոչ կովին և ոչ շունէն. երկուքն ալ խիստ մարդասէր են և ձեզ չարիք մը չեն հասցուներ : Երթամ, գիշեր բարի, անյշքրտն կը բարեմաղթեմ ձեզ : Վաղուան օրն անհանգիստ ըլլաք. բարերար Տէրը գարձեալ ձեր վրայ խնամք կը տանի” : Վյո ըսելով թողուց զանոնք : Հենրիկոս և Վարիամ յետ ընթրեաց քուներնին չյասպաղեց աչուընին դոցելու, բայց Վստուծոյ աչըլը վրանին բայց ըլլալով անոր հսկողութեանը տակն էին :

Տակաւին Վշշալուսաց գալուստն աւետող Հրեշտակին ձայնը դեռ շնկած, իրենց բարերարին ստանձայնէն արթնցան, որ կուդար դարձեալ կովին կաթ կթելու. նոյն ատեն ախոռին ձեղբէն անուշիկ գեփիւռը մեղմութեամբ կը փշէր, գոդցես տի-

եղերբին խաղաղութիւնը չլրդովելու համար թաշունք իրենց վերջին նիրհումը կընէին : Այս բարեսիրտ տիկինը դեռ չմեկնած կտոր մը հաց նոյնպէս մկաւառակով կաթ թողուց, և աճապարանօք դուրս ելլելու ատեն պատուիրեց որ իր ամուսնոյն երթան շնորհակալ ըլլալու իրենց բնակութիւն մը շնորհեցին, բայց առանց խօսելու ինչ որ իրենց տուած է :

“Բարի, բարի, պատասխանեց մէկէն ածխագործը՝ երբոր գացին շնորհակալ ըլլալու շնորհագեղ և համեստ գէմքով մը. խոկ ացմէ ձեր վիճակը Բնէ ուի տի ըլլայ : Բան մը չունիմ որ նուիրեմ ձեզ և ու յուսայք որ կարենամ միտեղէններ հոգալու, որովհետեւ ձեռոր մօտէ :

—Տէր իմ, ըսաւ Վարիամ, արդէն աղնուական որիկին մը կը ճանչնանք որ մեզ կրնայ հիւրընկալել. թէ որ կարենայինք սահմանագլուխ եղաղ (Օպէրկ գիւղաքաղաքին) ձամբան գտնել մինչեւ հոն համերը համար արդեք բնչակէս ընենք :

—Օպէրկ, Օպէրկ, կրկնեց ածխագործը, ա՞ն, այն, կը ճանչնամ այդ կողմը, որ տակէ տառը մը զոն հեռաւ է :

—Վիայն անտառին մէջէն ելլելու մէկ հնարքը ցուցնելու մեզ շնորհք ընէք, պատասխանեց Հենրիկոս, անկէ անդին կրնամը գիւրութեամբ ճամշրան գտնել :

Վն ատեն ածխագործին կինն ըսաւ երկուտ ձայնով մը. “Վաղը Վասդատ քաղաքին իշխանը, այս տեղուանիքը մարդ պիսի յուղարկէ ածուի գնելու, չենք կրնար այլրորդին աղանել որ այս երկու տղայքը իր կառքով մինչեւ քաղաք տանի :

—Վաղը, բայց պէաք պիսի ըլլայ այսօր մեր տանը մէջ պահելու, Կի վերայ այսօր ամենասինի կերակ-

բեր գանձնիք, պատասխանեց վայրենամիս և անդուժք մասդը :

— Բայց աղջկ, ողբրմածութեան գործ մը կ'ըլլար ասիկայ, սիրելի ամուսինս, և ով գիտէ թէ օր մը ախար չվարձատրուինք ասոր համար մեր հարազատ տղայոց ձեռօք :

— Այն, միշտ շոայլես, ճշմարիտ Վամարացիի մը պէս պատասխանեց ածխագործը, բայց գիտես որ ինչք մթերելու կերպն այսպէս չէ:

— Եսօր կրնան ասոնք իրենց պարէնք շահելու չափ աշխատիլ թէոր մեր գետնախնձորները քաղելու համար օգնեն մեզ, կանուխ կը լմիցունենք, կրինց այս բարի կինը :

— Հատ բարի. թէ որ ուզեն աշխատիլ կրնան ու տել, բայց ուրիշ եղանակաւ երբէք հայց չեմ տար :

Դործն այսպէս կարգադրուած, ածխագործն առաւ բրիչն և բոլոր իր ընտանիքը՝ անոնք ալ պատրաստուեցան ետեւէն երթալու : Հոն Հենրիկոս և Վարիամ իրենց ուժին համեմատ այնչափ եռան գեամբ և ժրութեամբ կ'աշխատէին որ նցին ինքն ածխագործն սկսաւ գոլութիւններ տալ անոնց իր ծոյլ և չարակամ տղայոց առջեւ որ օրինակ առնուն : Իէսօրուան ձաշին տաք կերակուրներ պատրաստուած ըլլալուն մեծ տխորժով Հենրիկոս և Վարիամ ալ վայելեցին անոնց հետ՝ առանց դժգոհութեան բառ մը անդամ լսելու . որն որ հեղեղէն ետքը գեռ այս օրինակ լսելու :

— Հատ կը փափաքէի որ սայրորդը չդար վազը, բաւաւ ազնիւ տիկինը . և խիստ հաճութեամբ գեռքանի մը օր կը պահէի զձեզ, վասն զի զսւակներս տիսրացած էք . և պէտք է քիչ մը զօրանացք ո :

Վարդամէր տիկինը այս բարելազա փափակն արքեամբ կատարուեցաւ . սայլորդն ալ ուրիշ աւել զբազոծ բլութով մինչեւ ութ օր չերեւեցաւ . և երբօր

եկաւ, Հենրիկոս և Վարիամ սաստիկ եռանդով աշխատելուն համար ածխագործին համարումն ըստացած էին, որ ինքնին առաջարկեց կենալիր քովու :

Պէտք էք տեսնել Վարիամ և իր եղայրը գործողութեան առնեն, թէ ինչպէս մատղերութեամբ և յաջողակութեամբ կ'աշխատէին : Արբար ածխագործ առաջարկութիւն երթար իր խարսչկը յարդարելու, կը հետեւէին անսր օգնելու համար բոլոր գործողութեան մէջ, պարապ եղած ժամերնին ալ զքաղման առիթներ կը փնտուէին . այնպէս քրտամբ երեսաց կ'ուտէին իրենց հացը . թէպէտ և իրենց տարիքը և զօրութիւնն այնչափ դժուարին աշխատութիւններ առնելիւ չէր ներէր :

Եյսպէս հոս կենալով կը յուտային օր մը անսուսին մէջ լիրենց մայրերնին գանելու . որուն համար ածխագործին առաջարկութիւնը սիրով ընդունեցին :

Զմեռն իրեն հետ այս աղայոց աշխատութիւններ բերաւ, բուրդ մանելով գուլպայ կը հիւսէին նոյնպէս ուռիսն շնորհեցան ձուկ որսալու հոսմար, որն որ ածխագործը պահանձար կը տաներ վաճառելու :

Վարիամ իր հանդստեան ժամերուն մէջ իր եղայրը բուրդէ բաձկն մը հիւսեց, որուն համար ածխագործին կիմը բուրդ շնորհած էք, որը վեցունելու անոր այս տեսակի բաներ շնորհելու : Եյսպէս իրեն ալ ձեռք մը զգեստ շնորհելու համար բաւական քանակութեամբ բուրդ եւս տուաւ ձմեռուան համար, վասն զի երկուքին ալ հանդերձներն հինցած էին, և այս իսխատ եղանակին անյարմար :

Եյսպէս Հենրիկոս և Վարիամ, հանդիսաւ, միշտ լուսանեաց տէրերուն գոհունակութիւնը վայելած միջոցին՝ որոց անկիրթ տղայոց նախանձը շարժած էին, հետեւադար օր քան զօր անտանելի սիլլած էին :

ասն ըլլալ:

Երբ գալունը կենդանացաց բնութիւնը, Վարիամ, որ արդէն իր հասակին տասներրորդ շրջանն հոլված էր, լսաւ իր եղօրը, «իմ սիրելի Հենրիկոս, Վաստած չուզեց որ գտնանք վերսախն մեր սիրելի մայրը. գուցէ մեր հօրը միանալու գացած է երկնից մէջ, ուր կը վայելէ անիկայ համեստ և առաքինի մարդոց սեպհականնեալ բոլոր երջանկութիւնները: Ուստի անօգուտ է հոս երկար սպասել, մի գուցէ այս վատ տղացաց վիտասկար օրինակներն ազգելով մեղ ՚ի վախճանի մենք եւս չար և վատ ըլլանք նոյնպէս, Տէրը պահէ, ասիկայ աշխարհիա բոլոր գմբազդութիւններէն ստակալի է: Երթանք այն աղնիւ Վնաս տիկիններ գտնելու, կը յուս սամ չմերժէր մեզմէ իր խնամքը:

Հենրիկոս հաւանեցաւ, բրոշն ըրած առաջարկութիւնը գովիճակ, միանդ ամոյն ասպազայն հեռատեսութեամբ մոտածելուն վրայ զարմացաւ:

Իրենց սրոշեալ ձամբարդութեան օրը հասնելով՝ թողուցին այս խրճիթը, ինքզինքնին Վաստած պահութեանը յանձնելով: Վեկնելու միջոցնին իրենց աշխայժ երախտադիտութիւններն յայտնեցին: Վծիս գործին կինն արտասուօք սայլորդին խնամոցը յանձնեց, որն որ խոստացաւ առաջնորդել անոնց մինչեանտեն գուրա, ուսկից անիէ սովորվ երթալ կուշէին (Օպէրկ գիւղըքաղաքը:

Վշնիւ տիկինը, իր արտասուալից աշքերը անդը թիթ անոնց երթալուն վրայ յառած՝ մինչեւ երկնարերձ ծառերն ընդմիջելով, աներեւոյթ ըրին առաքինութեան մէջ բարդաւածած այս երկու չքնաղ պատկերները:

Գ Ա Ռ Խ Ա Փ.

Նոր ուղևորութիւն:

Ով որ Վաստած չնորհաց արժանացած է, անիկայ աշխարհիս մէջ ամենէն երջանիկն է. նոյնուկէս էին այս երկու որբերը, որոնց նպատակը առաքինութիւնն, և Լորկինք էր պաշտպաննին:

Վյա երկու տղայքն իրեն սայլին վրայ բարձող բարի գիւղացին՝ չուզեց անտառէն ելելէ յետոյ ձամբուն վրայ զանոնք միայնակ թողուլ, այլ առաջարկեց իր գիւղը տանիլ խոստանալով իր տանը մէջ բնակութիւն տալ, հոգալով իրենց բոլոր պիստքը մինչեւ որ իրենց գիւղէն քաղաքը ցորեան փոխադրքելով եկող սայլերուն մէկուն հետ յուղարկէ և գեռ վեց մղոն ձամբաց ունեին:

Հնագնդեցան տղայք չնորհակալ ըլլալով. ուստի այս առաքինի մարդը՝ զասոն բաւական օր հիւրինկալելէն յետոյ իր խոստումը արդեամբ կատարեց, միանդամայն լցուն կողով մը պաշար տալով, և ձամբու ծախրին բաւելու չափ ալ ստակ:

Տակաւին աեսած չըլլալով այնպիսի մեծ քաղաք մը, որուն փողոցներուն մէջ մարդկան բաղմութիւնը տեսնելով զարմացան. կը նաև վրայ ուշադրութեամբ կը գիտէին՝ որ կարելի է իրենց մայրերնին գտնեն. այսպէս սրտերնին կարօտով լցուած՝ վերջնալոցի ժամանակ, իրենց բերող մշակը առաջնորդեց իր իջեւանը, ուր անցուցին գիշերը:

Հետեւեալ օրը բաժանման ժամանակ մնաք բարեաւ. ըսելով երեսուն դրամնոց մը դրին ձեռքին մէջ: Վյա բարի մարդը հոգ տարաւ նաեւ քաղքին դուռը ցուցնելու, ուսկից պէտք էին ելել. միան-

գամայն երթալու ձամբանին սորվեցուց : Վշայժ եւ բախտագիտութիւն մը առ Վյոտուած և առ այս նոր բարերարին կը լեցնէր իրենց հագին, որ կը յայտնէն քաղցր խօսքերավ նոյն ողորմած մարդուն համար :

Աշխարհին բարեբազդ կը համարէին, պիտի չափազուէին ողորմութիւն խնդրելու . վասն զի գեռ սպառած չը կազմվին մէջ գտնուած պաշարը, և ընդունած երեսուն դրամն ալ իրենց ազքին ահագին դանձ մը կ'երեւէր :

Նոյն օրն երկու մղմնի չափ ձամբաց կրցան եր Թալ, առւանց ձախող գեպ մը պատահելու, և մինչդեռ տուրնիւան շրեղ լուսաւորն մերձ եր իր մուտք խոնարհելու, մտան փաքրիկ պանդոկ մը, ուր փոխարէնը տալու համար ննջելու տեղ խնդրեցին, հաճութեամբ շնորհուեցաւ, հոն նոյն գիշերն ընթացին իրենց պաշարին մասցորդը :

Պանդոկապետուհին քիչ մը հետաքրքիր, բայց ազնիւ սրտի աէր, հարցուփարձի մոտաւ անոնց հետ և ասոնք միամյաբար պատմեցին բոլոր իրենց սրտառուչ պատմութիւնը, ու անոր աչքերէն արտասուաց կաթիլնէր հոսեցուց :

Երկրորդ օրն, երբոք վճարելու դաշին, բարի պանդոկապետուհին ընդունեց, այլ և իրեն հետ նախաձաշիկ ալ ընելու հրաւիրեց, առաջին անդամն էր որ հոն շաքարով սուրճ խմեցին, զոր պանչելի ըմբելիք մը դտան :

Այսպէս զօրացած, երեք մինն տեղալյառած երթալով արտաստանեցան վերջին պանդոկին մէջ, ուսկից մղմն մը ձամբաց մնացած եր տիկին Վնասյին տունը հասնելու : Հետեւեալ օրը նախաձաշիկ ընելէն յետոյ մինչդեռ կը պատրաստուէին մեկնելու, պանդոկապետը պատուհանը գտնուելով, դարձաւ գէտ ՚ի անոնց, և ըստաւ, “Դուք որ (Օպէրկ երթալ

կ'ուղեք, ահատապիկ խոտավաճառ Վնաս տիկինը, որ այն աեղացի է կրնայ ձեզի առ աջնորդել մինչեւ հսն: Տղայք մէկէն վաղեցին պատուհանը, և ձիշդ անիկայ էր բարեսիրա Վնան, որ խոտեր կը ժողովէր նոյն դաշտին մէջ:

Աւրախութենէն այլ յայլմէ եղած՝ դիմեցին ձիչ բարձած սենեակէն դուրս . “Վնաս, սիրելի տիկին Վնան”, և դացին նետուելու անոր բազկացը մէջ: Այն, դուք էք սիրելի աղայքս, ուսկից կուգաք, հարցուց բարի պատաւը :

—Ահ, հեռուէն, շան հեռուէն, պատասխանեց Հենրիկոս :

Աշեր մացրն ուր է, ըստ գրկելով զանոնք սերտ սիրուլ:

—Ահ, մեր մայրը . . . հառաջեց Վարիամ. Հետ ծելով գոչեց նաեւ Հենրիկոս, ոչ մեր խեղճ մացրը ո՞հ . . . :

—Վնապէս, մեռան ուրեմն, պոռաց Վնաս զարհութեամբ տղայոց յանկարծական գունատութենէն:

—Չենք գիտեր ինչ եղաւ անիկոյ կրկնեց Վարիամ. ո՞հ, ցաւալի գեպ մ' է այս և պատմութիւն նը խիստ երկայն, վերջապէս, ոչ հայր ունինք և ո՞չ մայր, ոչ ալ նեցուկ այս աշխարհիս մէջ ձեզմէ զատ:

—Ըստհակալ եմ Վյոտուծոյ, որ արժանի ըրաւ զձեղ կրկին տեսնելու, պատասխանեց այս բարի պառաւը. ուստի խոտ ժողովը վաղուան կը թաղում, այժմ եկէք ինձի հետ :

—Տղայք ուրախութեամբ և սիրով հետեւեցան անոր խօստանալով ձամբան իրենց ցաւալի գեպը պատմելու :

—Վիրելի զաւակներս, ցյուսահատիք, Վյոտուծած բարութեան կ'զգեցուցանէ դաշտերուն շուշաններ և կը կերպարէ մատաղ թռչունները, նոյնպէս պիւրը և կը կերպարէ մատաղ թռչունները, նոյնպէս պիւ-

աի չմոռնայ ձեզի , անհոգ եղիք ։ :

Խօսակցութիւնները ճամբան շուտ սպառելով  
ինքինքնին յանկարծ իրենց քարերարին հիւ զին դիւ  
մացը գտան .

Այս բարի տիկինը, երկու որբերը հոգեւոր խօս-  
քերով քաջալերելով քանի մը օր հանգստացնելէն  
յեաց , սկսաւ խոտերուն տեսակները սորվեցնել  
որն որ գեղագործները իրմէ ծախու կառնուին .

Հենրիկոս և Վարիամ մեծ ջանքով թիւ ժամանա-  
կի մէջ կրցան սորվիլ բարոր բժշկական խոտերը նաև  
շրցյնելու կերպերը . այնպէս որ Վնաս տիկինն սկսու-  
աւ կրկին մուտք ունենալ , միանգամայն ծերութեան  
վերջնն օրերուն մէջ իրեն մեծ նեցուկ եղան .

Չմեռուան միջոցներն ալ ձկնորսներու համար  
ուռկաններ կը գործէին , որն որ ածխագործին խոր-  
ճիթին մէջ այն սրհեսան ալ սորված էին , որ իրենց  
շահու դուռ մ' ալ այս եղաւ : Երբեմն այնշափ  
յանձնաբարութիւններ կըլլար , որ հսկեւ կրնային  
հասցունել գիշեր ու ցերեկ աշխատելով .

Կիրակի օրերը սուրբ կը պահէին : Արշալոյոր  
մահկանացուաց լոյս չնորհելու համար իր սոկեզօծ  
դոները բացած միջոցին , Վնաս տիկինը և տղայք ,  
իրենց ամենագեղեցիկ զգեստներովը զարդարուած՝  
մերձակայ քաղաքին եկեղեցին կ'երթային ժամասա-  
ցութեան և քարտզի ներկայ գտնուելու : Ի դարձին  
մէկզմէկու կը հաղորդէին քարտզին հոգեպարարիոս-  
բերը , և երկնային հրձուանոք լեցու ած՝ կ'օրհնէին  
զՏէր բարձր ձայնով և քաղցր եղանակով .

“ՈԼՏէր մեծ զօրութեանց ա՞ . . . մէրէ ,  
Երկնող մայր մեր թշուառ , արդ մի թէ . . .  
Օի գաման բազգըն ետ հեռանակ ,  
Երկեալ քող զնովաւ ինիստ մռայլ .

—Ահ , քանի ետ յցս և զօրութիւն  
Որոնել մեր ոտից գողդովուն ,  
Եւ որքան ձեմ առաք յայն տեղւոծ ,  
Եւաղ ել ՚ի զուր յցս մեր անխոնջ :

—Ահ , վարդ , վարդ , անձկալի դու խօսնակ ,  
Վրդեօք ուր ես միթէ քաղցր երգակ .  
Վարդկեան ինչ տեսանել ոհ , դիակէր .  
Կամ լսել եւս զերդ առ ընթեր . . .  
—Քո քիբու շ ձայն դաշնակ աղդէր յցդ .

Տոչորեալ սրտի զթել դիւրաբոյժ .  
Ուր թռեան այն աւուրք երջանիկ .  
Յորում փառս ձօնէաք առ կրկինք .  
—Եցէ թէ միանգամ ա՞ դարձեալ ,  
Վնորհել ոլլ կրկինք պատահեալ  
Ուղմել ջերմ սիրով զայն սիրտ մաքուր .  
Ուղմանայ սրտի մեր բոց և հուր :

—Վնդութ բազդ չարաշունչ ողբալ միշտ .  
Ուհմաննեալ է որբոց ածեալ վիշտ .  
Խառնելով ըզունչ մեր ընդ ողբոց ,  
Ի խնդալն տայ մեղցաւ դառն ՚ի կոծ .  
—Հայց և գոլ ապաշնորհ չէ օրէն  
Վնորհացդ զօր ետսուր լիօրէն .  
Ի խնամն ածեալ զմեզ Վնայի ,  
Բարութեանդ աղախնոյ սիրելի .  
—Ծօնութէտ սեաւ տառք ճակտի փոխեսցեն ,  
Ծզիմակ տարագրացս և այօրէն .  
Խոնարհեալ տամք ըզիառս քո կամոց ,  
Օի դու ես միշտ աղբիւր բարութեանց :

Այս երկու առաքինի պատանիք՝ օրուան մնա-  
ցորդ ժամերուն մէջ աղաւ եին : Վարիամ , որ ար-  
գէն ըստ բաւականի աջողակ եր գրութեան մէջ , կը  
ըսնար կատարելագործել . և կիւրակէի դիպող ժա-

մերէն օդուա կը քաղէր իր եղորը սորվեցընելու համար, և քիչ ժամանակուան մէջ իրմէ գերազանց և աւելի մաքուր գրութիւն ունեցաւ : Վմէն անգամ Վննա տիկինն երբ քաղաքը կ'երթար, վերագարձին ձեռք մը թուղթ կը բերէր, նոյնպէս ընսիր գրիշներ և գրի օրինակներ, երբեմն ալ ծախու կ'առնուր բրիստոնէական կամ ուրիշ համառօտ գիրքեր, որովհետեւ այս աղայք շատ փափագ ունէին ուստան, հետեւաբար բաւական յառաջադիմութիւն ըրին այսպէս : Պանդիստութիւնն իրենց ոչ այնափ դառն էր՝ որչափ որ սիրելի մայրերնուն տեսութեան զրկուիլը :

Վրդարեւ ո՞ր հարազատ զաւակ կը նայ իր ծնողքը մունալ որտեղ աշխարհիս վնայ իրեն առաջին բարեւարներն են :

### Գ Ա Ռ Խ Խ Ֆ .

Բարի Աննային հիւանդութիւնն է, բարեգործութիւնն և վարձապես սէր:

Վյատուայոց երկրորդ անգամ Վննայ տիկինով տունը գալէն իվ վեր՝ երեք տարի անցած էր, որ երկու քին ալ չափահաս, ուժեղ և գեղեցիկացած էին: Հետքիս իր հասակին երկոտասաներորդ շրջանը կը մննէր, այն ինչ կամեցաւ Վյոտուած այս տղացքը նոր փորձի մ' ալ ներքեւ ձգել. իրենց երկրորդ մայրը, բարի Վննան սրտաբեկութեամբ հիւանդ ինչ կաւ: Հենրիկոս պէտք եղած գեղեցը կ'երթար քաղաքը գեղագործին վաճառատունէն միշտ կը բերէր, և Վարիամնոյնպէս առտնին ծառայութիւնն անթերի կը կատարէր:

Վննա սիկինը իր սիրոյ և բարերարաւ թեան փոխարէնն ընդունեց: Վրչափ ցաւափ վախումն մը պիտի ունենար՝ թէ որ այս առաքինի տղացքը իրեն որդեգիր առած չըլլար. եթէ ոչ կը խրճիթին մէջ առանձին հոգին սիրութիւն մէկէն օգնութիւն մը գտնէլու իր վերջնն ժամերուն մէջ:

Վրչալուսոյ աւետարեր վայրկեաններէն յառաջ դաշտերը կ'երթային՝ երբ Վննայ հրաման տար, և իրենց ժողովածնին շրջունելով անձամբ դեղագ որդին կը տանէին:

Վյատոնիւ մարդը՝ շատ քիչ կը պատահէր, չենց ըիկոնն ու Վարիամն առանց կերակիրելու թողուլ. և իրենց վայելած միջոցնին մօս մ' ալ իրենց սիրելի հիւանդին տանելու չեն մնուար, սովորականէն աւելի կանուխ դառնալով:

Վինչդեռ աղայք այսպէս ինքզմնինին և իրենց բարերարին պարէնն հոգալու համար կ'աշխատէին, Վննա տիկինն ալ թէպէտ միշտ հիւանդ, բայց պարագ մնալու մոլութիւն կը սեպէր, ուստի անոնց կերակուրենքը պատրաստելով կ'զբաղչը:

Վրչափ շնորհակալ կ'ըլլար երկնաւոր չօր, որ իւրեն յուղարկած էր այս սիրելի աղացքը:

Վատու մը, երբոր Հենրիկոս և Վարիամ կը պատրաստուեին գաշտն երթալու, աղուեց որ իր մօաը կենան, վասն զի նոյն օրը տարորինակ ազդում մը կը զը դար:

“Ի՞նչ ունիք, աղնիւ մայր, հարցուց Վարիամ անձկութեամբ, և զինքը հին թիվնավթսուին վրաց տանելով այսօր սովորականէն աւելի հիւանդ էր . . .”

—Ոչ, սիրելի զաւակս, կը տեսնէք որ արգէն մահուան դուռը հասած եմ. պատաւութիւնը և արկարութիւնը վերջին ժամերուս գտնուստը կ'աւետեն, կարութիւնը վերջին ժամերուս գտնուստը կ'արտորացնէ զիս ի դերէ զմինն:

Ո՞ի արտասուեք , սիրելի տղայքս , յաւելցուց  
այս բարի պառաւը , ուշ կամ կանուխ պիտի թռ  
զունք աշխարհու և պիտի երթանք առ Վասուած .  
ուր հրեշտակաց բնակարանը պատրաստած է անսնց՝  
սրոնք այս վաղանցուն կենաց մէջ առաքինութեան  
համար իրենց կեանքը կը զոհէն , Ո՞ւսի եւ ջանկու-  
թիւն է . . . հսն ալ օրհնելու արժանի ըլլայինք . և  
տոփիս պէտք ենք յու սալ միշտ . վասն զի հաստատ  
յոյս ունեցազներն երանելի են . հսու ալ իր նեղիչնե-  
րուն ձեռքը շմատներ : Ո՞ւրբ է չերը , և իրեն եր-  
կնային հարսանեաց առագաստին մէջ մոնել ու զոդ-  
ներն ալ սուրբ և միշտ մաքուր ըլլալ կը ողահանչէ :  
Բայօթ մարդիկ մեղանչական են , բայց մեղաց մէջ յա-  
մառեալներն յաւիտեան կը կորսուին : Ո՞ւսի պղելի  
չենրիկոս , աճապարէ երթալ մեր ժողովոդապետ  
առաքինի քահանային ըւր սալըւ , որ դայ մեղաց  
խոստովանութիւնը լսէ գեռ շունչը չ'արձակուած ու

Չենրիկոս առանց յաղաղելու մեկնեցաւ , և յա-  
կոյն առաքինի ժաղալուապետին հետ վերադար-  
ձաւ , որ խիստ կը յարգէր Վնիսա տիկինը : Խասոս  
վանեցու հաւատով և սանչելի խոնարհութեամբ ,  
և յետոյ իր վերջին սուրբ թոշակը ընդունեց , այն  
նուիրեալ հացը՝ որ տարագիր մարդկութեան անմա-  
հութեան բողբոջն է :

Երբ այսպէս կրօնիքի պարտաւորութիւնները կու-  
տարեց գարձաւ այս երկու տղայոց և ըսաւ . . . Օա-  
ւամիներս մոխիլը բնէք , երբոր աշխարհիս՝ իմ վերջին հը-  
րամեշտաւ տամ . հսու մի կենաք գուք , վասն զի սցա  
տեղի մարդկանց բարքը քրիստոնէական կրօնին պա-  
տուիրանացը հակառակ գտած եմ . գացէք այն բարի  
գեղավաճառ գտնելու՝ որ շատ տարիներէ ՚ի վեր  
մեր պարէնը շահեցուց , և ըսէք անոր , ծերունի  
Վնիսա մայրը բայսերուն տակ իր հոգին տանդեց ,

որ երբեմն ձեզի համար կը ժողվէր . ուստի պատուի  
րեց մեզի որ քեզի գիմենք : Այսափ խօսք բաւա-  
կան է , վասն զի անիկայ գթած և առաքինի սիրտ մը  
ունի որն որ ձեր բազդը կրնայ արդիւնաւ որելո :

Ո՞նչդեռ կը խօսէր իո զօրութիւնը նուազելով յո-  
գնած գլուխը թիկնաթթուին վրայ խոնարհեցաւ , ա-  
չուըները կարծես իր մօար կեցած տղայքը կը փնտո-  
ւէին , և գողդողուն ձեռուըներն երկարելով դէս  
՚ի անոնց . ըսաւ . ՎԼ չեմ տեսներ ձեզի , տեսու-  
թիւնս մահուան քօղով ծածկուեցաւ , բայց գեռ  
կ'զգամ , ձեր սիրուն ձեռուըներն է . . . որդեակ  
իմ . սիրելի որդեակք , Վստուծոյ երկիւղը հոգինուուգ  
վրայ գեցեցէք , շնորհքն ու խաղաղութիւնը ձեր հե-  
տը բնակի միշտ . թէ որ օր մը մայրերնիդ վերատին  
տեսնելու բարեկաղդութիւնը ունենաք՝ իմ սէրս  
և վերջն բարեւս անոր տալու շմուանաք , մնաք  
բարեաւ :

Այս վերջին խօսքերն իւրկենաց առկայծեալ ձբա-  
գին լցոսը վերջացցց տկարացած շրթանցը վրայ . և  
իր տառապեալ աչայ մացառներնխոնարհեցան , ինչ-  
պէս որ արջուոյն թաթը չու շանին վրայ կը ծանրա-  
նայ . քաղցր և հրեշտակային ժայիտ մը անցաւ իր  
հոգեւոր երեսին վրայ , անդամ մ՝ ալ սեղմեց ձե-  
ռուընին , բայց խիստ մեղմաքար : Վլնու հետեւ եր-  
կրիս վրայ միայն իր անշունչ ցուրտ մարմինը թեաց  
և անմահ հոգին բարձրացած եր դէս ՚ի երկնաւ որ  
կայանքը :

Չենրիկոս և Ո՞արիսմ սրտերին ձնշուած՝ ծուն-  
կի վրայ իջան իրենց բարերարին մարմնոյն քովը և համ-  
բոյներով ու արտասուքով թրջեցին անոր սառած  
ձեռուըները . և միանգամայն անոր հոգւոյն փրկու-  
թեանն համար երկար աղօթելէն վերջը՝ իրենց ալ  
զօրութիւն խնդրեցին այս նոր կորուսոր տանիկ կտ-

բողանալու : | ուեց Աստուած , և հանդարառութիւն  
սփռեց սրաբերուան . և ապա իրարու բազկաց մէջ  
նետու ելովլըսին , “ սյս ալեկոծեալ կենաց մէջ ալ թիւ  
կունք չտնինք , կը պարտաւորինք մէկզմէ կու թիւկունք  
ըլլալ , և Աստուածն սիրոյ ամշաւշո կ'օգնէ մեզ ինչ  
պէս Վարդարեն ալ ըսած է . Վհան մրշափ բարի և  
մրշափ վայելուչ է որ եղբայրնեւն իրարու հետ միաւ  
բանութեամբ կը բնակին ” :

Վտածեցին որ երթան Եղիսաբեթ գրացնոյն լուր  
ասլու իրենց բարերարին մահուան ստուերալ ծած  
կութիլ . և Եղիսաբեթ ցաւակցութեամբ զանոնք միփա  
թարելէն յետոյ պատուիրեց Հենրիկոսին որ երթայ  
քահանային իմաց տայ . և ինքը Վարդամին հետ դար  
ձաւ մեռելոյն խրճիթը . ուր մէկու կէս ժամէն դար  
ձաւ Հենրիկոս , նյոնպէս քահանայն և իր հետը դիա-  
պատող կին մը , և երկու օրէն ետքն անոր մահացած  
մարմինն հանգստեան դաշտը տարուեցաւ . Հենրի  
կոս և Վարիամ ալ ննիցցելոյն ետեւէն երթալով ա-  
նոր թագման և տիսուր արարողութեան ներկայ գըտ-  
նուեցան . երբոր գերեզմանին մէջ հողերուն թափը-  
ւելու ձայնք կը լսէին՝ դողում մը մինչեւ սրտեր  
նուն խորը կը թափանցէր : Այս գմբազդ տղայք ,  
կրկն որբացած իրենց բարերարին մահուամբը , գա-  
ցին հանգստելոյն պատուերին համեմատ գեղա-  
գործը գանելու :

Գ Լ Ո Խ Խ Փ Ա .

Վիլյեօմ դեղավաճառք :

Ի՞նչ ունիք տղայքներս , հարցուց գեղալաձա-  
ռը՝ Հենրիկոսին և Վարիամին , երբ որ տեսաւ անոնց  
տիսուրթեամբ իր խանութը մանելնին . ինչ գմբազ-  
դութիւն պատահեցաւ ձեզ :

— Ո՞չ , տէր իմ , խիստ մեծ գմբազդութիւն ,  
պատասխանեց Վարիամ հեծեծելով . գառն և աղե-  
տարեր կօրուստ մը դարձեալ իր ահուելի և մշտա-  
տանջ թշուառութեան անցառակ տարածութեան  
մէջ գահավիմեց զմեղ մեր մաշրագրին կենաց թելլ  
կորելով . եղնուկ մեզ . . . սգոյ և անմիիմար տրամու-  
թեան խաւարէն պաշարուած ենք . . .

— Թշուառու որբեր , միյուսահատիք , աիբոջ ողոր-  
մութիւնն անհուն է և գթութիւնն անշափ :

— Ընորհակալ ենք , և ձեր աղնիւ սիրտը կը ճանչ-  
նանք , ըստ Հենրիկոս . ինչպէս որ Վնեա մայրն ալ  
իր մահուանէն յառաջ պատուիրեց մեզ որ գանք ա-  
ռանց երկիւղի և վատահութեամբ մեր գմբազդ կա-  
ցութիւնը յայսնելու ձեզ :

— Ո՞րշափ երջանիկ կ'ըլլացիք՝ թէ մարդասէր անձի  
մը պաշոպանութեան ներբեւ աշխատէինք առանց մէջ  
կու մը ձանձրութիւն տալու . յաւելուց Վարիամ :

Պարոն Վիլյեօմ , քանի մը վայրիկեան իր մոաց  
մէջ խոկման տեղի տալէն յետոյ , ըստ աղնուու-  
թեամբ . “ Վտուծոյ յուսացողը երբէք չամչնար ” .  
Վս ալ մրշափ կարելի է կ'օգնեմ ձեզ . Վնիւ օրիորդ ,  
թէ որ կամենաս իմ տանս մէջ քեզ սիրով բնակու-  
թիւն կը շնորհեմ , միայն թէ մառաղ մանկուեացս  
պահպանութեան հոգը վրադ տոնուու . նոյնպէս կի-

նըս սասամիկ պիտի ուրախանայ, որ շատ ժամանակէ ՚ի վեր քեզ նման համեստ և գրծունեայ մէկուն կարօտութիւնը կ'զգար: Այլ յուսամ որ չենրիկոս ալ կը հաճի ցերեկէ երը հոս խանութը միատեղ աշխատիլու գիշերները կրնաք միատեղ ձեր եղբայրական հրձուանքը վայելել:

—Ո՞չ, շատ բարեսիրո եք. ինչպէս որ կ'ըսէր միշո Վնա մասրը, աղաղակեցին երկուքն ալ մէկ բերան:

Խելայն հաստատուեցան նյն տան մէջ, և առաջն վայրկէնէն գործունեայ և աշխատասէր հոչակուեցան: Ո՞մրիսամ մանկանց պէտք եղած խնամքը միշտ անթէրի կատարելով Ծիկին Ո իլեօմին համարումը շահեցաւ. նյնպէս չենրիկոս իր տիրոջը քով որ լսա օրէ յառաջադիմութիւն կ'ընէր: (Օր մը գեղարանին առաջին պաշտօնեայն՝ ահագին կողով մը լեցուն բոյսեր ձեռք բերած եք. ուստի չենրիկոսն որ արդէն քաջ կը ճանճար այս բոյսերը՝ իրեն օգնական առած մինչդեռ ական գործի, այս պաշտօնեայն՝ պատուիրեց չենրիկոսին որ լսութուշութիւն ընէ մոլախինդը՝ մեղմացուցիչ բոյսերուն հետ մէկտեղ չդնելու:

“Պ. Ո՞րնէսթ, կը ներէք համարձակութեանս պատասխանեց չենրիկոս. այս տեսակէն ինչու ուրեմն կ'ուզէիք Վնայ տիկինէն, միթէ թոյնը հիւանդը ըմբուցնէր:

—Հիւանդները կը մեռնին՝ ինչպէս բոլոր մարդիկ, թէ որ բաւականէն աւելի գործածէն: Բայց թունաւոր բոյսերը չափաւոր կերպով շատ անդամ օգուտ կ'արդիւնաւորէն:

—Ընորհակալ եմ, այնպիսի խնդիր մը լսւծեցիք որ միտքս կնճռածէր թէ՝ բարերար Տէրն ի նշան թողիւտայ թունաւոր բոյսեր ալ դաշտերու մէջ աճելու: Բարեկամ, Կոտուած ինչ որ ստեղծած է ամէ-

նըն ալ մէկմէկ օգտի կը ծառայեն, դեռ շատ բաներ ալ կան ըր մէկփի անծանօթ են: Պէտք ենք գիտ նալ որ տիեզերքին մէջ անօգուտ կամ աւելորդ բան մը չկայ, մեր պատճառը հասկնալիս ուրիշ բան չէ այլ միայն մտքերնուս խիստ սահմանաւոր ըլլան է:

—Չենրիկոս վայրիկեան մը լսածներուն վրայ որոշակէն յետոյ կրկնեց. միթէ բացաւութիւն չե՞ն թըրթուները, պիծակները, ճանճերը և զանազան միշտաները, որոնք մարդս անհանգիստ կ'ընեն. նոյնպէս անստունները:

—Այս մէծ վրիպանք մ' է, բարեկամն, բոլոր այս միջամները մեռդ են ուրիշ մեղ օգտակար և հաջոյական կենդանեաց: Արդէն սիստակին երգերը լսամած ես:

—Այն, շատ անդամ, այս թունայն երգը սրանչելի է և ուրախութիւն կ'ազդէ պրտերու:

—Բարի, այս չքնաղ թռչունը և շատ ուրիշ բաղադրին թուզուններ ոչ ապաքէն միջամներով կը մնանին:

—Դրախտապարտ եմ, որ իմ միուքս լուսաւորելու բարերար կանգնեցաք:

—Պարտքս է, բարեկամ, ուստի եթէ քննէք բընութիւնը, տիեզերաց՝ Արարծին անսահման իւմաստութիւնը և բարերարութիւնը ամէն օր աւելի մէծ զարմանալիքներ պիտի մէրկանան ձեր աշաց առջեւ: Ուստի բնութեան վերաբերեալ գիտութիւնները ոչ միայն մարդուս միտքը կը լսւաւորեն այլ և իրարեպաշտութիւնն և յերափառադիստութիւնն առ Կառուած կ'արդիւնաւորեն:

—Ո՞չ, գոյեց չենրիկոս, կը փափաքէի այս տեսակ օգտակար գիտութիւններ սորվել, բայց ինչ օգուտ՝ յաւելցուց հառաջելով, ինձի նման աղքատ որբի մը անկարելի է:

— Աշխարհիս վրայ անկարելի բան մը չկայ, եղբ  
մէկը եռանդ ու բարի կամք ունենայ, պատասխան  
նեց լինեմժ. ևս արդէն ասո՞ր փորձառու էմ. վա-  
սըն զի բաղդն աղքատ ծնած էր զիս և անգէտ գիւ-  
ղացին մը զաւակ, մինչ զի չէի կրնար կանոնաւորա-  
պէս զպաց երթալ. հանդերձ այսու կը փափաքէի,  
մանաւանդ անկարանութիւն սորվիլ. ‘Պարոցի վար-  
ժապետն՝ այս բանին միշտ հետաքրքիր ըլլալս տես-  
նելով, ձրիաբար իր գասին մէջ ընդունեց զիս ուստի  
մէկ կողմէն ու յիշողութիւնս, միւս կողմէ անխոնջ  
ջանքս յառաջադիմութիւն կը խոստանար. հետեւա-  
բար Յունարէն և լատիներէն, բնական պատմու-  
թիւն, և մանաւանդ անկարանութիւնը չնորհիւ-  
լուսուծոց կրցայ սորվիլ:

— Հասակս երբոր տան և վեց տարւոյն շըր-  
ջանին մէջ մոտաւ, դպրոցի վարպետս փորձով ալ վար-  
ժուելու համար զիս այս դեղարանի վաճառատան մէջ  
մոցուց, ուր որ եռանդն ու խոհեմութիւնն օգ-  
նական առած միշտ կանոնաւոր կ'աշխատէի, և բա-  
ւական ժամանակ աշակերտելէ յետոյ, հիմայ ա-  
ռաջին օգնականն եղայ Պ. Ա լիլեօմին, որ ոչ միայն  
քաջ դեղադորձներէն մէկն է, այլ և քաղցրաբարոց  
և բարեսէր ուսուցիչ մը. լաւ կը վարուի անոնց  
հետ՝ որոնք հաւատարմութեամբ իրենց պարտաւո-  
թիւնները կը կատարէն ։

Պ. Լ ինեսմին այս պատմութիւնը մէծ հաճու-  
թիւն պատճառեց Հենրիկոսին, ցուցնելով անոր՝  
որ իր օրինակին հետեւելով կընաց ինքն ալ իր նակա-  
տակին համնիլ:

## Գ Վ Ո Խ Խ Ժ Բ Բ .

Հենրիկոս և մարիամ մէկ մէկէ սախովուեցան  
բաժնուեցու. — Հենրիկոսին զարմանալի մէկ դէպքը

Պարման պայծառ և յառակ առաւօտ մը մինչ-  
դեռ Հենրիկոս և Պարիամ իրենց որոշեալ սենեկին  
սեամբը նստած՝ արեգական քառաձի շքեղ կառքը  
գիտելով և անոր անիւներէն ելած կայծերը կը զբն-  
նէին. Պ. Ա լիլեօմ բարի լսո մաղթելով՝ ըստ այս  
երիտասարդ որբերուն. “Օ աւանիներս, քըլայ որ  
վշտանաք. ձեր հնազանդութեան վրայ վստահ Հեն-  
րիկոսին ապագային համար խիստ օգտակար առա-  
ջարկութիւն մը ունիմ ընելու ձեղ՝ կը յուսամ որ չէր  
մէրժեր ։ Յս. անոնց լւութեամբ ունկնդիր ըլլալ-  
նուն վրայ, յաւելցուց ըսկելով. Լզքայր մը ունիմ ես  
որ ինձի պէս դեղավաճառ է. և ասկէ տասը մղան  
հեռաւորութեամբ քաղաքի մը մէջ կը բնակի, ուստի  
դեռափիթիթ ու ժեղտղայ մը ինձմէ խնդրած է միան-  
գամայն գործունեայ. և առաքինի, իր խանութին  
յանձնարարութիւններն անոր ընելու համար. Յնէ  
որ Հենրիկոս՝ եղբօրս վաճառատունը երթալ ու զէ-  
հնն իրեն շատ աղէկ պիտի ըլլայ. ։

Հենրիկոս և Պարիամ սրտաբեկ դիմօք իրարու-  
կը նայէին. բախնուելու գաղափարը երեք մոքեր-  
նին չէր եկած. բայց իրենց բարերարին անկեղծու-  
թեանը վրայ ապահով առանց տարակուսելու ե-  
րախ տագիտութեամբ առաջարկութիւնն ընդունե-  
ցին. Այսաւեղ երկւ օր եւս իրենց շնորհեց որ  
անյագ ուրբերնին մէղացնեն. ։

Առութեան վարագուրին ներքեւ պէտք ենք ան-  
ցընել յիշեալ երկու որբոց տիրատեսիլ և սրու-  
ճմիկ բաժնաման կէտին տեսարանը մինչդեռ մէկ

Դմէկ չեին թողած . ուստի վիշտ և ուրախութիւն և բոլոր այս տեսակ իրողութեանց պատճառած ցաւերը՝ իրենց ութօրեայ ուրախութեան արեգակնային դէմքը ծածկեց հառաջանաց ամպերով և յ թդ արտաստոք : Յեւ այնորիկ իրսրու մուշրմական խոր հուրդնեն պիտի չկրնային հաղորդելքայց միայն երեմնակի և անբաւական նամակներով :

“Այսէպ պիտի դրէմքեզ ըստ Հենրիկոս, ընդ դրկէլով . Քյորը :

Նշնապէս ես, եղանակ իմ՞ն, պատասխանեց Ուրիամ, Հենրիկոսի նման բիբերը արտաստոք թըրջուած . . . և մէկմէկէ բաժնուեցան ՚ի վիշտ մը տերիմ եղբայրական սիրոյն :

Հենրիկոս այս նոր տիրոջը քով՝ անձնուեր աշխատութեամբն ու աշալուրջ գործունէութեամբը անոր սէրը և գութը մէկէն գրաւեց : Ուստի վայելուչ զգեասներովքից օրուան մէջ վարձատրուեցաւ :

Իրեն յանձնուած գործերն՝ այնկան գժուարին ըլլալով, ժամանակը կը ներէր ուսման ալ պարապելու, և իր տիրոջը շնորհիս իրեն յատկացուցած ու սուցէն պէաք եղած գասերովիք բաղձանքը լիուլի կը յագեցնէր : Ուսուցիչն անոր գովելի ընթացքը տեսնելով, բաւ իւր բարերարին, “Հենրիկոսին օր մը մարդկութեան ասպարիզին մէջ օդակար անգամմ՝ ըլլակն անտարակու սէլի է ինձ :” Ի վերայ սյար ամենայնի դարձեալ դէզարանին մէջ իրեն պատշաճ բոլոր ծառայութիւններն ալ կատարելու անհ գուշ թիւն չէր ընէր :

Երբեմն զրօսանաց համար շընակայ գիւղերը կ'երթար, բայսեր ժողվելով փորձերու կ'ենթարկէր . և այշաղելը ունեցած ատեն դէզարանին միւս պաշտօնէից օդնութեամբը կը պրբագրէր : Հյապէս իր սիրելի քրոջ ամէն շնորհին ամէն պատճառ ամամակ իր սիրութեամբ ամէն պատճառ ամամակ իր սիրութեամբ ամէն պատճառ ամամակ իր սիրութեամբ :

չէր մունար, որչափ ալ զբաղմունք ունենար. և ձամբու ծախուց համար թղթատարին վճարած գումարը՝ ստէպ տուներուն մէջ հիւանդներուն գեղ տարած միջոցին ընդունած պարգեւները կը բաւէր : Ուրիամին նամակներն ալ գոհացուցիչ էին, իր տիկ նոջը հովանաւորութեան տակ գրեթէ երջանիկկեանք անցունելը միշտ նշանակած գանելով՝ սաստիկ ուրախութիւն կ'զգար, շնորհակալ ըլլալով նախախնամնղ լատուծոյ և միայն երջանկութիւննին կատարեալ ըլլալու համար՝ իրենց ազնուուհի մայրը կը պակսէր :

Երկու տարի անցած էր, Հենրիկոս քաղաքականիրթ եւ շնորհագեղ երիտասարդի մը կերպարանք առած էր: Երեկոյ մը մինչդեռ տունինեան լուսաւորին զոյութիւնը բոլորովին հասած չէր, հրաման եղաւ իրեն մերձակայոց գիւղը հիւանդի մը գեղ տանելու . Ճամքայ ելած ատեն օդը աղէկ էր, բայց երբոր հիւանդին տունն հասաւ, յանկարծ երկինքն ամպերով բեռնաւորուած՝ և գուրս ելլելին յառաջ սկսաւ տեղատարափ մը, ուստի իր տէրը ըլլապատճեներու համար լապտէր մը ուղեց և ճամքայ ելաւ . թէպէտ անձրեւն ու մութը ստոկալի էր :

Երբոր ընդարձակ անոտալին մէկ կողմէն կ'անցնէր, ուր իրենց մայրը կորանցուցած էին, ուժգին հով մը մարեց իր լապտէրին լոյսը, և առանց վարանելու իր ճամբան շարունակից : Այս միջոցին փոթորկալիր անձրեւը գեղեղի պէս վար կ'իջնէր՝ յանկարծ խօսելու ձայներ լայց, և գաղննի արհաւիրը մը կ'ցուց զի՞քը մովիկ ընելուայս խօսքերը :

“Իսէ ուրեմն, Ուրիթէն, ուքի ձայն չե՞ս առնուր – Ելո՛, նոյն կարծիքն ես ալ ունեցայ, բայց խարուած ըլլալ գիւնալով չայտնեցի, ուստի ծերունին Եֆրայիմը շա՛ո ուշացաւ, արդեօք երկիւղն ըմ

բըռնեց զինքրը : Պիտես որ ան կ'ըսէ միշտ թէ մեզի հետ ըսած առււառւրն օր մը պիտի վերջանայ դէպ ՚ի կառափնատեղին ինքզինքը գտնելով :

—Ո՞չ, խորամանկ ծեր մ', ե անփիսց այնպէս կը խօսի որ աւելի զէզէ : Թէեւ արդէն առանց աշխատութեան բաւական մէջ գումարներ շահեց մէր գրամներէն, ուստի դատաստանը մէդ առանց գլխութեան կը դատէ քան թէ ան :

—Եւյն Պիրոսը, իրաւունք ունիք . բայց մէր վախն աւելորդ է, վասն զի մէր մենակեաց բնակութիւնն սյնչափ աղջէկ ծածկուած է . որ ոչ մէ կը կըսնայ գտնել նոյն խոկ կառավարութիւնն անդամ եթէ կասկածի երթաց, իր բոլոր խռովարկութիւններն ՚ի դերեւ կը հանէ, բայց միայն մէր ընկերներէն մէկը չմատնէ :

—Պիտես որ այս անփորձ երիտասարդ Վիլիեօմը մէր խոհարարուհին քարոզներէն խրատուերսլ սաստիկ կասկածելի է :

—Երդարեւ . այս մասին խիստ սխալեցանք ոյն կինը մէր այրին մէջ բերելով, ուստի պէտք ենք հրակել կ'յլէօմին, նոյնպէս կնոջ վիսց, վասն զի թէ որ ասանցմէ մէկը վայրկեան մը ելլէլ թողունք, անշուշո մէկն հանդերձեալ աշխարհը կը տեսնենք :

—Հենրիկոս խօսողներէն միայն խտերու պարզ ցանկով մը հեռի ըլլալով բոլոր լած էր, բայց փախ չելն անկարելի էր՝ ոսքի ձայնէն մատնուելով իր մահը պիտի ընդունէր, ուստի նոյն տեղն անշարժ կ'ցաւ պատեհ առթի մը սպասելով . և դարձեալ խօսակցւթիւնը շարունակուեցաւ այսպէս :

—Պիտք է երթամ ստուգել թէ՝ այս սրիկայ ծեր հրեայն տակաւին ինչու չ'եկաւ . այս բաելով երաւ Հենրիկոս վախնալով որ փայլակին կամ լւանի լուս մէն կը մատնուի, որ ժամանակ ժամանակ ամսպերուն

մէջէն կ'ելլէր . խոհեմութիւն սեպէց մեղմաբար գետնի վրայ պառկիլլ :

Խումբին մէջէն մէկը դուրս ելլէլու առեն երկրուդ մ' ալ անոր հետեւելով ըստ առաջնոյն, Աշխաւասիկ մէր Հրեայն :

Խուուգիւ անփիսց էր, երեք անդամ հազար խիստ տկար կ'երագով, նյոնին պատասխանուեցաւ . յետոյ այս երկու դրամանենգները մազառներուն տակէն ելան՝ առանց Հենրիկ սը տեսնելու . և Հրեայն սաստիկ կը ռամբեցին իր շատ ուշանալուն համար :

—Այդէկ, ինչպէս կ'ուզէք, այս սւկալի օդին՝ շուն մը անդամ տունէն դուրս չհամարձակիր ելլէ ինձի պէս ծեր մը ծոցը ստակով ինչպէս կրնայ գալու :

—Չար ծերունի, տալու չեք աճապարէր, խկըս տանալու համար միշտ աշխոյժ էք :

—Երթանք, երթանք, այդչափ ապերախտութիւն պէտք չէ Պարոնայք, կրկնեց Հրեայն, գիտէք ինչ պէս անձս ձեզի ծառայելու համար վոանդի մէջ կը դնեմ :

—Երթանք, չվիճենք Լֆրայիմ, պատասխանեց անոնցմէ մէկը, վերջին անդամի երկու հարիւր լուի ձի տօրին փրխարէն հարիւր հատ բերիք :

—Հարիւր, ստոյդ ոսկի տալ և փրխարէն չնչին մետաղ ստանալ որոնք մէկ տոսկ չեն արմէր, պուտաց հրեայն : Աշխաւասիկ յիսուն և շատ ալ է :

—Թօչուանական Հրեայ, այս կ'երագով մէզի խաչ բել կ'ուզէր ո գոչեց միւս ընկերը՝ բարկութիւննեն ինքզիքը կորանցուցած : Ա երջալու վէճը կուսի փոխուելով աղմւեկը շատցաւ և նոյն միջացին Հենրիկ կըս արտօրաց փախչելու :

Թէպէտ անոր փախչելու կէտին ձայն մը լսելով ետեւն ինկան, բայց գաղանի ստնածայն կարծելով

փոյթ շրբն։ Հենրիկոս շւռնը հասած երբոր քաղաքին դռւռն հասաւ ետին նայեցաւ, և մարդ չը տեսնել լով հանդարուեցաւ, երբ առեն լուսինն ամպերէն զերծ միսած եր իր լուսովը մահկանացուաց առաջնորդել։

Պ Ա Ռ Ի Խ Ֆ Փ .

Զարմանալի գիւռաւ։

Հենրիկոս փութաց իր պաշոսկանին սկս ոմելինչ որ իրեն պատահած էր, բայց ասիկայ որ դժօն և խելացի մարդ մ, էր՝ արդիւց անոր բան մը մէկուն չըսէլու . և ինքն անձամբ քաղաքին առենակալին երթարով բոլոր եղելութիւնը յայնեց։

Եսիկայ որ ծանրակշուռ գործ մ, էր՝ արդէն հասարակութեան մէջ ալշատ շննծու զրամներ տեսնուած ըլլալով, կառավարութիւնը շնորհակալ եղաւ . և խեկայն ուսովիկանութեան գործակալն իր հետ բաւական դոքք առած այս նենգաւոր չըսէյին ձամբան պաշարեց։

Եփրայիմինքինքը մէկէն զիշուորներ ւն ձեռքը մասնուած տեսնելով շփոթեցաւ, և իր ընտանէօքն հանդէրձ բանոտ տարուեցան առանց լսելու մէկ դրացի մը . ուստի տան բոլոր անկիւնները բընենուելով մառանի մը մէջ ահագին երկաթի արկղ մը գունուեցաւ, որ բոլոր այս շննծու զրամներով լուցուն էր, որոնք քննութեան առնուելով շննծու ըլլալին յայնուեցաւ։

Հետեւեալ օրն արշալուաց աւեւաբերն հաղիւ իր ընթացքն սկսէր էր՝ և տակաւին մարդիկ կը շնչէին քաղաքին մէջ զօրաց գունդ մը չըսէյն լու մը կաշ-

կանդած դէպ ՚ի այս չարագործաց բնակարանն գտնին . Եփրայիմ որ կը ճանչնար այս տեղերը, առաջ նորդ եղած էր անոնց։

Ոինչդեռ դրամանենպները կը բարեկին, կ'երգէին և կը ծիծաղէին, յանկարծ իրենց սովորական աղդանշանը լսեցին, որ երբեմն երեք անգամ սուլել էր, ապշեցան։

“Այս ինչ ազգանշան . . . գոչեց Պերտիւանու, մինչդեռ ամէնքս ալ հոս ենք։

Եսին միջցին Վարդուհին, իր սովորականին համեմատ արտում, զատ աթոռուով մէկ կողմէնստած էր երբոր ինքն ալլաց, սկսաւ աղօթել. “Ով սուրբ կ'յս, կ'լսէր մէջմ ձայնովմը, հաճեցէք որ ազատարարներ ըլլային ո։

Եւ նոյնպէս դաշնակաւոր։

“Եհ, Երկինք . . . գթութեան հեղինակ, Տեղի սուրբ ողբոց իմ միայնակ։

Վաշեցին հառաջանք զիմ ըրպիրուն։

Տացէ աջ քո այսրէն ինձ հանգիստ։

—Բաց, Երկինք . . . քո զաղըէւր բարութեան, Օսվացն զտապ սրտիս իմ դաժան։

Կաթեսցէ յիս ցոլ քո երկնայինն, ։

Եւ կեցից գոհութեամբ վերսոյն։

—Թէ և ծոլ իմ մեղաց ալէկոծ

Վէրա երաց ՚ի սրտիս դառն ՚ի խոց,

Բաժանեալ յիմ ջերմոց տարածամ։

Ոհ, չէ ինձ ներելի զի՞ եւս կեամ։

—Բայց յիշեալ զանպատում քային գութ, ։

Երդ անկեալ հայցէմ նվարեգութ։

Հաճեաց տալ հրաման ծագելը

Նըսուլց հէք ասուելցս ՚ի նորոյ։

—Դարձեալ կամք իմ լինելոչ հայցի մ, ։

ՀԱՅԻ ՎԱՐԴԱՐ ԵՒ ՄԱՐԻԱՄ

“ Ե՞ւ հետեւ վող մը անգամ՝ չթողուն շահելու ։  
“ Ե՞ւ , անտարակոյս կ'ըսէին , Եփրայիմէն զատ  
ուրիշ մը չկրնար ըլլալ . վասն զի անկէ և մեզմէ զատ  
մէկը շճանչնար մեր այրը և մեր ազդանշնը . շուտ  
մը բանանք , ըլլայ որ դիտաւորութիւնը փոխելով .  
սոակով մէկ տեղ դառնայ երթայ ։ :

Դուրսէն կրկնուեցաւ ազդանշնը՝ և սպատա-  
խանելու չյասպաղեցան , իսկոյն Պերտոլտ ստորեր-  
կրեայ նեղանց քին մուտքը բանալու գնաց : Օ ինուոր-  
ները մացաներուն մէջ պահուած ըլլալով , Պեր-  
տոլտ միայն Եփրայիմը տեսաւ .

“ Պերտոլտ , եկուր , ըսաւ Հրեայն . խօսք մը ու-  
նիմքեզ՝ առանձին ըսել կ'ուզէի , որ ներս մանել  
չեմ համարձակիր , ինչու որ քու ընկերակից քդ անտա-  
րակոյս ինձի դէմ զայրացած են ։ :

Պերտոլտ առանց երկիւզի յառաջացաւ և քանի  
մի զինուորի հրաման եղած էր որ զայն կը դիտէին ,  
մէկէն յափշտակելով բերանը գայլով մը ( աղըլ քէ-  
լէ փէսի ) գոցեցին , առանց ձայն մը կրնալու . հաներ  
մնացեալներն ալ սուիններով դէպ ՚ի յառաջ շուա-  
պեցին . և առաջին յարձակումին բոլորն ալ հնա-  
դանդեցան . ուստի ամէնքն ալ բոնելով կապեցին .

Պաշտօնակալը ցրս կողմը աչքէ անցունելով բա-  
ւական պահապան զօրք թողուց , և ինքը կապեալ  
ներն առնլով քաղաք դարձաւ : Վարդուհին ալ  
կապուած բերուեցաւ :

Վ ամն զի բնականապէս անսնց չարեաց գործա-  
կից կը համարուէր : Բայց իր սրտին մէջ ոչ երկիւզ  
և ոչ անհանդապութիւն կ'զգար . վասն զի խիզճն որ  
եկցէ յանցանքի մը համար զննքը չէր կըտամբէր . վրա-  
սահէր առ Աստուած , Երմանպէս դաստանական ար-  
դարութեան վրայ : Կիյլեօմ որ արդէն Վարդուհւոյն  
քարեպաշտական խրուսներով զղջացած էր աւելի նա-

Ա Ն Լ Միայն Տէր իմ , կամք քո վսեմ ,  
Տալով լոկ նշոլինչ շընորհաց ,  
Որով ժոյժ ունել ես մարթացաց :

— Ե՞ս յաւ է ինձ յոյժ անարդել  
Ու ընթեր հէք որբոցս ըլլինել ,  
ՈՒրձ ՚ի մուտքն կենաց թշուառ մօր ,  
Որ արդէն ուժամթափ կայ անզօր :

— Բաւ լցի , քեզ Ե՛րկինք . . . թողուլ զմեզ  
Կնջատեալ ՚ի միմէանց ազէկէզ ,  
Յուսաբեկ իջանել ՚ի դժօխա ,  
Ոյնչ ՚ի գութ քոյն եմք քաջայոյս :

— Օ ի գուշակ իրթան ինչ զգամ ես .  
Ի կեդրոն սրտի իմ յայտնապէս .  
Ու մերձ է Տէր սրբել զաշաց յօղ ,  
Յետ սակաւ ինչ յուզմանց է յաջող ։ :

Վ արդուհին բնութեան անվարձ երամշտաց հետ  
իր խանթակաթ երգին ալ վերջ տալով՝ յանկարծ  
կարծես թէ նախազգացութենէ մը մղուած իր սրբ-  
տէն տիսուր գիշերն ջնջուելով ու ցերեկուան պաղէ  
պաջուն և պայծառ լցուր նոյն տեղը գահ դրաւ ,  
անմիմիթարութիւնն հեռացաւ , և իր առաջին զո-  
ւարթ կերպարանքն առած՝ արիութիւնը նարէն իր  
սկզբներուն մէջ մռաւ նոյնապէս քաղցրահայեաց ա-  
չուքները երկինք յառած սիրուը կը բարախսէր և կը  
տենչար՝ իր երջոնկութեան առարկայները ժամ-  
մ՝ առ աջ աւեսնելու , եթէ կարելի է վայրկենի մը  
մէջ կամ թէ անմիջապէս . . . :

Յետ առաջին զարմացման , բոլը դրամանենգ-  
ներն ըսին թէ ուրիշ մէկը չէ բաց ՚ի Հրեայէն ,  
որ իրենց հետ գմտութիւն չընելու համար՝ յիսուն  
լուիճն ալ եկած է վճարել , որ պնդած էր չտալու .  
Վարդէն և Պերտոլտ երդմոցած էին անոր որ այ-

խամենար կը սեպէր ներկայ կրելիք պատափմը քանի թէ այն յանցաւորաց գործարանին մէջ մնալը, և ժողովոց առջեւ ինքնինքն առ Վասուած յանձնած՝ և աշուշներովն առաքինի տիկինէն շնորհակալ կը լլար որ իր անմտէ հոգին երկնային դատապարտութիւնէն ազատած էր :

Դրամանենգներուն դատաստանը ոչ երկայն և ոչ խառնաշխմթ եղաւ, վասն զի կիյլեօմ զղջումն յայտնեց այսպէս, որուն վրայ դատաւորներն յայտ նապէս ՚ի գումթ շարժեցան :

“Երիտասարդութեան անխ ըհրդածութիւնը և անհանձար ընթացքս, ըստ, հայրական տունէն տարագիր ըրին զիս, և մ. լութենէ ՚ի մոլութիւն ձը դած, իրենց ընկերութեան մէջ չարագործ մ’ ալ ես պիտի ըլլայի, բայց Վասուած գթացաւ ինծի. և երբոր Ջերտինանտ և Պերտորո այս տիկինը բերին, զոր իստու բռնութեամբ յափշտակած էին, Գունապ բայց անվերն Որդուկին յուշնելը, որ մէջնին նս ուած էր, որուն բարեպաշտական խօսքերը զգաստացուցին զիս, Վասուածոյ երկիւզը և սէրը սրտիս մէջ արձարծելով :

—Երդարեւ ողորմելի կիյլեօմ, ազալակեց Պերտորո, այս կինը բեղի ապուշ ըրաւ, արդարութիւն է որ դրւն ազատիս, ըստ ու բարձր ձայնով ական խնդալ :

Դահերէցը անսնց սաստիկ լուս: Թիւն պատուի բելն յետոց, Վարդուհւոյն յափշտակութեան վրայ ական հարցափորձել :

“Կը փութամ համառօտափտոր պատմել ձեզ և չշմարութիւնն յայտնել, պատասխանէց Պերտոր, վասն զի միաք շունիմ տիկինն մը դատապարտել:

“Խողճակի տիկինն, Վասուածոյ շնորհօքը՝ աղասութիւնդ քեզի ալ կրնամ դարձունել, ըստ դատաւութիւնդ քեզի ալ կրնամ դարձունել, ըստ դատաւութիւնդ քեզի ալ կրնամ դարձունել:

ըլ . արդեօք միջանի վշտանալու առիթներ ունեցած էք . . . և .

“Տէր իմ պատասխանէց Վարդուհին, համեստութեամբ, ստոյդ է որ վշտացայ՝ բայց երբ Վասուածոյ ներկայութիւնը մարդ իր աշոց առջեւ և սրտին մէջ ունենայ, և անմէջ ըլլալը կատարելապէս զգայ, առանց տրանջանաց ամէն բանի կրնայ համբերել: Եւ ապա յաւելցուց կիյլեօմին նայելով: Վասուածոյ մէջ միմիայն ուրախութիւնն ասոր սրտին մէջ Վասուածոյ սէրը արձածուելուն շնչին գործիք մը ըլլալը էր, շնորհակալ եմ Վասուածոյ որ գերութեան խստութիւնը մեղմացուց՝ գմբաղդ կիյլեօմին հոգին բարեպաշտական վարմունքներ ստանալը քանի կը տեսնէի սիրոս գոհ կը լլար ու:

Վասուածականներն անսր խօսուածքին քաղցրութեանէն, երեսի յատակութենէն և մանաւանդ ազնիւ հոգւոյն ամբծութենէն յափշտակուած՝ կը փափաքէին իր անունը ձանձնալ, նոյնպէս ասկէ յառաջ գլխէն անցած դէպէերը: Վարդուհին որ առաջարկութիւննին հաճութեամբ ընդունելով հաճուածաբար բարեպատմեց:

“Ի՞նչպէս, ըստ դատաւորը. Վաֆորէդ կը կոչուիք . . . ստուգիւ այս երիտասարդ տղու մը անունն է, որ ամէնէն յառաջ դրամանենգներուն վրայ կառավարութեան առիկայ լուր տուաւ: Վհաւասիկ եղելութեան արձանագիրը, և ստորագրութիւնը. Հենրիկոս որդի Վաֆորէզի, ինքը պաշտօնակալի մը աղայ եմ, ըստ, և իր մայրը վարդուհի աւ նունով:

—Փառքքեզ Վասուած . . . ահ, այս իմ զաւակը է . . . ” գոչեց Վարդուհին նուազելու մօտ: Վիկին աթուոփի մը վրայ նստեցնելու փութացին. և բոլոր հանդիսականք սաստիկ շարժեցան այս խղճա-

հար տեսարանին վրայ, նոյն խել գրամանենդներն անդամ։

“Ուրեմն իրաւունք ուներ երբ անդադար կը կրկնէր թէ՝ Կոռուած զի՞րը երեսէ պիտի չժողուա, ան առեն ըստ Ուրթէն իր շարեաց գործակիցներուն, որոնք նշանացի այս պատասխանեցին։

Նոյն վայրիենին գահերեցն սպասաւոր մը կանչեց ևանոր ականջին բան մը խօսելէն եռք սպասաւորը շուտով դուրս ելաւ։

### Պ Լ Ո Խ Խ Փ Դ .

Ասունոյ յուսացող ծառայներն այս կենաց մէջ աչ փառք կը պատկուին։

Ուրդուհին այս ուրախառիթ լուրին պատճառած յուղմունքին կամաց կամաց սթափուելով հըրաման խնդրեց՝ իր զաւակն երթաւլընդ գրկելու, բայց գահերցեցեն աղաչեց գեռ քիչմալ համբերել և պարտաւորեցաւ հազարդիլ։

Այս առաքինի տիկինք՝ իր տղան գտնելուն սառտիկ ուրախացած միջոցին, աղջկանը մասին ողջը լուսուն խօսք մը ցնելով սիրոն աղեկէզ անձկութեամբ լցուած՝ իր այս ուրախութիւնը կընդմիջէր։

Քառորդ մը հաղիւ անցած էր՝ սպասուորը բարեւտեսիլ երիտասարդի մը հետ ընկերացած ետ գարձաւ, Գահերեցն աղնուութեամբ մը ըստ, “ չենրիկոս լաֆորէզեան, մօտ եկէք”։

Երկու հանդիպակաց պատկերներ մէ կղմէկ տեսան, մէկը ծաղկեալ գարնան, մէկալը՝ թարշամած աշնան ցոյցն ուներ, սակայն երկուքն ալ բնութեան պանչելիքն էին։ Չենրիկոս շփոթած և նախազգութակամին անդաման համբերով հայթայթել ուղեցինք։

յութեամբ տոգորուած՝ չէր գիտեր իր աչուլիներուն շողացողը երանդ կամ ստուերէ, վասն որոյ հազիւ կը համարձակէր իր նայուածքը ուղղելու այս վայելադէմ օտարական կնոջ վրայ, թէպէտ անոր կերպարանքը իրեն ծանօթ կերեւէր, իսկ թութ մազերը անոր տարիքին վրայ քոյ և ստուեր ձգելովը այս անյացու նշաններէն չէր կընար ձանձնալ, որ իրենց փափարած մայրէն է։ Նոյնպէս Ուրդուհին հաւասարու կ'երկմատէր որ իրապէս իր չենրիկոս զաւակն ըլլայ, և ակնպիշլաւ մը գիտելն յետոյ ձանձնալ միսաւ, և դողդոջուն ձայնովմը։ Ահա, դուք էք ・・・ իմ սիրելի զաւակս։ և քու մայրդ խիստ երջանիկ է վերըստին գտնելուն ։ և կարկառեց ձեռուըլիները որ բազիացը մէջ առնու։ Չենրիկոս ձայնէն բոլըրովին ապահովուած՝ մէկէն գոչեց ստուըլներուն խոնարհելով, սիրելի Ույր իմ, մէ Երկինք, քու սրանչելիքներդ անքննելի են։ Երկուքն ալ թողտուին որ իրենց աչուլներէն ուրախութեան մարդարիաները ուղածին չափ դուրս ցայտին, և այնպէս Ույր ուտղայ պլուած՝ ու բնիգինքն անմահութեան եզրը կը կարծէին։

Այս սրտառոււ չտեսարանին վրայ, ոչ հանդիսականք, ոչ գատաւորներն, և ոչ նոյն խոկ ամիւաստանեալներէն, մէկն անգամ կարող եղան իրենց արտասուընին։ Ուրջապէս Ուրթէն, լուութիւնը ընդհատելով ըստ, “ Ուրչափ երջանիկ կըլլայնիք՝ մէր կենաց շրջանն ալ այս կնոջ պէս հոլովէնիք, նոյնպէս իր կատարեալ բարեպաշտութեան մէկ նշոյլ թէոր մէր վրայ գտնուէր, գոնէ այս թշուառութեան մէջ մէրջին տանջանաց և գատապարտութեան սպառնալիքները ասկէ կըեւչինք պարտաւորուէր, բնդ հակառակն ՚ի ժամանակին վեճակնուս գոհ ըլլալովմէր կենաց երջանկութիւնն անարժան հնաբրներով հայթայթել ուղեցինք։

Պահերէցն այս խօսքերը լսելով ամբաստանելոց, անաշառ բայց սրբառուչ և հայրական խրառ մը տրւաւ, իրենց հոգւոյն զղջման զգացողութիւնը բանալու, և յաջողեցաւ խնկ : Այսպէս ահա առարիւնութեան գերագոյն կերպարանիր կարծր սրտերն ան գամմ կը կակղեցնէ և իւ ենց դարձն յուղղութիւն կը սպառչառառէ :

Ուրիշ աեսարան մ' ալ, ըստ նմին օրինակի սրբաշարժ հանդիսականաց, ներկայացաւ : Վիլեօմ որ արդէն զգացոտցած էր ամբաստանելոց կարգէն դուրս ելլելով Արդուհոյն առջեւ ծունկի վրայ եկաւ, և աղաջելով մը ըստաւ որ իւր օրհնութիւնը չնորհէ :

Այս յուսամ պիտի չմերժէք՝ իմ անկեղծ զղջումը, ո՛ բարեպաշտ և ակնածելի տիկին, գոչեց հեծեծելով, Բարէ, քեզ երկրորդ մայրս անուանել կը համարձակիմ, որն որ թշուառ մը հոգւոյ ապականութենէն աղատեցիք, որ հիմայ վերջին կէտիս մէջ ձեր օրհնութիւնով պարարտացած՝ հանդարտ պատվայն պատիմն ընդունելու պատրաստուիմ, որ արդարութիւնն ինձի համար ալ պիտի սահմանէ . և իրօք պատժուելու արժանի եմ, որովհետեւ ինձի յանցաւոր ընող գժբաղդութեան մասնակից եղած եմ :

Արդուհին գոյովալիք մօր պէս այն աղեկէղ ձայնէն խանդաղատուած՝ ձեռուըներն այս երիտասարդ մարդուն գլխուն վրայ դնելով մեղմ ձայնիւ համառօտ բայց եռանդալից աղօթքը մը ըրաւ : Ուստի Վիլեօմ խաղաղ խղճով աչքերն երկինք ուղղած կրկնեց բարձրաձայն գոչումով . “Ո՞չ, Այսուած իմ . . . շնորհակալ եմ քեզի որ այս մըրկածուփ կենացս շաւզին մէջ գորովագութ և բարեպաշտ սրտի տէր հրեշտակ մը մեղի խրկեցիք” . և խօսքը վերջացուցած իր տեղու գարձաւ :

“Տիկին, ըստ գահերէցը, գատաւսրը ձեր աղաւութիւնը վճռեց, ու հիմայ ուր որ կ'ուզէք կրնաք երթալ, բայց խօսք մը ունիմ ձեղի ըսելու, գեռքաղքէն չմեկնած՝ կ'աղաջեմ քովս հանդիպիք . ու ընմն կը խստանամք :

— Ե՞ս, շատ սիրով, պատասխանեց Արդուհին, և յետոյ շնորհակալութեան և մնայք բարեւի համար գուստիս խնարհելով և Հենրիկոսին ձեռքը բռնած՝ թողուց ատեանը : Դամբան դողդովուն ձայնով իւրեն առաջին խօսքն եղու այս հարցումը, “Հենրիկոս քրոջդ վրայ ինչ լուրեր ունիք” :

— Վարիամ, ինձմէ աւելի երջանիկ է, պատասխանեց Հենրիկոս . բարեսիրտ աերանց քով երջանիկ կեանիք մը կը վարէ :

— Ճնա կը բնակի . . . շուտ մը երթանիք անիկայ ալ տեսնելու, և գրիելով սեղմեմ կտւրծքիս . . . շատ և շատ տարիներ կայ որ կորսնցուցած եմ :

Նոյն միջոցին, Հենրիկոս իր քրոջը ինչ որ կը պատշաճէր պատմելէն յետոյ, իւր պաշտպանին տունն առաջնորդեց . Այս աղնուական մարդը խիստ շնորհակի կերպով հիւրընկալեց : Արդուհին փոխադարձար թէ իր տղուն հայրական ինասիք տանելուն եթէ զինքը աղնուարար ընդունելուն շնորհակալ եղաւ :

Այսը ու աղայ այնչափ առարկայներ ունէին իրարու պատմելու՝ որ անցըքնոյ հրաւերին չէին կը նար զիջանիլ, մինչ զի գիշերային իշխանութեան կէս զօրութիւնն սպառած հաղիւ անկողին մոան : Աակայն առաւօտեան գալուստը աւետաղ թունոց մոմուններն երկուքն ալ արթնցուց՝ բերկրառիթ ճամբարդութիւնն ընելու :

Հենրիկոս, իր բարերարէն հրաման առած՝ ուրախութեամբ ուղեւորութեան պատրաստութիւն-

ներն աւարտելով, նախ Պ. Պահերէցին առւնը երթարտ չմասցան :

“Վզնիւ տիկին, հաւատարիմ էք ձեր խոստմանը, ըստ անոր այս աղնուադարմ մարդը, հրամայեցէք. ու բախ եմ՝ որ միատեղ նախաճաշիկ ընելու բարերազդ գտնուեցայ ո: Այսպէս կարդը սուրճին եկած միջոցին, յաւելուց ըսելով:

“Գիտէք որ մահը՝ առանց աշառելու իր հարուածը հաւասար կը բաժնէ, այս ցաւալի հարուածէն բաժին մ’ ալ կողակիսա տալով իր գարուն հասակին մէջ առանց խնայելու գերեզման գլորեց, ուստի որբ թողած մանկաւացը խնամածու մը կը պակսի իբրեւ գորովալիր մայր տան մէջ զանոնք խնամելու. որ եթէ այս պաշտօնը վրադ առնուլ զիջանիք, սուուգիւ ինծի մէծ ծառայութիւն ըրած կ’ըլաք:

— Հատ շնորհակարութեամբ կրնայի ընդունել, պատասխանէց Արդուհին, թէոր կրթելու քիչ մը աղջակութիւն ունենայի, վասն զի պարզ գիւղացի մ’ եմ ես, և հետեւաբար անարժան այդ պատուաւոր պաշտօնին:

— Արելի տիկին, այս բանիս վրայ հոգ մի ընէք. կրկնեց գահերէցն, արտաքին կրթութիւններու համար իրենց պէտք եղած վարժապետներ և վարժապետներ կրնամ վարձէլ, բայց ձեզի պէտ հազուագիւտ հանգամանքներով մէկն անկարելի է գըտնել, որ կարող ըլլայ անսոնց միտքը աստուծոյ սիրոյն և երկիւղին մէջ մշակելու. վասն զի սրաով քանչ թէ մոքով եղած կրթութիւնը՝ միւս ուսմունքներէն աւելի կը գերազանցէ իմ քովս: Դուք որ հաւատոյ և առաքինութեան շաւզին մէջ վերահաստատել կարող եղաք գրամանենդ մը՝ այն կիցեօմք, ու ուն հոգին արդէն եղծեալէր շատ իրաւամքը հեզ և գիւրանաց տղայք ալ կը կարենայք կրթելու:

Վարդուհին. տեսնելով որ պատճառ ելու տեղ ցժողուց՝ և անոր կամաց բարի առաջարկութիւնը ընորհակալութեամբ ստիպուեցաւ ընդունիլ, խնդրեց որ իրեն թցյլ տուաւթիւն ընէ՝ իր սիրելի Արքա ամն երթալ տեսնելու, և թէ կարելի է ժամանակ մը որ նախ իր մայրական անյագ սէրը գոհ ընելով այն պէս վերադառնայ:

“ՎՇ, գուստը մ’ ալ ունիք, և ուր է՞ն, հարցուց գահերէցը:

Վե ատեն Վարդուհին, իր կենաց մէջ տեղի ու նեցած դեպքերուն երեւելի մասերը պատմեց՝ որոց խիստ հաճութեամբ ունինդիր եղաւ:

Երբոր խօսքը վերջացաւց, գահերէցը ըստ ան ատեն, “Վնտարակյա աղջիկդ ալ ձեզի նման բարեպաշտ և խոհեմ մէկը պիտի ըլլայ, ուստի մէծ յօմարութեամբ տանս մէջ բնակիլը կ’ընդունիմ: Բայց սակայն ներկայ ուղեւորութիւննիդ ոսքով չեմ աւ զեր ընէք. թէ որ իմ՝ դիատութեանս զիջանիք վարը կառքս միայն համանի կ’ըստամէ՝ շուտ մը դէպ ՚ի ձեր սիրասուն աղջկոն քով տանելու ո:

Վարդուհին ըլութեամբ՝ Վսուծոյ անբաւ ողբութեանը չնրհակալ բլային յետոյ, ակնագործութեամբ գահերէցին ալ իրենց երախտագիտական յարտանքը նուերելով կառքը՝ մտան:

Վիշտեռ երկնից ակը՝ իր կէս շնանը կատարած էր, չըրս գեղեցիկ ձիերէ չնուած փառաւոր կառք մը գեղավաճառ Պ. Վ իշեօմին դրան առջեւ կեցաւ. խիսյն չէնրիիս վար ցատկելով իր մարը քողարկեալ կառքին մէջ թողուց, որպէս զի չափազանց ուրախութիւնով ըլլայ որ իր քոյրը վեասի:

Նշն միջոցին Արքամ, Պ. Վ իշեօմին տղայոց հետ պատուհանը կը գտնուէր, երբ տեսաւ որ չէն ըիկոս անանկ կառքէ մը վար կ’իջնէ որուն պերձ և

մաքուր հագուած մարդ մը եռանդեամբ կը ծառաւ յէր, Եզրօնն այս տէսակ փառաւուց գալստեան վրաց սաստիկ զորմացած կը կարծէր թէ երազ կը տէսնէ . Հենրիկոս անոր ժամանակ չժողովրդ մէկէն սենէակը մտաւ . « Ուրիշամ, սիրելի քոյրո », ըսելով և անսովոր շարժումով վիզը սլվաւեցաւ . և այնպէս քանի մը վայրկեան մնաց՝ առանց ուրիշ բառ մը խօսիլ կարտղանալու :

Այս ինչ հանելու կէ, Հենրիկոս, հարցուց քոյրը, որ ես չկրցայ լուծել միթէ բաղրը մէկէն ի մէկ այդքան մեծցնեց քեզի քառաձի շքեղ կառք մը և ուկեհիւս ժապաւ էններով սովասաւոր մը ունենալու չափի :

Ո՞չ, կարճ խօելու համար, սթափելավ պատասխանեց Հենրիկոս . Վատուած որուն անունը օրհնեալ բլայ, կը համարձակիմ մինչեւ անդամ աշխարհիս երջանկութեան վիճակովներէն աւելի գերազանց երջանիկ եմ ըսելու : Այս առեսնես, այս կառքը . . . մեր ամենապատուական գանձը իր մէջը կը բոլան դակէ . ահա իրօք քեղ հանելուկ մը՝ որն որ լուծելու համար քաջութեան կը կարօնի :

— Ո՞վ . . . կրկնեց Ուրիշամ այլագունած, ով է . . . Հենրիկոս, սիրելի եղացը իմ, արդեօք կարելի է, բայց ինչ կ'ըսեմ, Երկնից համար անկարելի բան մը չկայ :

Այս, ճիշտ եր, իրեն հաստատ յոյս ունեցով ներսուն փափաքը՝ թէ որ սուրբ է, ուշ կամ կանուխ կը կարգէ : Վհաւաստիկ նոյն ինքը ո, յաւելցուց Հենրիկոս կառքին կիսաբաց դուռը ցուցներով ուր մայրը անհամբեր սրտով իրենց գալւաստը կը պատահ : Ուրիշամ ինքինքէն ելած մէկէն վար ցատկելով գնաց իր սիրելի մօրը կուրծքին վրայ ինկաւ . և բաւական վայրկեաններ պէտք եղաւ սթափելու,

նոյն վիճակն ունեցաւ մայրն ալ այնպէս փարած որ մէկ մէկու կուրծքը՝ երկար ատեն ուրախութեան ինքնաբուր արտասուօք պարտաւորեցան թրչէլ :

Այսպէս պահ մը անցնելէն ետեւ՝ Ուրիշամ աւշուները բանալով առաջին տեսածը մայր եղաւ . « սիրելի մայր, աղնիւ մայր աղաղակեց, ա՛, քանի քանի անցեալին մէջ գլուրեցան, իսկ դ'ուք որ անգութ ձեռքով մեղմէ վարագուրեցաք, միթէ հաւատամ, թէ աշուրներուս առջեւ շղացողը դուք եք : Ո՞յց . . . :

Եզնիւ Ուրիշուհին իր սուել համբայներով կը պատասխանէր, և ինչ ընելիքը չէր գիտէր . հազիւ հաղ կարողացաւ լուռթեանքով մէկգի առած պատասխաննել, « Ես եմ, քու մայրդ, անզուգական իմ Ուրիշամ » : Այս ըսելով երկուքն ալ կուրծքին վրայ սեղմեց՝ և աչքեցը վեր վերցունելով, գոշեց, « Երկինք, Վսուած իմ . . . չնորհակալեմ . . . բիւր անդամ չնորհակալ, որ քեզմէ զատ ինձ երջանիկ ընդ զաւակներս՝ անդամ մ՝ ալ երկրիս վայ տեսնելու սուրբ միիթարութիւնը պարգեւեցիր » :

Եւ իրարմէ քամնուելու համար ժամեր ու վայր կեաններ պէտք եղան :

## Գ Ա Ռ Խ Խ Ֆ Ե Յ

Քանզի տէր Աստուած արև, ու վահան է. Տէրը չնորթք ու փառք պիտի տայ, և, բորբթիւն մը պիտի չպակը սեցնէ ուղղաթեամբ քալուներուն: ՍԱՂՄՈՍ ԶԴ.

Ոիւս օրը մինչդեռ առաւօտեան արշալուսց մօտակայ գալուստը կ'աւետէր մեղմ զեփիւս մը, և նիդհող բնութեան թմբութիւնը կ'սկսէր փարա-

տեւ, Վարիամիր մօրը և եղագոր հետ ընկերացած իրենց բարերարներուն հրաժարական ողջոյնը տուաւ և արտասուքն իր աշխոյժ երախտագիտութիւնը՝ որ ինչպէս գլխաւոր առարինութեանց մէկնէ իւր որը տին նման սրուերու։ Վնոր մեկնելուն վրայ ամբողջ ընտանիքը սաստիկ կը մարմոքէր, վասն զի իր ոքան չելի յառկութիւնները զինքը ամէնուն առջեւ սի քելի ըրած էին։ բայց խորհելով որ անիկայ առելի մեծ երջանիկութիւն պիտի վայելէ իր բարեղաշտ և սիրուն մօրը քով, և ասով կը միսիթարուէին։ Վերջապէս մեկնեցաւ՝ իրեն հետ Վիլեօմին բողոք ընտանեաց յարդն ու օրհնութիւնները տանելով։

Վարդուհին, գահերէցին տանը մէջ իրեւ խնամածու անոր որդւոց՝ մօր մը պատշաճ պարտաւորութիւնները կը կատարէր, և շատ բարիքներ արդիւնաւորեց։ Վարիամ ալ իր բոլը կարողութեամբը կ'օդնէր անոր։ Ծզայքը քիչ ժամանակի մէջ Վարդուհին իրենց հարազատ մայրը և Վարիամն իրեւ հարազատ բայր սկսոն սիրել։

Գառհերէցին իր սրամմութեամբը գիտելով՝ որ Վարիամներսի դին ուսման աշխոյժ փափառք մը ունի, հրաման տուաւ որ դասընկեր ըլլայ իր զաւակացը, որոնց յաջողակ վարդապէտներ սկաշտօն ունեին կրթելու։

Հենրիկոս իր նախակին տիրոջը քով բնակեցաւ, ոչ իրեւ տղայ մը այլ իրեւ աշնակերտ գեղագործի և քանի մը տարիէ ետքը Պ. Վիլեօմին վաճառաւ տան մէջ գեղագործի օգնական եղաւ։

Բայց առելի երջանիկ տապագ այ մը՝ մեր երկու սրբոց Վասուած պատրաստած էր։ Ուստի Վարիամքառամեաց տարիին հետ նշանաւոր գեղ եւ վայելութիւն մը առած։ և հետեւաբար սրանչելի բնաւորութեամբը և ընտիր կրթութեամբը իր մեւ

ծանծն բարերարին ուշադրութիւնը կը գրաւէր, նոյնայէս վարժապետները անոր ուսման մէջ բանցածադիմն թիւնը ուրախութեամբ կը պատոմէն այնպէս որ գահերէցը անկատակած անոր ամուսնութեամն ձեռք կարկառեց։

Վյու արժանաւոր անձը հաստատ համոզուած էր՝ որ երբ օրիսրդ մը տոհմի ազնուականութիւն ունի և անոր հետ թէսր համեստառութիւն և կատար եալ կրթութիւն չունի, բնդունայն է և չկրնար իր զաւակներուն ձշմորիտ մայր ըլլալ։

Վարիամիր բարերարին առաջարկութիւնը ընդունեց ոչ միայն հարսատ թեամնը համար՝ այլ անոր կատարեալ Վասուածաբաշութեամնը վրայ զմայլած, ուստի հարսանեաց հանգէսին տեղի ունեցած օրը շատ երեւելի մարդիկներ հրաւիրուած ըլլալով ամէնին անոր ուրախակից ըլլալու համար փութացեր էին։ Վիլեօմը իր հաւատարիմ բարեկամներուն կողմէն հարսանեաց ձառեր կը խօսուէր, որոնց գահ հերէցը չնորհակալ ըլլալով, յաւելցուց։

“Բաղդ ըստուածն ըստ իս Վասուածոյ աջն է։ որ ինչպէս առը գիրքն ալ կըսէ՞։ “Տէրը կ'աղքատացունէ և Տէրը կը մեծցունէ, ամբարտաւաններն ալ կը խնարհեցնէ”։

Ուստի անսնք՝ սրներ աղքատ ծնած են բայց առարինի և Վասուածոյ պատուիրանացը շաւզին մէջն երթալու միշտ հետամուռ, միթէ պէտք չենք քաջալերեւ, նցնը ուրիշներու օրինակ ընելու համար ։ Վյու տեսակ առարինի աղքատները ամէն կողմէ քաջալերելու և վարձատրելու համար խորհելը անգամ առարինութիւնն է կըսէ Վազմանը։ “Կրանի անոր որ աղքատին հօգ կը տանի. նեղութեան օրը Տէրը պիտի փրկէ զանիկայ, և այլն”։ Վրդ սիրելի Պարոնայք, գոնէ Վասուածոյ աջը հարատութեան բարձ-

բացուցած երիսասարդները իրենց պարտք սեպէնին ամուսնութեան ընկեր որոշելու համար՝ առաջինի և համեստ աղքատութիւնը մը գտնել. քան թէ ագահութեամբ մէծերու դուռներ զարնելով անոր հարստութեանը ամուսնանալ. և այս օրիորդին հետ սրդւոց տէր ըլլալու համար սուրբ սիրով ապրիլչ, այլ մետաղ մետաղի վրայ դիվելու մէկ պատրուկ մը, և հետեւաբար նոյն ամուսնութիւնը սուրբ ըսկրնար ըլլալ. Երբեմն այս ցաւալի անխոհէ մութեան վէին մէջ օրիորդներն ալ ինքզիքնին կը գահավիճեն փոխանակ տղու մը սրտի կրթութիւնը գնառուելու միայն մոքի և առ երեւոյթ շարժումներէն խառուածմէկէն ՚ի մէկ կը սիրահարին ՚ի վիշտ ապագա յին. բաւական է որ իրենց ընտրած հարստութ ըլլայու:

Վոարինի Դահերէցը՝ աղքատ Վարիամին իրեն կողակից ընտրելով արդեամբ ու երջանկութեան համը կղգար, և Վոտուծոյ ընօրէքը՝ երկար տարիներ անտրատում կեանկը վարելու համար, այս ընտանեաց ընկերացաւ:

Կիյլեօմին անկեղծ փոփոխումը զինքը Վատուածային և մարդկութեան թողութեան արժանացուց, վասն զի գահերէցը, իր երիսասարդ հասակին և զղմանը նկատմամբ մահւան չ'դասապարտեց. այլ երկու տարի պարզ բանտարկելութիւնով արդարութիւնը գոհ ըրաւ: Վինչդեռ իրեն շարեաց գործակիցները կարծրացած յանցանաց մէջ կորուեցան, նոյնպէս ծերունի Վարայիմը դառն և ամօթալից պատուհասուլ վաշց իր հոգին:

Երբոր կիյլեօմ իր ազատութիւնը ստացաւ, գահերէցը Վարդուհւոյն խրատով իր ծառայութեանը մէջ ընդունեց քարառուզարի պաշտօնով. վաճն զի պանչելի գիր մը ունէր: ՞Պէտք է աղէկ վարուիլ կահերէցը, արդարութեան մատնուած յահ-

յաւորի մը հետ, երբ որ իր պատիմը կրելով և անկեղծ զղումն ալ անոր հետեւի. թէ որ չոգնենք իր նոր ստացած առաքինութեան, խոնդու կը ըլլայ դատարկութիւնը և հացի կարօ ոութիւնը, որն որ շատ մոլութիւններ ասկէ ծնունդ առած են:

Վաս մարդասէր և արդար զգացմաննքները՝ առանց վարձատրութեան չմնացին, վասն զի Վիլեօմ ոչ միայն առաքինի և պատուաւոր կեանկը մը անցաւց, այլ և խիստ հաւատարիմ օգնական եղաւ իր բաղմաղքաղ տիրովը. այնպէս որ այս պատկաւելի գահերէցը հուսկ յետայ իր բոլը հոգերը անոր վրայ թողլով թէ մարմնաւոր հանգստութիւն վայելելու և թէ հոգեւոր պարոպէրը լիուլի գոհ ընելու կարող եղաւ:

Քամի մը խօսք եաւ:

Վրդ, սիրելի ընթերցողք, պատմանթեան զարդ եղաղ բոլը անձնիք թէպէտ այս փափախական կենոց մէջ շատ փորձութիւններու մաղն անցած՝ բայց Վատուծոյ վրայ ունեցած իրենց հաստատ յոյսերնին մէրջապէտ երջանկութեան պասկ բոլոր գլուխնին: Եւ այս հաստատ յոյսերնին անփոփոխ մնաց նաև հանգստութեան մէջ ալ վասն զի նպատակնին հանեցրձեալին փառաց մասնակցիլ էր:

Վւստի, ծաղկահասակ եղաղագի իմ. զրւարձանաւու համար լոկ կարդալով չ'անցնիք, այլ ու բիշն կը բած նեղութիւնէն օգուտ մը քաղելու ջանք ընենք: Վախախնամութիւնը՝ թէ որ մէզի ալ այս օրինակ տարդուկ և դժուարին փորձերու ներքեւ Երբ ձրգելու հաճի, առանց յուսահատելու նոյն հաստատ յուսով Վատուծոյ ողորմանթեան ապաւինող Հեն-

բիկոսին և Վարիամին պատմութիւնը յիշելով քա-  
ջակերուինք . որոնք չափազանց չքաւորութեան , ցա-  
ւոց և տանջանաց մէջ համբերութիւնը իրենց ա-  
ռաջնորդ առած յուսով կապէին , Վատուած յու-  
սց այս կենաց մէջ ալ երեսէ չձգեց , երջանկութիւ-  
նացունելու համար այլ շատ օրեր ալ պարգեւեց :

Դաւ կը յարմարի , հեղինակի մը այն խօսքը , թէ՝  
“ գերազդութիւնը այս աշխարհիս մ’ է ով որ այս  
գորոցը գայցած չէ , բան մ’ ալ չէ սորված : ” Այց  
աւանդ , կուրութեամբ շրացած մարդու մը միաբը  
ու հոգւոյն աչքը՝ ոչ օրինաւորն և ոչ ալ իրաց բուն  
Ճշմարիտ կերպարանիքը գիւրաս կրնայ աեսնել . մանաւ  
ւանդ . թէ որքափ չպատթեան անդունդը իշնայ՝ այն  
չափ աւելի իրեն մթին ու խաւարին կերեւայ , և  
իր ժամանակաւոր երջանկութիւնն ու աղատու-  
թիւնը գտած երեւակայելու ասեն՝ մէկէն ի մէկ մը-  
տընթենաւորն ալ կորսնցնելու յուսահատութեան  
մէջ կ’յնայ :

Այս վաղանցուկ կենաց կրկէսին մէջ հաստա-  
տուն բան մը չկայ , և ամեն բան հազար վոփիտու-  
թեան ներքեւ կ’յնայ : Վեխոհեմ բազդաւորը այս  
անհաստատութիւնէն կը պարտաւորի երկիւզ կրել  
իսկ թշուառը հոն յուսց առիթ մը կը գտնէ , օր  
մը իր երջանկութեան ասալը ծագելուն : թէ որ  
խոհեմութեան հարցնենք՝ կը պատասխանէ որ Վա-  
տուած Վարգարէին բերնով աված պատգամին հե-  
տեւինք . “ Տիբողը յանձնէ քու հոգերդ , ու անի-  
կայ կը կերակրէ քեզի , և արդարներուն սասանու-  
թիւն չտար :

Վիմիայն մէկ վիճակ մը կայ խիստ վատաքազդ ,  
որուն համար ամէն ինչ չքութեան անդունդը խո-  
րասուզուած է , թէ ներկայն և թէ ապառնին . ա-  
նոնց համար բոլոր երջանկութեան և մաքուր ուրա-

խութեան աղբեւրակները յաւխտեան ցամքած են .  
անոնք ամբարիշաներն են , որոնց կարծրացած սիրտե-  
րը կը մերժեն զղջան բոլոր ազդեցութիւնը՝ որ ա-  
ռաջինութեան գարունն է :

Քանի որ ինքվինքնիս արժանաւոր կ’զգանք լս-  
ւագոյն վիճակի մը՝ բոլոր վստահութեամբ աշուընիս  
կրնանք բարձրացունել գէպ ՚ի մեր երկնաւոր Ճայրը  
որուն վճիռները երբեմն անհասանելի են , բայց միշտ  
յանահամանս իմաստուն , և ամենակարողութիւնը և  
անեղբ ողբարձութիւնը կարող են ակնթարթի մը մէջ  
զմեզ՝ մարգկային թշուառութեան անգունդէն եր-  
շանկութեան կապարը տանելու . . . :



# Ց Ա Ն Կ

Թ.Ղ.

ԳԼՈՒԽ Ա.	Հենրիկոս Եւ. Մարիամ՝ կը գտնեն իրենց հայրը.	5
» Բ.	Դժբաղդ տղայք.	15
» Գ.	Չու, իրենց հայրենի գլուղէն.	22
» Դ.	Պատահարք ուղևորութեան.	32
» Ե.	Անտառ, ին մէջ անցուցած զի- շեր մը.	39
» Զ.	Ի՞նչ բան սպատահեցաւ. Վար- դուհոյն իր տղայքը թող տալէն յետոյ.	48
» Է.	Տղայք զուր տեսլի կը վիճուռեն իրենց մայրը.	57
» Ը.	Ո.Ճիազործին ցնտանիքը.	62
» Թ.	Նոր ուղևորութիւն.	71
» Ժ.	Բարի Աննային հիւանդութիւնը բարեգործաւթիւնը եւ, վարձատ- րեալ սէր.	76
» ԺԱ.	Վ.իյլեօմ դեղավաճառ.ը,	81
» ԺԲ.	Հենրիկոս Եւ. Մարիամ՝ մէկմէ- կէ ստիպուեցան բաժնուելու..	85
» ԺԳ.	Զարմանալի գլուռ.	90
» ԺԴ.	Առաքինութեան վարձատրու- թիւնը.	96
» ԺԵ.	Ռւդութեամբ գացողին Անոն- ծոյ վաստքը կը հասնի:	103

18954  
18955  
18956  
18957

2013

